



Uhnl

1966



ՍԻԾՈՒ

Խ - ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍՏԵՐԱԿԱՆ
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՆԱԴԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ
«ՄԻՇՆ» ՑՈՒՑ ՀՐԱՄԻ ԽՈՐԵ, ՀՈՎԻՆԵ, ՀՈՎԻՆԵ, ՀՈՎԻՆԵ.

"SION" ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1966

Հոկտ.-Նոյ.-Դիեկտ.

Թիւ 10 - 12

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅ ՄՇԱԿՈՅՑ ԹԵՂ



«Ձի բէպէս եւ եմք բծոյ, եւ բառալ
յոյժ ընդ փօխ սահմանա, եւ զօրութեամբ ար-
կոր, եւ ընդ այլով յոյզ անզամ նուանեալ բազա-
ւորութեամբ սական բազում զարձէ արութեամ գր-
տութեամ զարծու եւ ի մերեւմ աշխարհին, եւ ար-
ժամի գրոյ յշշատակի»:

ԽԹՎԱԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Արութեան բաղմաթիւ ու բաղմաղան յաղթանակներ է
արձանագրած Հայ ցեղը իր բաղմադար ու մրրկասարս կեանքի
ամբողջ տեւողութեան, անցողիկէն վեր՝ գէպի արժէքներու եւ
գերագոյն գեղեցկութիւններու բարձունքներ իր ձգտումին գետե-
ցիկ վկայութիւններով զարդարելով էջերը մեր պատմութեան:
Արութեան գործեր՝ որոնք զէնքէն ու զրահէն, նետէն ու աղեղէն
զատ բայց անոնց հետ՝ իրագործուեցան մագաղաթով եւ գրիչով,
որդան կարմիրով ու քարակոփ մուրճերով:

Իր կեանքը աղատութեան համար մզուած կոխով պկուած
ըլլալով հանգերծ, ան չեղակ նախայարձակ կամ տենչացող ու-
րիչներու ստացուածքին եւ հարստութեան: Միջագետեան դաշ-
տավայրի հարթութիւններէն հեռուս քաշուած ժայռակոյտ լին-

ներու ապահովութեան եւ մենութեան, ան ստեղծեց իր սեփական եւ ուրոյն գիրը, երգը, չէնքը, այսինքն՝ հաստատեց իր անկորչնելի մշակոյթը, գտաւ մեր ցեղային հարազատ ողին՝ Հայրական Պարի ձիւնագագաթ բարձունքներուն նման դժուարամերձ եւ ամպածածուկ, այլ իր բնդերքով ամբողջ ոսկի եւ արծաթ:

Ան ընկալեց բայց հիմնովին իւրացուց այն ամէնը՝ ինչ որ կու զար զուրսէն եւ օտարէն, բոլորին վրայ դրոշմեց կնիքը Հայ հոգիին եւ նկարագրին եւ ստեղծեց քաղաքակրթութիւն մը՝ որ մութ ու Հեռաւոր գարերուն երկնուած, սակայն այս լոյս դարուն իսկ մեզ կ'առաջնորդէ ու տէրը կը դառնայ մեր կեանքերուն։ Այդ քաղաքակրթութիւնը զգարգացաւ խաղաղութեան ու անխոսու հանդիսուի պարմաններու մէջ։ մեր ժայռերն ու քարերը իսկ խոր նախանձներու եւ մեծ ախորժակներու պատճառ էին, ու իրո հետեւանք՝ տարիներն ու դարերը մեր սրբազն հոգին վրայէն անցան արխինուա քայլերայ ու մահագրոշմ հետքերով։ Հասաւ հոռմէչացն, երբ ու հասի մեր գաշտերէն անցեր էր փոշեթաթու. ասորեստանցին՝ նինու էական պերճ պարտէզներու պատկեռու շացած ու կուրօրէն դէպի կորուստ գլորոզ։ Շտապեց մարդ, հետեւ եցան պարսիկներու եւ րիսանդացիները եւ յորդաները անձայրածիր Ասիոյ վայրենի ցեղերուն, մինչեւ որ տագօրէն անդութ ճակասագիր մը մեր կեանքին նետեց իրեւ գերագոյն հարիք ու սարօսափ՝ ժառանգները Օսմանի, դարաւոր բռնակարինոր մեր ձգտումներուն, մեր գոյութեան, մեր երազներուն։

Բայց ո՛չ մեր հոգիին, ո՛չ մեր հութեան, ո՛չ անտառագելի ու բառերու վերարկուն չագնող այն Բանին, այն ինչին՝ որ մերն է եղած դարեր եւ դարեր, սարսափներէ սարսափ, փլուզումէ փլուզում, որ մեր է պահած, որ մեզ է առաջնորդած իրեւ «սկուտեղի վրայ դրուած» լուսարձակ յարացուց, ծովեր կիսեւու մեր առջեւ, անապատներու մրրիկներէն դուրս քաշելով մեռ, մերթ իրը կանթեղ իր տկար շողերը արձակելով հեռաւոր լեռան մը քառագագաթ բարձունքն, եւ երբեմն ալ վերածուելով ամբողջ ցեղի մը հոգին կիզող յաերժական ու բոցարձարձ իստուկի։

Եւ այս աննուազ, անընկճելի ու ներծին ինչին չնորհիւ էր միմիայն, որ մեր պատմութիւնը արձանագրեց «բազում գործարութեան», գիրի ու վկայութեան արժանի։ Ոչ մէկ ատեն կառնի պիտի ըլլայ ընդունիլ թէ մեր պատմութիւնը անվերջ օղակ մըն է սարսափներու, պարտութեանց եւ թէ ան կը կազմէ մարդկային նկարագրի մենքն յոթի երեսներու հանդիսարան մը։ Այդպէս չէ, որովհեաեան ան իւրաքանչիւր իր էջին վրայ արիւնի ու նախանձի պատմում մը ըլլալով հանդերձ՝ է՛ մանաւանդ հրաշալէպ մը լաւատեսութեան, փնտուուք մը «յաւերժական լոյս»ին եւ անոր՝ որմէ ըմպողը, ինչպէս էչքիաթը պիտի ըսէր այնքան պարզութեամբ, պիտի կարենար անմահանալ ու ապրիլ որքան ատեն որ կը ցանկար։ Եւ այս փնտուուքին, անվերջ այս որոնումին ժամանակագրութիւնն է իսկական պատմութիւնը մեր ցեղին, իրաւ փառքն աւ հպարտութիւնը իւրաքանչիւր հայու։ Որովհետեւ, աշխարհի իսկ օրէնքով, ինչ որ աշխարհինն է ու հո-

դի՞ն՝ կը վերադառնայ նոյն այդ հողին, դառնալու համար փոշի եւ աւագ: Բայց ինչ որ կը պատկանի հոգիին, ինչ որ կը կերտուի անհատի մը կամ ժողովուրդի մը ներքին ուժով ու հոգեկան եւ իմացական բոլոր կարողութիւններուն մէկտեղումով՝ կը զառնաւ, յաւերժական, կ'ընդունի կնիքը անմահութեան, նոյն այդ հաւաքանութեան պահպանութեան համար աշտարակուելով, պատեհչուելով, պարսպուելով:

Այսպէս է որ, մեր պատմութեան ամենէն կարկառուն ու հոյակապ դէմքերէն մին՝ աշխարհակալը Տիգրան, տակալին կը մնայ դասադիրքերու կամ բանասիրական չոր ուսումնասիրութիւններու էջերուն վրայ, իր յաղթանակներուն եւ նուաճումներուն արձանագրութեամբ ու ոսկիէ դրամով. մինչ, միւս կողմէ, ամբողջ ցեղի մը պաշտամունքին կը բարձրանայ խեղծուկ կրօնարոր մը իր այրութենով, կան աչուկ մը իր երգերով եւ նուագարանով: Իր ամբողջ կեանքը պատերազմներու մըրիկին մէջ անզուցած եւ հերոսներու անվերջանալի թուող անուններ իր կրծքին սեղմող ժողովուրդ մը, իր հայրենիքին մէջ այժմ չունի՞ արոնզակերտ կամ մարմարեայ արձաններ՝ ուժն ու զէնքը խորհրդանշող: Այլ, փոխարէն, պատուանդաններու կը բարձրացնէ անմահ անձերը Մաշտոցներուն կամ Շիրակացիներուն, Խորենակիներուն կամ Արքիւաններուն, թերեւ իրեւ անզիտակից արտայալութիւն այն խոր ու ներքնահաստատ զգացումին եւ ապրումին՝ որ մեր կեանքն է վարած դարերով եւ որ մեղ ըրած է գիրի, արուեստի ու մշակոյթի ժողովուրդ մը, սուրէն կամ հրացանէն առաջ մեզի ընծայելով գեղեցկութիւն կերտող դրիչն ու մուրճը:

Հայ մշակոյթը, դիտուած իր ամբողջութեան մէջ, կը ներկայացնէ պատկառելի իրագործում մը հազարամեակներու վրայ երկարող, որուն տէր պիտի ուզէր կանգնիլ, ապահովարար, ինքինք քաղաքակիրթ ընդունող որեւէ ժողովուրդ: Առանց ազգայնամոլ ըլլալու եւ առանց իյնալու գերգնահաստութեան մոլորեցնող ուղիներուն մէջ, իւրաքանչիւր հայու պարտքը պէտք է ըլլայ, կը խորհինք, այդ մշակոյթը ծանօթացնել բոլոր ան օտարներուն՝ որոնք նուազագոյն հետաքրքրութիւն մը պիտի ունենային մեր ժողովուրդի անցեալ պատմութեան եւ ներկայ վիճակին մասին: Որովհետեւ տարիեր ժողովուրդներու եւ տարրեր հաւաքականութիւններու յարերերութեան միակ կամուրջ կրնայ ըլլալ միմիշայն մշակոյթը, ցեղերու ինքնուրոյն արեսուր, աշխարհն ու մարդիկը ընկալելու եւ այդ ընկալումը ստեղծագործ արարքով յաւերժացնելու իրենց ինքնայատուկ ճիղրն ու նուաճումը: Կը սուզուինք Պղատոնի մը կամ Արիստոտէլի մը մտածումին մէջ, Տանդէի հետ մեծ ճամբորդութեան կը ճեռնարկենք, կը տագնապինք Շէքսֆիրի տիպարներուն վիճակով և Պիթհովէնով կը բացուինք Դեղեցիկին ու Աղնիւին: Ասոնց, ինչպէս տակալին այլ բազմաթիւ արուեստագէտներու ստեղծագործութիւնները կը պատկանին որքան դիրենք ծնող ու սնուցանող ժողովուրդներուն՝ նոյնքան աղ մեղի, բոլորիս, համայն մարդկութեան:

Ի՞նչ հարկ հոս թուել անունները անոնց, որոնց ստեղծագործութիւններն ու աւանդները կազմելէ հոգ անգին գանձերը Հայ Մշակոյթին՝ պիտի կարենային համամարդկային նուանումներու գոտին անցնիլ եւ գառնալ հպարտ սեփականութիւնը միլիոններու: Խօսիլ Հայ Մշակոյթէն ներս առկայ կարելի կամ թէ ական ազգեցութիւններու եւ նոյնիսկ հետեւումներու մասին՝ պիտի նշանակէր առնուազն մակերեսային վերաբերմունք ցոյց առած ըլլալ հանդէպ քաղաքակրթութեան մը, որ բազմագրական կեանքին ընթացքին, անցնելով հանգերձ բոլոր քաղաքակրթութիւններու, ներմուծումներու եւ փոխ-ազգեցութիւններու բովէն, այսօր մեզի կը ներկայանաւ, իրբեւ մին մարդկային ցեղի զարգացման պատմութեան ազնուագոյն ձգտում: Հակոսակ քաղաքական ամենէն աննպատճ պայմաններու, նոյնիսկ պարզ եւ խաղաղ կեանք մը գրեթէ անկարելի դարձնող վիճակներու հակառակ, մեր մշակոյթը զարգացած է անընդմէջ, երեւութականորէն ապրելով նահանջի եւ տեղբարձր ըրջաններ, երբեմն մինչեւ իսկ ինքինք քողելով, այլ ստական միշտ իրէ ներս պահելով ցեղային հոգիին ներուժութիւնը, ստեղծագործ կարողականութիւնը. նման գետի հոսանքին, որ մակերեսի սառույցին եւ գորչ երկնքին հակառակ կը շարունակէ իր ընդյանակեայ կենարար վաղքը դէպի նոր հովիաններ, նոր գաշտավայրեր եւ ի վերջոյ՝ նոր ովկչանուններ ու հորիզոններ:

Իրբեւ ամբողջ սքանչելի ներդաշնակութիւն մը յօրինող այս բարձր մշակոյթը արդիւնքն է բաղում աշխատանքի եւ իրաւույսործութիւններու: Ան հիմուած է ճիգովը ո'չ միայն հանրածանօթ հռչակներու, այլ մանաւանդ լուր ու խոնարհ երկնումովը բազմահարիր տքնողներու, ամենէն խոնարհ ծաղկողէն ու գրիչն սկսեալ մինչեւ իմաստափարակն լուծմունքներու գացող անանուն վարդապետները մեր անապատներուն:

Երբ կը մտածենք մեր ժառանգութեան մասին, երբ վերցնահատման փորձեր կ'ընենք ու կը ջանանք արժեւորել զայն, արժան է եւ արդար՝ որ գէթ երբեմն յիշենք անանուն ու դաբերու ստուերին մէջ կորսուած ծաղկողները մեր սիրալի մշակոյթին, մեր յարգանքին հետ ընծայելով նաեւ երախտապարտ շնորհակալութիւն եւ պաշտամունք:

Փա՛ռք եւ յարգա՛նք եւ ընորհակալութիւն Հայ Մշակոյթի բիւր աշխատաւորներուն. մեր ճարտարապետ վարպետներուն ու հասարակ քարտաչներուն, մեղեղիներու մեր երկնողներուն ու գուսաններուն, մեր պատմութիւնը քանդակող ժամանակագիրներուն ու գրիչներուն եւ տակաւին բոլոր անոնց՝ որոնց իրագործումներուն հաւաքական արդիւնքը մերն է այսօր, ըլլալու համար վաղուան եւ գալիք բոլո՛ր վաղերու հայ սերունդներուն հպարտ սեփականութիւնը:

**ԵԹՈՎՊԻՈՅ Ն. Կ. ՄԵԺՈՒԹԻՒՆ ՔԱՅԼԵ ՄԵԼԱՍԻԵՒ
ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ**

Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի առաւօտեան, Երուսաղեմ ժամանեց Երովովիոյ Կայսր Ն. Վեհափառութիւն Հայէ Սելասիէ Առաջին՝ կարն այցելութեան մը համար:

Յոպպէի Դրան առջեւ, ի շարս այլ յարանուանութիւններու, Երուսաղեմի Հայ Պատրիարքութեան կողմէ դիմաւորու-



Ն. Կ. ՎԵՀԱՓԱռՈՒԹԻՒՅ ԵՒ ՊԱՏՐԻԱՐՔ Ս. ՀԱՅՐԵ
ԾԲԴՈՒՅՆԵԼՈՒԹԵԱՆ ՄԻջոցին:

թեան փութացած էր Դիւնապետ Գերշ. Տ. Շահէ Եպս. Անէմ-եան, իր հետ ունենալով Աւագ-Թարգման Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեանը:

Ն. Վեհափառութիւնը իր շքախումրով ապա ուղղուեցաւ Ս. Յարութեան Տանար, որու մուտքին ջերմօրէն դիմաւորուեցաւ Ն. Ամենապատութիւն Պատրիարք Ս. Հօր եւ Գեոշ. Լուսարարապետ Մրբազմին, ինչպէս նաև Ս. Յակոբեան Միհարամութեան անդամներուն կողմէ, որոնք պատկառեի հիւրը առաջնորդեցին նախ Պատանատեղի, եւ ապա Ս. Գերեզման՝ ուխտի:

Քիչ անց Վեհապետը այցելեց Բերդեհէմ, եւ Ս. Ծննդեան Վանի մուտքին Պատրիարքանիս կողմէ դիմաւորուեցաւ Գերշ. Տ. Շահէ Եպս. Անէմեանէ եւ Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեանէ:

Նոյն օրը, ի պատի Ն. Վեհափառութեան, Երուսաղէմի Վսեմափայլ Կառավարիչը նաշկերոյթ մը տուաւ ժաղաքիս ինթըրքօնթիմէնթը պանդոկին մէջ, որուն ներկայ եղաւ Ն. Ամենապատութիւն Պատրիարք Ս. Հայրը, իր հետ ունենալով Հոգշ. Աւագ-Թարգման Հայր Սուրբը:



ՎՐՈՆԱԿԱՆ

ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴ

«Այլ մի ոճն ի զիմուլացն տիգաւ խցեաց զիաս նորս եւ վաղվաղակի եւ արիւն եւ բուր (Յովի. ՃԹ. 34):

Հայ Եկեղեցւոյ ամենանուիրական եւ կարեւորագոյն սրբութիւններէն մին է Սուրբ Գեղարդը: Երբ Ամենայն Հայոց Հայրապետը միւռանօրհնէք կատարէ, երեք սրբութիւններով կը խառնէ սրբալոյս միւռնը: Կենաց Փայտով (Ս. Խաչ ճառունքով) և Ս. Գեղարդով եւ Ս. Գրիգոր Լուսաւորչի Աջով: Արդ, Քնչ է Ս. Գեղարդը:

Տէշը որ եւ կը կոչուի Գեղարդ (Նիզակի ծայրամաս), Ղուկասանս Հարիւրապետի պատերազմական գործիքն էր (դէնքը), որով, Պիղատոսի Հրամանով, փաստելու Համար Յիսուսի մեռած ըլլալը, սուրբ Կոյս Խոցեց՝ խաչին մրայ, ուրէկ արքին եւ յուր եւաւ ըստ Յովհաննէս Աւետարանչին: Զարմանալի է նաև որ երբ Ղուկասանս Յիսուսի Կոյս Խոցեց, իր կուրցած մէկ աշըք բացուեցաւ արհան կայրակին եւ Հաւասարով՝ խաչեաւ Աստուծոյ Որդուոյն՝ դարձի եկաւ: Հայաստանեայց Եկեղեցին կը տոնէ անոր յիշատակը տարին մէկ անգամ: Խակ Գեղարդը Ավուրբ կ'ըլլայ Յիսուսի արիւնով:

Մեր Տիրոջ Երկինք Համբառնալին յետոյ, արիւնաթաթախ այս Ս. Գեղարդը Թադէս Առաքեալ իր հետ առնելով կուտայ Երեսիա, Հայոց Արգար արքային մօտ, բայ Փրկչի խոստան (կը գրեն մեր պատմէնները):

Առաքեալի գարողութենէն, Հրաշագործութենէն եւ նահատակութենէն յետոյ, որպէս չնորհ եւ կտակ կը մնայ Հայոց Աշխարհի հաւատացեալներուն, որոնց առանձին եկեղեցի մը կը կառուցանեն եւ այնազ խնամքով կը պահեն մինչեւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Պարթիւ Հայրապետի օրերը:

ապա Հայ ցեղի ազնիւ հոգիներուն միջոցաւ մինչեւ մեր օրերը անկորուստ կը մնայ Սուրբ Գեղարդը: Այժմ կը գտնուի Սուրբ Էջմիածնի մէջ՝ երկար տարիներ վիմափոր Այրի Վանքի կամ Սուրբ Գեղարդ Վանքի մէջ մնալէ վերջ: Ս. Գեղարդի՝ Հայաստան կտուելուն իր ստուգութիւն, հետեւեալ դրուածները փաստ եւ վկայ կը բերնէ:

Արաթանգեղոս պատմիչի Թաշանց Թուղթին մէջ (նորոգ սրբադրուած եւ արպագուած ի Կոստանդնուպոլիս 1834-ին. էջ 347) ուր յետ յիշատակութեան Փրկչական պատկերին, Սուրբ Աստուածածնին եւ Կենաց Փայտին (Ս. Հոփիսիմէի), կը գրուի նաև Սուրբ Գեղարդի մասին թէ՝ «Հռն (Հայաստանի մէջ) կայ եւ Գեղարդը Ղունկիանոս Հարիւրապետին՝ որով խոցուեցաւ կոյս Փրկչին՝ եւ բղինցաւ ջուր եւ արին, նշանակ մկրտութեան եւ Հաղորդութեան»:

Յայսմաւուրքի մէջ, Թադէս Առաքեալի իդ. (23) Գեկտեմբերի ճառին մէջ կ'ըսուի. Ենք որ եկաւ անոր (Սանատորկ Թագաւորին) քով, Սուրբ Թադէս Առաքեալը իրեն հետ ունէր աստուածամուլս Գեղարդը՝ որով մէծամեծ նշաններ կը կատարէր եւ կը փարատէր հիւանդութեանց ամէն չար ախտա- ասոր համար շատեր հաւատացին Քրիստոսի, նաև թագաւորի գուստորը՝ Սանդուխտա:

Սուրբ Էջմիածնի Հայրապետական դրանցէն գտնուած է ձեռագիր շարակնոց մը, որուն մէջ ուրիշ անծանօթ շարական երդերու հետ գտնուած է շարական մը՝ Սուրբ Գեղարդի մասին, յօրինուած՝ Վարդան Էարձրբերդցի Վարդապետէն.

«Իսկ զու պարձանքը պարծանաց, Գեղարքոն սուրբ եւ դիրազանց, որ ձեռամբըն Թագէսոսի սուրբ եւ ընտրեալ Առաքելոյն, առարքաց մեղ ապաւէն հիմքն բարեաց հաստատութեան. քեւ զՔրիստոս բարեբանմք, հիմքն բարեաց եկեղեցւոյ:

«Թեւաւոր սուր երկսայրի եւ բանայի անձառ չնորհաց, զի զու բացեր զկողզն կենաց՝ ջոր եւ արին արտարերեալ՝ որով մկրտիմք եւ Հաղորդիմք ի բնակութիւն երրորդութեան. քեւ... եւայն:

«Գեղեցիկ զոյն զովելի ներկեալ արեամբն Յիսուսի, և փառ աղդիս Հաւատաանեաց արձանազար յերկի մերում. աշտարակ բարձր, ամուր պարիսպ եւ հրեզէն շորջանակի. քեւ... եւայն:

«Աստուածամուխ սուսերդ սուրբ աստուածաբարոն զօրութեամք՝ որով Կարին արմատք անրիծ եւ ցաւք մեղաց եւ յանցանց, քեւ փրկեցուք ի փորձութեանց եւ յամենայն որողալիքց. քեւ... եւայն:

«Գեղազանուց Գեղարդըն սուրբ եւ թարգմանիչ անման Որդւոյն, որով ցուցա Աստուած եւ Մարդ՝ բատուդ մեռեալ եւ կնդանի՝ յոր հաւատց Հարիւրապեան եւ վկայաց աստուածներութեան. քեւ... եւայն:

«Աստուածաների սուր փալածու, նեղակի ի ճեռն Յիսուսի, որով փասիւին փազման դիւաց եւ բրնակին զունդը հուշամակց. քեւ կնեսեցուք բզբայարանն եւ գրուժեցոց զմիտ եւ զոգիս. տաւով պատի երրորդութեանն Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգուոյն, կենդանութեան եւ յանմանու եւ յանդապահ յաւիտենից»:

Զեռադիր մատեաններու մէջ կր դտնուին նաեւ ոչ սակա զրուածքներ Սուրբ Գեղարդի մասին: Օրինակ, Նոր-Ջուղայի մէջ Հայոց թօնիկ (1692) թուականին գրուած ձեռագրի մը մէջ Աղարիս կ'ոսէ. «Եւ արդ՝ Սուրբ Գեղարդն Քրիստոսի Երկնային զանձն լուսոյ կայ... յԱշխարհին Հայոց. եւ որք տեսանեն զնա, մի տեսցեն զման յաւիտենից: Եւ նմանութիւն Աստուածակիր Գեղարդին այսպէս է. զմբէթամեւ ի վեր քարշեալ զդլուխ նորա որպէս նիղակին սուրբ թառփաւոր, եւ ճեւեալ որպէս զիսաչ. եւ վորդակ հատուածին երկու կողմանց երեսաց սուրբ խաչին բեւենեալ. եւ վայր

կողմն նիղակին, չորս մատնիշափով, բայց ոչինչ քանդակեալ՝ այլ անարտ եւ հաւագասր. սար. այս է նշան Սուրբ Գեղարդին»:

Մինհակէտի բաժինը որ հանուած է, գրուած է խաչաձեւ նոյն հասուածին վրայ երկու կողմերուն որպէս հաստատութեան կապ, պահպանելու համար խորսակումէ: Մւանդութիւն է թի խաչի նշանին ձեւացութիւնը, եւ բեւեակապ երկաթեայ հատածներու պնդութիւնը՝ Թաղէսոս Առաք. եալի գործն են:

Սուրբ Գեղարդը ունի արծաթեայ ոսկեզօծ, երկայնաձև եւ ծանրութիւն երկվեղեցի տուփ մո, որուն մէջ զետեղուած ու պահուած է: Պահարանի կամ տուփի եւ տեփի կողմին մրալ կր դանուի իշատակագրութիւնը բնայողին՝ Պող իշամին և նորոգողին՝ Դաւիթ Վարդապետին, առաջնորդ Գեղարդաւայ Վանքին: Գրուած է.


«Ի Բուին Զօհի. (1268)

«Այս արփեափալլ նշան ահաւոր եւ Աստուածային դէն անպարտելի ներկեալ արեամբ Որդւոյն աստուածամուխ սուսերս սուրբ մէծ եւ հօր սպանիչս վիշտապին՝ որ զզօզ անպական սուրբ արեանն եւել ի փրկութիւն աշխարհէ: Այս Գեղարդ աստածարուք եւ Հիսուս արձան յուսատու կոնկնեալ ի փառ Հայաստան աշխարհի. Հրափայլ եւ ծաղկանկար արեամբն Քրիստուի փառեալ եւ վայելչացեալ պատկ պարծանոց կաթուղիկէ եկեղեցւոյ, եւ թագ արքունական ի գլուխ որիսանիկց. ուսութի կամոն բարձրելոյն օրնինալ, եւ Պողօ իշխան որդի Վասական արժանաւորեալ աստուածեղն սուրբ նիղակի՝ զարդարեցի զա պատական պահարանաւ, բարեխօս ինձ յահաւոր ասենին Քրիստոսի, եւ մեծաւ յուսով լնծայեցի յիմ զանձան զերկեզմանասունս ի սուրբ ուխտա Այրիվանից յիշատակ յաւիտենական ինձ եւ զաւակաց իմոց՝ Պապացին, Ամերհասանին, եւ Վասակա, եւ կենակցի իմոյ Խութու Խաթունին՝ որ կիսօրեայ ելին յաշխարհէ. յորոց վերայ ամենեցուն սոցա՝ կենդանեաց եւ մեռելոց ծագէ չնորհ ողորդութեանն Քրիստոսի միշտ եւ հանապազ: Եւ փոխանակ այստ նիղակի լը նորհեցէ Քրիստոս բարեպաշտ իշխանին Պողայ խորան արեղակնափայլ, եւ անձա-

«Եթե եւ յուսափայլ պատկ կազմեալ ի ձեռն
Ասաուծոյ» :

«Բայ ի թվին Ծծէ, եւ գ.ին (1687) ես Դա-
սիթ Վարդապետ առաջնորդ սուրբ ուժե-
ափս Այրիվանից յաղթէն Խաղբակա, եւ Պը-

Ատելիոննոր Վարդապետին հանգուցելոց ի
Քրիստոս, եւ եղբարցն իմոց՝ թէկումին,
Կիրակոսին, եւ քեռն իմոյ Մարիամու. յո-
րոց առ հասարակ կենդանեաց եւ մեռելոց
ամենեցուն ողորմեցի, եւ զկաղմողի սորին



Սուրբ Գեղարդը :

ոսշտ սրդի ինանկին՝ նտու նորոգել զպա-
հարանն սուրբ Գևորգին առաւել պայծառ
քան զառաշխնն՝ սակա յուսոյն զոր առ Քը-
րիստոս, յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց, եւ
հորեղբարց իմոց՝ Դաւիթ Եպիսկոպոսին եւ

Գրիգորի եւ Մարգիկ» :

Վերի արձանագրութենէն տեսանք թէ
բարեկամա Պառչ, իբ ժամանակի մեծագոյն
Նոյ իշխանը, որքան սիրած է Սուրբ Գե-
ղարդը, նկատելով զայն՝ հիազօր լուսատու

արձան, կանգնած ի փառս Հայաստանի, ուրուն համար չինել տուած է արծաթեայ պահարան՝ բարեխօս ըլլալու Քրիստոսի տաճանքն առջեւ, եւ յախտենական յիշաս ակ րլացու՝ իր կենակցին եւ զաւակնեար բան հոդիներուն համար:

Ասորւց պատրիարք Միհայէլ Ասորի իր «Պատութեան» վախնանին, կը դրէ իսկական Գեղարդի մասին՝ թէ Հայուստանի մէջ է եղած, այսպէս. «Եւ Գեղարդն աստուածամուխ պատկան փշեայ ի Բաղչոսէ քերեալ, եւ կայ անդէն ի Հայր ի պարծանա աղջին եւ ի փառս Աստուծոյ»:

Վարդան Վարդապէտ իր «Աշխարհագրութեան» մէջ կոչ.

«Ըսկ ի կողմն Փառնոյ... եւ Այրի Վանքին՝ ուր կայ Սուրբ Գեղարդի աստուածամուխ ներկեալ արեամբ Կենարարին»: Թովանականի Ս. Էջմիածնի Աթոռու նորոգութեան եւ կաթողիկոսի ընտրութեան ընունութ 1441-ին, իր ճանապարհորդութեան մասին պատմելով այսպէս կը վկայէ. «Եւ ապա ուրախութեամբ մեծաւ եւ աներկայ յուսադրութեամբ եեալ զնացաք յամենալից եւ օրհնեալ գաւառն ի Տարօն (Յայաղիտ), եւ յոն Մասեաց ի յլկոտի. եւ անտի ժողով ի կենդանաթաղ գերեզմանն Լուսաւորչին ի եոր Վիրապն, եւ անտի յերկրպատութիւն Սուրբ Գեղարդանն (որ էր յերիփանան անդ) եւ սկզբնամիզ պատկեր մարդեղութեանն Քրիստոսի. եւ պատահեալ զիկեցաք մէծ վարժապետին մերոյ եւ առեալ կեաք ի փւղաքաղաքն ներեւան»:

Երբեմն Ս. Էջմիածնի կաթողիկոսներ Գեղարդը Տաճարին մէջ եւ իրենց մօս կը սուէէին, թերեւ թշնամիներու հայածանքին պատճառաւ. որովհետեւ կաթողիկոսական մի քանի կոնդակներուն մէջ կը յիշաւակուի ալ սրբութիւններու հետ. Առաջին կոնդակը գրուած է Հայոց ՁԱ. թուին (1452), Գրիգոր Ժ. Մակուեցի Կաթողիկոսէ: Երկրորդը՝ Հայոց ՁՄ. թուին (1504), Եղիշէ Բ. Կաթողիկոսէ: Երրորդը՝ Հայոց ՁՂ. թուին (1541), Գրիգոր ԺԱ. Կաթողիկոսէ: Չորրորդը՝ Հայոց ԽՖԲ. թուին (1563), Միհայէլ Սեբաստոսի Կաթողիկոսէ: Ասոնց իսկական օրինակները կը գտնուին Սուրբ

Ստեփանոս Նախավկայի Վանքին մէջ՝ որ շին-Զուղայի ձորին մէջ է եւ Մազարթա յևներուն մօտ:

Թևուես ոմանք առարկին թէ լատինաց քովն է Ս. Գեղարդը: Խնդրոց առարկան րուն Գեղարդը: Հը կաստանի Բիւրիտոն ազգարին մէջ Հրեաներ կատակելով եւ հեղուով մուգ Փրկչական սուրբ պատկերը՝ տէղով մը կը խոցեն, սակայն փոխանակ իրենց նապասկին հանուելու, ընդհակառակը՝ զարմանալի հրաշք մը կը պատահի. ասոր մօս առաւել եւս պատուի կ'արդանանան Իէ՛ պատկերը եւ թէ՛ այն տէղը: Փամանակ մը ետք այս երկու-ըը կը տարուին Պոյիս: Պատկերը Յունաց Զմշկիկ (Յովհաննէս) Կայոր Կ'առնէ, իսկ տէցը՝ Զնիլի անունով Կոմս մը կը նույրէ Յունաց Աէքսի Կայուր 1099-ին: Որպէս սույր Վկայութիւն կը բերինք հետապայ գրուածքը.

«Եղիքրուանդրիու, Հայրապետ Սուրբ Աթանասի պատմեց մեղի թէ՛ Երուսաղէմի մօտ, Տիւրոսի եւ Սիւրոնի սահմանին վրայ՝ Բիւրիտոն քաղաքին մէջ, շատ Հրեաներ խուն ընակած էին քրիստոնեաներու հետ: Եւ Հրեաներէն մէկը վարձու տուն կը փնտուէր, եւ առնելով իրեն հետ այլ սիրելի չշինայ մը, գացին եւ գուն զատարկ տուն մը՝ ուրկէ քրիստոնեաներ ելած էին եւ մուցած էին արեւենան պատին կողմը կախուած Տէրունական պատկերը: Երբ Հրեաները տունէն ներս մտան, տեսան պատկերը, եւ իրարու ըսին՝ Այս պատկերը Գալիլեացիին է (այսինքն՝ Յիսուսի): Եւ ինչպէս որ մեր հայրերը ըրին անոր, մէնք եւս ըննենք այս պատկերին»: Եւ եղէդ առնելով դուխը կը ծեծէին, ծնօտին կը պարնէին եւ երսեխն կը թքնէին. մեռքերն ու շուրեր սուրով կը ծակծէին: Երբ պատկերին կողը խոցեցին, նայն ժամուն՝ արին եւ ջուր եալ (ցայտեց). զայս տեսնելով սորսակեցան եւ երթալով իրենց քահանա-րոպեսներուն եւ այլ Հրեաներուն՝ պատմեցին եղելութիւնը. եւ անոնք շտապելով զացին տունը եւ տեսան պատկերը՝ որուն խոցուածքէն արին եւ ջուր կը դղնէր: Իսկ քահանայապետները ըսին՝ փորձենք եւ ահնենք թէ ճշմարի՞տ է այն ինչ որ կ'ըսեն քրիստոնեաները. եւ հրամայեցին աման

ւերել եւ ժողովեցին արբենախառն ջուրը եւ երթայսի օծեղին իրենց հիւանդները, կոյր-րիրը, խեղերը կաղերը եւ անդամալոյնենե-ըը, եւ նոյն ժամուն կը բժշկուէին. բոլորը միահամուռ հաւաքուեցան ու գացին եպիս-կոպուին մօտ եւ պատմեցին կատարուած ամէն սպանչելիքները: Դարձեալ զացին տունը, եւ տեսան պատկերին երեսը արե-զակի ակս պաժատացած եւ կողմը բլուսը դադրած, եւ առամայն բրոր Հըբաները հաւատացին Քրիստոսի եւ մկրտուեցան եւ մէն ուրախութիւն եղաւ այն քաղաքին մէջ: Խսկ այն տունը նուիրեցին ժողովուրդին՝ զոր եկեղեցիի վերածեցին, որուն մէջ կար սրանչելի պատկերը, եւ անոնը զբին՝ «Ա-մենափրկիչ»: ...Եւ ժամանակ մը անցնեէ զիրք Զմէկիկ Կալորը զնաց Համս եւ առաւ Քրիստոսի պատկերը եւ պատուական հողա-խափը. եւ Բիրիխոն գալով առաւ (հրաշա-զոր) պատուական պատկերը, եւ տարաւ Կոստանդնուպոլիսի, եւ զբին սրբութիւնե-րուն հետ, մեր Քրիստոս Աստուծոյ փառքին Համար՝ որ է օրնեալ յաւիտեանս, ամէնս («Հայելի Վարուց», 1702, Էջ 334):

Մատթէոս Ուուճայեղի Հայոց Շնէլ թուին (1098) կր գրէ. «Եւ աւա՛ Սուրբ Պետրոս Առաքելուր երեւեցաւ (երաքի մէջ), սարե-տաշտ Փոանկ կնոջ մը (Անտաքի մէջ) եւ կոտէր թէ՝ Եկեղեցւոյ ձատիակողմը կայ պահուած զէնքը՝ որով Քրիստոս Հըբանե-րէն խոցուեցաւ իր անարար կողէն (վերո-լիչեալ Փրկչական պատկերի մասին է): Ահա խորանին առջնուն է. Հանեցէք զայն, եւ անով պատերազմի ելէք, եւ անով պիտի յաղթէք ձեր թշնամիներուն»: Հայոց Զիլ թուին (1099) նոյն Ուուճայեցին կը գրէ. «Այս տարուայ մէջ զարձաւ Ֆնջիլ կոմսը եւ զնաց դէսի մոանկ, եւ տարաւ Քրիստոսի վինքը՝ (աէգը) զոր գտան Անտիոքի մէջ, եւ առաւ Ալէքսանդր՝ Հոսոմներու թագաւորին»:

Կիրակոս Վարդապետ Գանձակեցի եւս կը գրէ. «Բայց ասոր որը Ալէքսի (Յունաց կայսեր) կոմո մը եկաւ Երուսաղէմէն Ան-տիոք, ևս երբ Սուրբ Պետրոս Առաքեալը տաճարը մտաւ, եւ Հազորդ եղաւ պաշտա-մանքին, Ս. Պետրոս Առաքեալը երեւցաւ անոր եւ ըստաւ. Եկեղեցւոյ պատուհանին մէջ թաղուած է Գեղարդը՝ որով խոցեցին

մեր Փրկիչը (պատկերի մասին). առնելով տանիս քու երկիրդ: Եւ ան խնդութեամբ տանելով տարաւ զայն Կոստանդնուպոլիսի, եւ լսելով Ալէքս Կայսրը, յոյժ մէծարեց եւ բաղում զանձ տուաւ անոր, եւ ինդրեց անէ Գեղարդը, եւ կոմար տուաւ անոր. եւ զնաց իր ճամբան...»:

Հայր Մկրտիչ Աւգերեանի (Միխիթար-եան) «Վարք Սրբուց»ի եօթներորդ հատորին մէջ (Էջ 358) Ղունկիանոս Հարիւրապետի վարքի ծանօթութեան մէջ, յայսոնի չէ թէ ինչ պատճառով, զանց առնուած է Հայուս-տանեաց Եկեղեցւու իրաւունքներուն կամ Սուրբ Գեղարդին ստուգութիւնը եւ մէջջոնեղ բերած է արեմտեան աւանդութիւնը, յի-շլոյ Յակոր Բոսիոսի Գիրքը (ա. լշ. յաղ-թական Առաք Գր. 17):

Եւրոպացիք իրենց մօտ գտնուող Գեղ-զարդի մասին հեռաւոր թուական Կ'րնդու-նին 1098-ը, երբ գտնուած է Անտիոքի մէջ եւ ապա փոխադրուած Հոռոմ 1492-ին: Հը-ռոմի մէջ գտնուած Ս. Տէգը այն է, որով Հը-ռեաներ կատակելով խոցեցին Փրկչական պատկերը Բիրիխոն քաղաքին մէջ. զայս կը Հաստատէ Վարդապետ Վարդապետ Բար-ձրորեցցին (Ս. Գեղարդի շարականին եր-դիշը) իր պամուռթեան մէջ՝ ըսելով.

Ալլ Շնէլ թուին (1098) Պաղտոյն կոման էաս զթպաշար եւ զմւուա, եւ ի միւս ամին սպասարարն Բէկիւրուփին Եկեալ յլմանիոք ի վերայ Փոանկին՝ Հարաւ (զարկաւ) ի նոցուած իրերւ Լ. բիւր (այսինքն 300,000). քանզի զտին ի ձախակողմն (Եկեղեցոու) սրոյն Պետրոսի գթեղարդն՝ որով Հըբայքն խոցեցին ընդ կատականն զպատկերն Փրկ-չական, ուստի եւ արին եւ ջուր՝ որպէս ի Տէրունի կողէն. եւ պատուեցաւ զէնն՝ որ-պէս զատուածամուխն այն՝ զոր Հայք ու-նին, որով զօրացեալ Փոանկըն Հարին զթշնամիս իւրեանց եւ ապա առաքեցին զնա Ալէքսին:

Արդ՝ վերոյիշեալ ծանօթութիւնները պատճականունքն վկայելով կը հաստատեն թէ իսկական Սուրբ Գեղարդը որով խոց-ւեցաւ կենարար Եթոսուի կողը, Հայաս-տանի մէջ եղած է, եւ այժմ կը գտնուի Հայուսպետական Աթոռի՝ Ս. Էջմիածնի մէջ:

ԴԱՆԻԵԼ ՎՐԴ. ՇԱՄԼԵԱՆ

Ի Ն Չ Ո ՞ Ի Չ Ա Ր Ը

Ահաւասիկ կնճռոտ հարց մը որ գարեր յարունակ տագնապեցուցած է մարդոց հոգ և հերք ու չարջրկած՝ անոնց մտքիրը: Բացիք մարդկութեան պատմութեան գրքին որեւէ մէկ էջը ու պիտի տեսնէք որ հոգ հարց է արուած, ԽՆՉՈՒՆ 2111Բ: Ու զարիրու ըմբացքին փիլիսոփայական դպրոցներ եւ կրօնական դրութիւններ ջանացած են լուծել այս խորհուրդը, ապավի այս մերժ եւ հակոսնեայ պատմասաննեւ: Արուածնեանին ինչու յարը ներկային, ինչպէս միշտ, կր խոսէք մեր Ծոդիներու, կ'այս իկոնէ մեր սրտերը, մէկ խօսքով կր մատուցող մեզ բոլորս, որովհետեւ անու այս արքի վրա, մեր ամենօրեալ իեւնքին մէջ յանափառ կր հանդիպինք չարինուկր համտեսնէք անոր գտնուութիւնները: Հետեւաբար արի գույնարին հարցը զուու տեսական ինդիր մը է փիլիսոփաներու, աստուածարաններու եւ կրօնակէտներու միան յատուի, այլ գործնական նիւթ մը՝ մատչելի ժողովուրդին ըմբռնողութեան:

Դժբախտաբար սակայն, հասարակ ժողովուրդին մէծամասնութիւնը երեւոյթներու մակերեսային դատումէ եւք. ժրիստուական կեցուածք մը ունեցած է չարին հանդէպ: Ան չէ կրցած կամ նորինսի չէ փորձած թափանցել անոր խորհուրդին, ինչ որ պատճառ դարձած է անոր հաւատքի շանդումին: Անոնց համար հետեւեալ ձեւով կր ներկայանայ հարցը: «Եթէ Աստուած կրնայ խափանել յարը եւ չ'ոներ, ուրեմն յարին կամեցող չէ: Եթէ պիտի ուզէք խափանել զան, բայց չի կրնար՝ ուրեմն ամենակարող չէ: Օրինակի համար, եթէ Ան կրնար խափանել 1915-ի չար աղէտը եւ չՇրաւ՝ ուրեմն բարին կամեցող չէ, եթէ պիտի ուզէք խափանել մէկ միջինն Հայերու յարդը բայց չկրցաւ՝ ուրեմն ամենակարող չէ:»

Յարի հարցը հետեւաբար մէծ կարեւորութիւն ունիք իրավաննչիւր. քրիստոնեայի համար, որովհետեւ ան, տիեզերքի եւ իր արարիչը կը գաւանի զիստուած, Աստուած

մը որ ամենակարող է եւ ամենաբարի, ու Անոր բարութեան արդիմքն է տիեզերքի ասեղծումը:

Մինդոց Գիրքին Ա. Գլուխին մէջ կր կարգանք որ երբ Աստուած կր ստեղծէ տիեզերքը, ստեղծումի գործողութենին ետք կր տեսնէ թէ ամէն ինչ բարի է: «Եւ ետիս Աստուած զամենայն զոր արար, եւ աւար բարի են յոյժ»:

Սալդուերգում ալ Աստուածոյ ուղղած իր փառաբանութեան մէջ կր հաստատէ Խոր բարութիւնն ու ամենակարողութիւննոր—

«Թիած եւ ողորմած է Տէր, երկայինամիտ եւ բազումողորմ: Քաղցր է Տէր առ ամեննեան. եւ գթութիւն նորա ի վերայ ամենայն արարածոց իւրոց: Խոսուված եղիցն առ քեզ, Տէր, ամենայն դործք քո, եւ ուրբէք քո օրհնեսցէն դքեղ: Զնառա արարայութեան քո ասացեն, եւ զզուութիւնս քո պամենցին: Ճանաչել որուութիւնս մարդկան դղորութիւնս քո, եւ զիտաս մեծայեցչութեան արքայութեան քո: Արքայութիւն քո արքայութիւն ամենայն յաւիտենից եւ էտքութիւն քո աղդէ մինչեւ յազդ: Հաւատարիմ է Տէր յամենայն ի բանս իւր, եւ արդար է յամենայն ի դործս իւր» (ԱՂՄ. ձիթ. 8-13):

«Որպէս դիմա հայր ի վերայ որդուոց իւրոց, այնուն զթացի Տէր յերկիւզածս իւր... Տէր յերկինս պատրաստեաց զաթոռիւր, արքայութիւն նորա ամեննեցուն տիրէ» (ԱՂՄ. ձիթ. 13, 19):

Ինչպէս կը տեսնենք, յայտնութենական տուեալները կր փաստեն Աստուածոյ բարութիւնն ու ամենակարողութիւնը, եւ Խոր տիեզերքին խոկ ստեղծիչ ու կառամարիչ ըլլալու հանգամանքը. միւս կողմէ սակայն, բացայատ իրողութիւն է նաև չարին գյուրթիւնը մեր մէջ: Ուստի մեր այս ուսումնասիրութեան նպատակն է զնենել, լուսաբանել ու հաւանալ թէ ուրէկն է չարին գյուրթը եւ ինչո՞ւ չարը մեր մէջ, առանց յաւակնելու սակայն թէ վերջնական լուծում մըն է մեր յառաջադարձը:»

ՉՈՐԻՆ ԾԱԳՈՒՄԸ

Եռյն հիմաստասէրները, տիեզերք մասին իրենց ուսումնասիրութեանց բնթացքն տեսան թէ չարը երեւակայական բան մըն էր եւ չար թուող իրողութիւն մը բարի էր՝ եթէ Հարցին ժօմենայինք ընդհանուրին շահը նկատի առած :

Այսպէս, մահը չարիք մը կը թուի մեղի, այսուհանդեռն՝ աշխարհի վրայ, կեանքի գոյատեսման համար անհրաժեշտութիւն մը է ան ու բարիք մը մարդկութեան : Օրինակ, «եթէ եօթը տարուան բնթացքի ոչ մէկ մէջատ մեռնելու ըլլար, գիտականներու Հաշիւով» մարդկութիւնը այդ եօթը տարինները լրանայում պիտի ջնջուէր երկրիս վրայէն : Բատերախտարար թռչուններու այնպիսի ջարդ կու տան միջաններուն եւ անոնց անհամար թըրթուններուն, որ մարդկութիւնը կ'աղատի անխուսափելի ոյնչացումէ» :

Երբ կրօնական չեառ զօրացաւ յունական իշխոսայութեան մէջ, կարդ մը մտածողներ ինը վարդ վերաբերցին յառի ծագումը : Այսպէս Փիլոն (Philo) բարիքի աղքիւրը կը նկատէր Աստուած, իսկ չարիքի աղքիւրը՝ նիւթը : Նոյնպէս մարդու ոգեկան մասը, միտքը եւ Հոգին բարի էնի, իսկ մարմնին որ նիւթական տարրերէ կադրւած էր՝ յար. եւ երբ Հոգին կը մեանար մարմնին, կը կորսնանէր իր կատարելութիւնը եւ ենթական կ'ըլլար չարին : Հետեւարար, կ'եղրակացնէ ան, մարգու նպատակը պէտք է ըլլայ իր Հոգիին աղատումը նիւթական մարմնէն ու անոր բոլոր մեղքերէն եւ վերաբարձր Աստուածոյ ու կատարաւու բարութեան :

Առաջին զարու քրիստոնեաներու կեանքին մասծողութեան մէջ լայն տեղ գտաւ ևերյիշեալ անօսութիւնը ու յառաջ եկան Գնոստիկան ազանդը, որ երկար ատեն առաջնապեցուց եկեղեցոյց կեանքը :

Մոնիստական (Monism) զարդարականութիւնը կարծեց լուծած ըլլալ չարի ծագման Հարցը, երբ յայտարարեց՝ թէ չարի եւ բարիք ստեղծիչը միեւնոյն ոյժն է, որ երբիմ բարի բաններ կ'արարչագործէ եւ երբիմ չար :

Չարի ծագման Հարցին մասին աւելի

տրամաբանական պատասխան մը դատած է պարակական կրօնը եր երկմատեսն (Dualistic) տեսութեամբ :

Ան ընդունած է երկու ստեղծիչ ոյժեր. Որմիզդ՝ բարիք ստեղծիչը եւ Ազրիման՝ (Անուրա-Մաղդա) չարի ստեղծիչը : Աւտի տիեզերքի մէջ ինչ չափով որ բարիք նիւթեայ, ստեղծուած է բարիք աստուծոյ՝ Որմիզդին կողմէ եւ որքան որ չար, վաս ոյժ կայ, ստեղծուած է չար աստուծոյ՝ Ազրիմանին կողմէ : ու այս երկու ոյժերը ստեւապէս պարաբար մէջ են իրարու հետ Պարսկական արև հաւատքը իրողութեան մէջ բացաձակ երկուութիւն մը չի յայտնի, որովհետեւ պարսիկներ կը հաւատարին թէ վերջնական յաղթանակը բարիք ոյժը, այսինք Որմիզդը պիտի տանէր :

Մեր պատմէիներէն եղիշէ ու մանաւանդ իզնիկ բուռն պայտար մղած են երկմատեան տեսութեան դէմ(1) :

Պարսկական չարի ու բարիքի այս ստեղծագործ զոյժ որմիզդու բնոյթը կը տարբերի ուրիշ ժողովուրգներու չարի մասին ունեցած մրգնումէն :

Բարեկական ժողովուրգին չարի մը բարունումը մէկ բմբաստացումն է բարիք Աստուծոյ արարչագործած արարածներուն մէջ գտնուած է մը բաստացոյ տարը մը եւ ահա երեւան եկած է չարին դոյութիւնը : Ուրեմն չարը ընդդիմատիր ուժ մըն է եւ ոչ թէ ստեղծագործ ոյժ մը, հաւատարի բարիք ոյժին : Ահաւասիկ սեմական այս մը բոլումնին մրայ կառուցուած է Հին Կառակարաննեան չարին ըմբռնումը :

Հին Կառակարաննեան մէջ չարին (Սատանային) կը Հանդիպինք Գ. Թագաւորաց Դրէին մէջ, ուր ան անդամ է Աստուծոյ Երկնացին արքունիքին .

«Ճեսիք գծէր Աստուած Խորայէլիք նստեալ է մերաշ աթոռոյ իւրոյ, եւ ամենայն զօրք երկնից կային շուրջ գնովաւ բազմէ եւ յա-

(1) Նզինի կը «Եղած Արանդոց» գրքին մէջ կը նաևն ուն:

ա.՝ չարը իմեազոյ, ստեղծագործ ոյժ մը չէ, ստեղծագործ ոյժը մէկ է եւ ոչ թէ երկու, եւ

բ.՝ չարը ոչ թէ բնութեամբ չար է, այլ՝ կամ քով :

ձեկէ. Եւ ասէ Տէր, Ո՞ պատրիսց զԱքարը արքայ Խորայէլի եւ Ելցէ անկցի յլումութի Գաղաղդ. Եւ ասէ ոմն այսպէս և ոմն այնպէս : Եւ Ել ոգի եւ Եկաց առաջի Տեառն եւ ասէ, Ես պատրեցից զնա : Եւ ասէ ցնա Տէր, Իւ : Եւ ասէ, Ելից եւ Ելէց ոգի առա ի բերան ամենայն մարգարէցից նորա : Եւ ասէ, պատրեցեն եւ կարասցն, Ել եւ արտ այդպէս » (ԲԲ. 19-22) :

Խոկ Յորի Գրքին Ա. Գլուխին մէջ, մենք սատանան կը տեսնենք մարդոց մեղքերը Աստուծոյ Հաղորդելու պաշտօնին մէջ .—

«Եւ Եղեւ իբրեւ օրս այս՝ եւ ահա Եկին Հրեշտակը Աստուծոյ կալ առաջի Տեառն. Եկն եւ Սատանայ ընդ նորա յածեալ ընդ երկիր եւ շրջեալ ի նմա : Եւ ասէ Տէր յՍատանայ, դու ուստի՞ զաս : Պատասխանի եւ Սատանայ Տեառն, եւ ասէ, Շրջեալ ընդ երկիր եւ յածեալ ի ներքոյ Երկնից՝ Եկեալ կամ : Եւ ասէ ցնա Տէր, նայեցա՞ մտօք ուժք ընդ ծառայ իմ ընդ Յոր, զի՞ ոչ զոյ իբրեւ զնա ի մերայ երկրի, այր անարատ, հմարիս աստուծապաշտ, մեկնեալ յամենայն իբրաց չարաց : Եւ պատասխանի Աստանայ, եւ ասէ ընդդէմ Տեառն, միքէ Ֆրիմ պաշտօցէ Յոր զՏէր. Ո՞չ դու ամբառուցեր զարտաքնան նորա եւ զններին տան նորա, եւ որ ինչ միանգամ արտաքոյ շուրջ զովակամ է, զորործ ձեռաց նորա օրհնեներ, և զանառուն նորա բազմացուցեր ի վերայ երկրի : Բայց ոչ, աղէ առաքեա դու զգեան քո եւ արկ յամենայն ինչո նորա, եթէ ոչ իբրեւ իսկ օրհնենցի զքեր : Յայնամ ասէ Տէր յՍատանայ, Ահա զամենայն ինչո նորա տամ ի ձեռ քո, բայց ի նա մի մերձենայդին : Եւ Եյ Սատանայ յերեսաց Տեառն» (Ա. 6-12) :

Սակայն Զաքարիայի մարգարէութեան մէջ կը կարգնաք որ Աստուծոյ եւ Սատանայի յարաբերութիւնները տակաւ կը մատթարանան, որովհետեւ Սատանան կը սկսի Աստուծոյ անօրինութիւններուն զէմ առարկել . երբ Արարէչը կը փափաքի իր ընտրեալ ցեղին որդիները գերսէն առաջ միանենքն աղատել, Սատանան իբրեւ անդութ ու աններող գատաւոր մոր, կը պնդէ որ անոնց պատիքի ժամանակամիջոցը երկարածուել .—

«Եւ Եցոյց ինձ Տէր յՑեառու քահանայ

մէծ, զի կայր առաջի Հրեշտակին Տեառն. եւ Սատանայ կայր ընդ աջմէն նորա հակառակն ընդ նմա : Եւ ասէ Տէր յՍատանայ, Սաստեցէ ի քեզ Տէր, Սատանայ եւ սատեցէ Տէր ի քեզ՝ որ ընտրեացն զերուապազմ : ո՞չ պապքէն գաւաղիկ իբրեւ զիանձող մի զերեալ ի հրոյ :

Եւ Յեսոս էր զգեցեալ Հանդերձս աղունիս, եւ կայր առաջի Հրեշտակին Տեառն : Պատասխանի ետ եւ ասէ ցայլոսիկ որ կային առաջի նորա : ի բաց արարէք զհանուրձս աղտեղիս ի նմանէ : Եւ ասէ ցնա, Ահա բարձի ի քէն զանօրէնութիւնս քո. Եւ սուուցէք դմա պմղնաւոր . Եւ դիք խոյր սուրբ ի գլուխ գորա...» (Գ. 1-5) :

Ու Էրբ Սատանան կը յայտ ուի Ա. Մնացորդացին մէջ, ալլէւս ան Աստուծոյ ժառան էէ, այլ՝ Անոր հակառակորդ, ըմբառ ոյժ մը, որ մարդիկը կը մոլորեցնէ ու Աստուծոյ Հրամաններուն եւ օրինքներուն դէմ զործել կու տայ .—

«Եւ Եկաց Բանարկու ի մէջ Խօրայէլի եւ դրեսեւց զԴաւիթ թուել զիսրայէլ : Եւ յար երեսեաց առաջի Աստուծոյ փան իրատի այնոցիկ եւ եհան զիսրայէլ» (ԲԱ. 1, 7) :

Ուրեմն, մեկնելով վերոյիշեալ տուեալ ներէն, կը յանդինք սա ելքակացութեան թէ՝ յար ինքնացոյ եւ ստեղծագործ ոյժ ոյ էէ, ինչպէս կը դաւանէր Զրադաշտական կրօնըը, եւ այլ վարդապետութիւններ. այլ Համաձայն Հիմն Կոտակարաննեան բժբանումնին, ան Աստուծոյ անօրինութիւններուն սէմ բժբոստացող ոյժ մըն է, որ իր կարգին կ'մժբոստացնէ նաեւ մարդիկը իբրեւ Արարէն դէմ . արդարեւ, այր իբրողութեան խօսուն մէկ օրինակն է Ադամ-Եւայի դրււագը :

ԽՆՉՈՒԻ ԶԱՐԸ ՄԵՐ ՄԷՋ

Աստուծոյ արարչագործութեան պատկը օդուծ էր մարդը : Աստուծած զան իշխան կարդած էր իր ստեղծագործութեանց վրայ ու յնորհած անոր ամէն ստեակի պատութիւնն, պատուիրիւով միայն որ յշամենայն ծառոց որ է դրախտիդ՝ ուտելով կերիցեա, բայց ի ծառոյն գիտութեան բարոյ եւ յարի՝ մի ուտիցէք» (Գիրք Խնչուց Բ.

16-17): Սակայն չար ողին՝ Սատանան, նախանձեցաւ մարդուն եղած այնքա՞ն առանձնաշնորհումներուն համար ու ձգտեցաւ զայն իր կողմը չահել, Աստուծոյ դէմ տանելիք իր պայքարին մէջ: Ան յաջողեցաւ խարել մարդու, անոր կերցնելով բարիի ու չարի ծառին պտուղչն զոր Աստանած արդիած էր: Նախանձարդուն այդ օրինապահութիւնը պատճառ եղաւ անոր անկումին:

Այս երկրի գրայ, մարդիկ միշտ հակածէս են չարիք դործելու.—

«Եւ իբրեւ ետև Տէր Աստուծած եթէ քաղմացան չարիք մարդկան ի վերայ երկրի, եւ ամենայն ոք նորհէր ի սրտի իւրում խնամովի ի չարիս զամենայն աւուրս, եւ սորժացաւ Աստուծած դի արար դմարդին ի վերայ երկրի, եւ մտահոն եղեւ ի սրտի իւրում: Եւ ասէ Տէր Աստուծած, թնջեցից զամենայն մարմին զոր արարի յերեաց երկրէ: Բայց Նոյ եգիս չնորհն առաջի Տեսան Աստուծոյ (Ծննդ. Զ. 5-8):

Դատանան կը սկսի՝ մտահոգուիլ Աստուծոյ այս յայտարարութեան մասին, որուն իրականացումը պիտի նշանակէր իր մաւը: Այսուհանդերձ ան անգամ մը եւս կ'ազատի Աստուծոյ ցասումէն, երբ, ուռւսական աւանդութեան մը համաձայն, կը յաջողի համողել ու խարել Նոյի կինը, անոր ժորաւահեցնելով թէ պատահելիքը միայն որոտում ու անձրեւ է, եւ ոչ թէ ջրհեղեղ եւ թէ պարապ են իր ամուսնոյն տարած աշխատանքները, այսինքն փրկութեան նաւումը չինութիւնը: Աւ երբ երկինքը կ'ամպոտի եւ Նոյ լրիւ գործադրելէ ետք Աստուծոյ սպատուէրներ՝ կիոջ ձայն կու տայ որ նաւում ժրհեղեղը սկսելէն առաջ, վերջինը կը մերժէ նաւէն ներս մտնել: Նոյ բարկացած իր կնոջ մերժողական պատասխանէն, կը պոռայ անոր՝ ըսելով: Ներս եկուր սուտանայ, հետեւաբար Սատանան ալ կը հըրաւիրուի «Փրկութեան» նաւէն ներս, որ անմիջապէս կընդառաջէ մարդու հրաւէրին եւ կ'ազատի սոսոյց փացումէ:

Թէեւ Աստուծած եւ Նոյ իրարու միջնեղաջնէք կը կնքէն ջրհեղեղէն ետք, այսուամենայնիւ մարդ արարածը դարձեալ կը մեղանչէ իր Արարչին գէմ, որովհետեւ չարիքին սերմերը արմատախիլ չէին եղած, ու այսպէս չարը մարդու աղատ կամեցողութեամբ միշտ ներկայ եղած է աշխարհի մէջ ու այսօր ալ տակաւին ներկայ է մեր մէջ:

«Ինչո՞ւ չարը մեր մէջ» հարցումին կարելի է տալ հետեւեալ երեք պատասխանները.—

ա.—Ակներեւ է որ չարիքի կարդ մը կերպիր պտուղն են մեր մեղապարա արարածներուն եւ անհարկի աշհոգութեանց.

բ.—Կընանք վիճիլ թէ բարին իր իմաստը կ'առնէ յարարերաբար չարին — թէ բարին կը ճանչցուի չարին հետ ներիմասա հակաբրութեամբ, գեղեցկութիւնը՝ տգեղութեան հակաբրութեան մէջ եւլի.

գ.—Զարը կրնայ եւ յաճախ առիթներ կը ներկայացնէ մարդուն, իրը փորձաքար անոր կամքին առկունութեան եւ համբեռութեան:

Ծատակեցնելու համար մեր միտքը չարին մասին, յայտնենք որ երկու չարիք կան մեր մէջ:—

ա.—Ֆիզիքական չարիք որ յառաջ կու զայ երբ բնութիւնը չեղի իր բնական ընթացքն, օրինակի համար երկրաշարժի, մէկու մը անդամայուծութեան եւլն. պարագաներուն:

բ.—Բարոյական չարիք, այսինքն մեղքը որ մնէք կը գործնեք մեր աղատ կամքով, քանի մարդ էակը անձնչխան ստեղծուած է եւ ան ունի կարողութիւն ընտրելու չարն ու բարին: Մարդը ըլլատով իր արարածներուն պատասխանառուն՝ ինքն է ուրեմն միակ պատճառը չարի գոյութեան: Այլ խօսքով, չարի աղբիւրը պէտք չէ փրնաւինք Աստուծոյ կամքին եւ կամ նիւթական աշխարհի մը մէջ, այլ՝ նոյնինքն մեր մէջ:

ԲԱԲԴԻՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԱՆ

«Յ Ի Ս Ո Ւ Ս Ո Ր Դ Ի»

Ա.

Յիշուած (Ներսէս Շնորհալիի առ Մ. Ե.)
բոլոր նոր տեսակի երկերը թէպէտ ունեն
դեղչեցիկ հատուածներ, բայց իրենց նիւթով
արդէն հնարաւորութիւն չեն տուել բանառ-
տեղծին ոչ երեւակայութեան թուշքներ
գործերու եւ ոչ էլ ներսուզուելու իր հոդու
խորքերը եւ օքքերիու իր դդացումները:
Կարծեն Շնորհալիին երկար որոնումներ է
արել՝ դրա համար մի յարմար նիւթ գուս-
նելու եւ գտել է ամբողջ Ս. Գիրքը: Ուստի
1152 թուականին յօրինել է մի խսկակոյն
բանաստեղծական զործ՝ «Աղքերդութիւն»
վիպասանական ի տակից սրբոց», որ սովորաբար
անուանուում է ըստ սկիզբի բառերի
«Ժիուու Որդի»: Ամբողջ վերնային է՝
«Ճեան Ներսէսի նույի մաղթանաց ներշա-
փական տաղին տուողին բանից, ըգձուում
աղօթից ներաննական հոգւոց զարթուցե-
լոց մտօք ի թմբրութենէ կրից յիշատական
անցելումն իրի ներկայի եւ ապագալի, ոս-
րումն հեծութեան սրտի, խօսք ընդ Աստու-

Մ. Ե. ՀԱՅԱԽ 1967 Յունարի քէւեն իր
սկիզբն հքատարակութիւնը Ս. Ներսէս Շնորհալիի
բանաստեղծութեամ զործի զօրծացից ժիմուու Ու-
գիքի, դոր աշխարհաբար քարցմանած է Միաբու-
նարքան անդամ Հոգ. Տ. Դամիել Գրգ. Եամ-
ինան: Ասկայն մինչ այդ յարմար դատաշենիք Շնոր-
հալիի վերոյիշեալ ստեղծագործութեամ մտսին ար-
տասոցի կարծիքները հմաւու երկու բանակը բնորու-
թավէնք առնաւած է Մանուկ Արենեանի «Հաւոզ
Հին Քրակամաւրեան Պատմութիւն» արծէքաւար այ-
խառութեան երկրորդ հասուրէն, իսկ երկրորդ՝ Ս.
Միւնանարակ կարու բանակը Գրիգոր Յակոբանի:
1964ին հռատարակած ևնրսէս Շնորհալի հատո-
ւեան: Կը խորինինք քէ այս ձեռվալ, Բայխան Շնոր-
հալիի գեղեցիկ երկն երատարակութիւնը, կարելի
կ'ըլլայ ամփաք այս հիմնական գիծերու մէջ տառ ա-
նոր բանակառաւեամ, զերաբաւստական արծէքնե-
ն կատարած դիրին մասին տեղիւթիւններ ժւ-
ժամօրութիւններ: Երկու արտապատմանը ալ կա-
տարաւած են յապատճական:

Ժորժ: Այս դիտատից հենց կարելի է տես-
նել, որ Շնորհալին այս երկի համար ապ-
դւել է Գրիգոր Նարեկացու Ողբերդու-
թեան Մատենանից: Միւս կողմից նա հետե-
ւել է նաև Գրիգոր Մադիսորոսի «Հազար-
տողեան»ին: Ինչպէս վեռջինիս մէջ ոտտո-
նաւորով տրուած է Աստուածաշնչի բովան-
դակութիւնը, նոյնպէս եւ Շնորհալու երկի
վիպական կողմն առնուած է Ս. Գրքից եւ
նոյնիսկ ամսողը երկը, չորս հազար տող
(«Երկհազարեան տամօ յանդական»), յո-
րինուած է նոյն «ին» յանդով, ինչպէս «Հաւ-
զարտողեան»ը: Բայց Հին եւ Նոր Կտակա-
րանների պատմութիւնից՝ վերջին նա յիշաւ է
նաեւ քրիստոնէութեան համար աշխատոց
Հայրաբետներին ու նահատակներին, ճրու-
նաւորներին ու չարչարտածներին եւ միու-
պերգը հացնում է մինչեւ Քրիստոն Նրե-
րորդ գալուստը ։ աշխարհիս վախճանը,
վերջին դատաստանն ու յալիտենական
կեանքը: Դա բավանդակում է, ուրիշու,
այսպէս ասած, զարերի լեզենդանները,
մարդկային պատմութեան անցեալը, ներ-
կան եւ ապագան: Բայց դա լոկ վիպական
աշխատութիւն չէ, այլ միաժամանակ եւ
քնարական քերթուած է կամ, ինչպէս հե-
ղինակը բնորոշել է, «ողբերգութիւն» ին-
պասաննական: Մի կողմով պատմուած է,
միւս կողմով՝ մի սրտաբուխ երգ: Եւ այս
կողմից արդէն նա մանել է Գրիգոր Նարե-
կացուն: Այս նմանութիւններով հանգիրձ՝
նա յօրինել է մի խսկատիպ, իւրաստիզդ րա-
տիր երկը, որի մէջ անձնական միջինքու-
րանում է կարեւոր տեղ: Բանաստեղծորդը կամ
«Երգողը», ինչպէս ինքն իրեն անուանում
է Հեղինակն այս երկի յիշատակարանի մէջ,
իր վրայ է գարձնում ըստ Ս. Գրքի Աւ մե-
զաւորների, Աւ արդարների արարքները,
հարգւած, իրեն չհամարելով արդար:

Ակիզըն ի հօրէն մեր նախնական
Մինչ ի վերջին դարուա վախճան,
Հզարն եւ գգործ համանգամայն
Առ իս փոխեալ դիմառական...

Ամբողջ գրուածքի մէջ շարունակ իշխում է բանաստեղծի իր դէմքը, որ հեծութեամբ որմում է Աստծուն.

Հնդ Աստուծոյ դէմ յանդիման
Խօսակցելով անձն անարժան:

Այդ «Խոսքն ընդ Աստուծոյ» իսկապէն մի «աղօթսիկան բան» է, բազմազան աղօթք ների մի շարք, որոնց իւրաքանչիւրի մէջ երեւան է գալիք Ենրդողակի զգացումների մի դիմ, Հոդեկան վիճակի մի կողմ: Նայերով պատմած իրողութիւններին՝ երեւմն նոր զջում է եւ խոստովանում իր արարքը, երբեմն որեւէ խնդրուածք է անում՝ «փոքան աղօթից», եւ այդ ամէնի ժամանակ, ինչպէս Փրիդոր Նարեկացին, շարունակ իրեն անարժան ու մեղաւոր է գտնում: Մարդկային գանազան վիճակների մասին պատմւածքների մէջ՝ «Աստծու հետ խոսք», այս է կազմում երկի նպատակը եւ էական տարրը, ամրողի ընդհանուր գոյնը, որուն եւ երկի միութիւնը:

Ներսէս Շնորհալու այս երկի համար, ինչպէս Գրիգոր Նարեկացու «Ողբերգութեան», իշխող է Աստուած, որից բխում է եւ երկուսի բանաստեղծութիւնը: Երկուամ եւ իրենց «քանչ»ի, այսինքն բանաստեղծութեան համար նոյն նպատակն են զնում թէ իրենք իրենց համար եւ թէ ընթերցողների

Եւ որք ինեւ եւ կամ յետ իմ
Այսու բանիս քեզ պաղատին,
Համարեացիս միշտ ընդ նոսին
Զիս ողներսէս մաղթեց տովինու
եւ առ հոգիս իմ յատնին
եւ ի մարմինս իմ տապանին
Բարեաց աղդումն ի քին լիցին,
եւ ցրնծացհալրք կայտուեցին:

Ինչպէս բերուած հատուածներից կարելի է նկատել, Ներսէս Շնորհալու այս բանաստեղծութեան մէջ ողբերգ մեղմ է, տխուր ու քնքուչ, ամենայն ինչ հանդարս է ու փափուկ: Այս վերաբրուգ ուրացքած:

Թոփշք, ոչ որաի այրուեք ու ճենճերում եւ ոչ տոշորող ու կրակոս զջում: Այսանդ շինք գոնում յուսուհաստական ճիշ ու աղաղակ, որով իւրին իրեն կտրատում ու ոչնչացնում է Գրիգոր Նարեկացին ողալիու: Ներսէս Շնորհալու մօտ եւս զգացումների զեղումն անկեղծ է, մեծ է կրօնական զըհման եռանդը, բայց, ինչպէս բովորաքար, նա չափաւորութեան սահմանից չի անցնում: Երկուսի մէջ եւս կատարելապէս նոյն զգացումներն են, միայն արտայայտութեան թափով ու ձեւով տարրերը: Նարեկացին համեմատում է մի պղտոր հեղեղի, ոչ գրդանք տալով՝ ալիք ալիք ետևելց քրշում է առաջ, եւ որի մէջն ընկնողը տանձնալից տարում է երկար երկար, առանձ համակար եղրին: Մինչդեռ Շնորհալին նորման է մի ականակիտ, վճիռ աղբերակի. որ հանդարտ սահում է կարեաթելով, և որի խաղաղ ափին նստած մարդ սուրուում է խորհրդանշութեան մէջ աշխարհիս մասին: Բայց այսպիսի զանազանութեամբ հանդերձ՝ Շնորհալու այս երկը պակաս ազգու չէ քան Նարեկացունը. դա մի հեծութիւն, մի հառաջ է, մեղմ ու հեղիկ, եւ ոչ հեծկուանք ու թառանչ, բուռն ու սառատիկ:

Ներսէս Շնորհալին իր այս Ողբերգութեամբ հանդիսանում է երկրորդ եւ վեր: Ջին նշանաւոր եկեղեցական բանաստեղծն իրեւ արտայալուից արդէն մեղմացածքայց իսկական բարեպաշտ կրօնաւորութեան — ներանձնաւոր վանականութեան: Նրա այդ երկն իր խորաթափանց անկեցնութեան համար, որ քնարերգութեան հայկան պայմանն է, շատ սիրելիք՝ է եղեւ հեռաւողաց պերունակներին: Վազմոսի հետ միասին հայկական տպագրութեան հենչ սկիզբներում, 1565 թուականից, արժանացել է ապաւելու, եւ այնուհետեւ յաջորդ երկու գտառում նորից տպագրուել է աւելի, առն ինն անգամ: Մեծ է եղիլ այդ գրքի աղղեցութիւնը, հմայքն ու պահանջըն: Դա գերազանցակ դրա վրայ ոչ միայն աշոթիւ

են ու արտասուել. գա եղել է ոչ միայն «կարծը սրտերը մմլող», ինչպէս գրում է Ներսէս Լամբրոնացին, այլև դրանով ուսել են Աստուածաշնչի պատութիւնն ու եղեղեցով դաւանութիւնը եւ բարոյական իշրատներ են առել. որովհետեւ բանաստեղծր

շի մռանում, որ ինքն իր կոչումով Հողեւոր դաստիարակ է: «Ընտիր եւ արդարեւ գերբնատիր, միանգամայն եւ իսկաշնորհ է բնորոշմաշնորհ գրուած մը», այսպէս է բնորոշում այդ երկը բազմահմուտ բանասէր ու բանաստեղծ փարդապետը (Հ. Ղեւոնդ Ալիշան — Ծ. Ա.):

«Հայոց Հիմ Գրականաւութեան Պատմութիւնն Հասոր Բ., էջ 97-102:

ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂԵԱՆ

Բ

«Յիսուս Որդին պոէմը դրուած է Դրեւոր Մագիստրոսի «Հազարառողեան» երկի եւ Գրիգոր Նարեկացու «Ողբերգութեան Մատենաճա ազգեցութեան տակ: Պոէմի ձեւական եւ վիսկական մասեցում բանաստեղծը հետեւել է Մագիստրոսին, նրա օրինակով նիւթը վերցրել է Ս. Գրքից, չափածոյի վերածել եւ զրել նոյն «ին» յանդով: Սա իհարկէ միայն թեմայի եւ ձեւի նմանութիւն է: Նիւթը ստեղծագործելիս Շնորհալին դառնում է ինքնուրոյն եւ բանաստեղծական արժէքի տեսակէտից «Յիսուս Որդի» պոէմը անհամեմատ բարձր է քան «Հազարառողեան» գրուածքը: Սակայն այլ կերպ է արտայայտուել Նարեկացու ազգեցութիւնը: Վերջինս դրսեւորուել է պոէմի թէ ձեւի եւ թէ որվանդակութեան բնագաւառներում, առանձնապէս ուժեղ է այդ ազգեցութիւնը երկի քնարական մասերում: Խնչէն Նարեկացու «Մատենաճում այնպէս էլ այստեղ գրուածքի գլխաւոր էութիւնն է «Խոսք ընդ Աստուծոյ»:

Խսկ ինչի՞ մասին է այդ խօսքը: Մարդոք, ըստ այս երկու հռչակաւոր գործերի, տակաւին Աղամէի ժամանակներից մեղապարտ է ու թոյլ: Նա ամէն քայլափոխի չարի գրդմամբ հակուում է դէպի մեղքը, խախուում է Տիրոջ պատուիրանները, անտեսում է հոգեկանն ու երկնայինն եւ գերը զառնում մարմինին ու աշխարհային կեանքին: Սա, ըստ բանաստեղծի, վտանգաւոր է մարդու համար, որովհետեւ նա իր այդ փարմունքով կը դրկուի երկնային կեանքից:

Սակայն, ըստ պոէմի, մարդու այս դրութիւնը անելանելի չէ, եթէ նա դարձի գալ: Դրա համար էլ մարդը պէտք է միշտ եի հոսրոց սրտին զղայ, խօսի Աստուծոյ հետ, ուղաչի հրան՝ մեղքերից աղատուելու եւ յաւրտենական կեանքի արժանանալու համար:

Շնորհալին էլ Նարեկացու պէս իրեն ի ծնէ համարում է բազմարովանդակ մեղքերի տէր: Նարեկացին գտնում է որ եթէ կշեռի մի նժարում զնեն հակայական Արարատ լեռը, իսկ միւս նժարում՝ իր մեղքերը, վերջիններն աւելի ծանր կը լինեն քան սարը: Իր մեղքերի քանակն ու մեծութիւնը, Շնորհալին էլ Նարեկացու նման հասցնում է ահաւոր չափերի: Եթէ Նարեկացին Արարատ լեռն է չափում իր մեղքերի մեծութիւնը, Շնորհալին էլ Բարեկոնի առասպեկական աշտարակն է վերցնում որպէս համեմատելի պատկեր.

Նոյնպէս եւ ես բարձրացուցի
Զապարիսպ մեղաց աշտարակին,
Հըպարտութեամբ շինեալ քարամբք
Ամրարտաւան ամբարդակին...(*)

«Յիսուս Որդի» սոլքերգութեան մէջ էլ մեղքերն այնքան բազմաթիւ են ու տանջուզ, որ բանաստեղծը մեղքից ժայթքող բոցերի մէջ այրւում է:

Բայց ես մեղօք յայժմուս կիզիմ,
Իրը ըզվառուող այնը հրատէն

(*) «Յամք Զափաւ», էջ 87:

եւ բարձրանայ յիս բոց չարճն,
Ցոյժ առաւել քան ըգհնոցին:

Մեղքերի ծանրութիւնից պատուելու
Համար բազմատեսակ են բանաստեղծի
խնդրանքները: Վերջինները կարելի է բաժ-
նել երկու խմբի: աշխարհիկ եւ հոգեւոր:
Դրանց մի մասը չարի ու մեղքի դէմ ըլլ-
ող հոգեկան կոռուին են վերաբերում, մի
մասն է՝ աշխարհիկ կեանքին ու կենցա-
ղին: Զարի դէմ մղուող կորիներում Շնոր-
հալին իրեն համարում է պար, անկարող:
Լուս բանաստեղծի, ծնուելու, աշխարհ-
գալու օրից՝ մարդը չարի, մեղքի, խաւարի
ու սատանայի դէմ անընդհան կորիների
մէջ է: Այդ կորւը աւել է, որովհետեւ
թշնամին ուեկը է, իսկ մարդը մենակ, որն
առանց Աստուծոյ օգնութեան անկարող և
ու խեղճ:

Սակայն Շնորհալին թշնամու դէմ
միայն հոգեկան կոռուից յաղթող զուրս դո-
լով չի բաւականանում: Նրան քաջում ու
հետաքրքրում է նաեւ իրական կեանքը: Նո-
ուզում է յաւ յինել եւ մարմնական կեան-
քով: Ահա այստեղից է սկսում են հոգու
եւ մարմնի երկուութեան ծանր ապրումնե-
րը, բայց ոչ այնպիսի ցաւադին ողբերու-
թեամբ, ինչպէս Նարեկացու մօս: Մէն բա-
նաստեղծներից ամէն մէկն հանդէս է եկել
որպէս իր ժամանակի մտքի, խոհերի ու
տրամադրութիւնների արտայացտիչը: Նա-
րեկացու մօս խոր ու ցաւադին է հոգու և
մարմնի կոփը, ուր նախապատռութիւնը
հոգին է նուածում: Թէեւ այստեղ էլ աշ-
խարհիկ կեանքի պատկերներ, երեւոյթներ
կան, բայց նարեկացին երկինք ուղղած իր
բազմատեսակ պահանջներով ու աղերանք-
ներով հոգին է ուզում փրկել. մարմնին,
իրական կեանքին վերաբերող խնդրանքները
նա քիչ ունի: Սակայն այդպէս չէ Շնոր-
հայու մօս: Վերջինն իր պոչմի մէջ եր-
կրնքից օգնութիւն է խնդրում նաեւ աշ-
խարհիկ զործերի յաղողութեան եւ մարդու
մարմնական ապահով ու խաղաղ կեանքի
համար: Շնորհալին իրեն համարում է մի

ակար ծիծեռ, կամ անզօր ու անմեղ պաւա-
նի՝ թշնամու դիմաց. իսկ թշնամին չորս
է, որ կորացնում է մարդուն եւ մոլորե-
ցնում նրան.

Զայս ի լուսոյ խաւարեցին,
եւ կուրութեամբ զիս տուժեցին.
Յաշխարհ նայել ինձ ուսուցին
եւ ոչ ի լոյսդ աստուածային:

Բանաստեղծի աչքերը, զգայարանները
նրան սովորեցրել են զգալ ու ընկալել աշ-
խարհայինը, բայց միտքը, կամքը չեն ու-
ղում մոռանալ հոգեկանը, երկնայինը: Աշտ
դրա համար էլ նա ապրում է իսր երկուու-
թիւն: Անհաստատ է նրա հոգեկան դրու-
թիւնը աշխարհային կեանքի այէկոծուոյ
ծովում: Նա ցաւում է որ ոչ թէ նման է
ծովափնեայ անսասան մի ժայռի, կամ փո-
թորիկների հետ ճակատող, իսր արձաններ
ունեցող հաստորուն մի ծառի,

Այլ եմ նման ըեկեալ նաւին,
Տարարերեալ միջածովին,
Կամ հողմահար իրուի խոտին,
Ի ժամանակս աշնանային:

Մեր հին դրականութեան մէջ, դարձեալ
կրօնական նապատակով, այլարտնօրէն թէ-
կուգ, բայց առաջին անզամ Շնորհային է
այս պոչմում տուել մարդու զգայարան-
ների ու մարմնի զանազան մասերի (աչքե-
րի, լեզուի, ականջների, ատամների, ձևո-
քերի, որովանի եւ այլն) դերն ու նշանու-
կութիւնը հոգեկան եւ Փիզիկական կեանքի
համար եւ որանց հետ կապուած աշխարհին
մի շաբք ինդրանցներ է անու:

Երեւում է, որ Շնորհային շատ լաւ ի-
մացել է նաեւ մարդակաղմութիւն ու բնա-
գիտութիւն: Հաւանական է որ պատահա-
կան չի եղի նրա մտերմութիւնն ու բարե-
կամութիւնը ժամանակի հոչակաւոր քժիչ:
Միթմար Զերացու հետ:

Խոյզոր նորութիւն էր իր ժամանակին
այսպիսի մի մէծ սիժէ ունեցող գործի շա-
փածոյ ձեւը, որը զեռ եւս ընդունելի չէր:

«Եթառաւ Որդուն յիշատակաբանում էլ Շրո նորհալին գիմում է ինքնապաշտպանուաթեան; Եթէ ՔԲան Հաւատոյցի ձեւի գէմ կարող էին բողոքել որ այն չափածոյ է, արտասովոր, ապա Եթիուս Որդին պոէմի նկատմամբ Շնորհալին գախենում է թէ նոյն յետանաց «անփակ քերանձները կարող են իրեն մեղագրել որ այս զործը Կարտաքին» Հեթանոսական ձեւ ունի եւ նման է Հոմերոսան կամ աֆրոդիտեան երգերին.

Դրա համար էլ զգուշացնում է ընթերացողներին այսպէս.

Եւ մի ի յայս ոք ախտանայ,
Թէ չափաւոր բանիւ է սայ,
Եւ արտաքին կարծի նրմայ,
Որպէս եւ զերզն Ափրոդիտեայ . . . :

Ներեկացու պէս Շնորհալին էլ է համակուած մարդասիրութեան գաղափարներով, մարդու հոգութեան ներկայով ու ապազյով: Նա էլ իր զործը համարում է համամարդկային սեփականութիւն, որը

«Ներսէս Շնորհալի».
Էլ 143-152:

գրուած է բոյրոք Համար եւ որպէս յաւիտնական մի կոթող՝ միշտ պիտի ընթերցը եւ զրա հւա յիշուի իր անունը: Շատ բնդշանուր բան կայ Նարեկացու եւ Շնորհարու այժ երկու մեծ պոէմների միջեւ: Առաջինն իր «Ողբերդութեան Մատեան»ր այսպէս է գնահատել.

Իսկ ինձ եղիցի պատգամս այս բանի,
Արձան փորագուեալ ամեննեւին անեղծաւ
Ների,
Որ փոխանակ իմոյ եղիկելոյս անձին
մահացուի:

Անդադար հնչմամբ հեծութեան լալոյ
Առանց լուլոյ միշտ ապազակէ:
Նոյն կերպ է նայել իր «Եթիուս Որդի»
պոէմին եւ Ներսէս Շնորհալին.

Միշտ յիշատակ սա խեիցի
Այժմ եւ յանուրն ապազայի . . .
Նաև հանուրց ամենային,
Մերժակայից եւ ոյք Հեռի . . .

ԳՐԻԳՈՐ ՅԱԿՈԲԵԱՆ:

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԻՆ

ՎՐԱՅ ՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Միեւնայն ձշմարտութեան սէրը մեղի վերջապէս պիտի առաջնորդէ որ լաւ ճա՞շնանք միւս կողմէն հանգամանքերը, տեսութիւնները եւ Կարազիքը, որով հետ որ գործ պիտի ունենանք: Այս տեղի է որ ամեն մէն մէն գուուարութիւններէ: Մէկուժ գիմաց կը դունուիք: Արեւմուտք Արեւելք չ'ճանչնար, եւ Արեւելք ալ Արեւմուտք չ'ճանչնար: Այս է պատճառը որ երկուորի մէջ մերձէնուն մը այսչափ դժուար եղած է, եթէ պարագութիւնը ուսումնասիրուի պիտի անհուի թէ Արեւմուտք ուսած է միշտ Արեւելքին մրայ ապդեցութիւն բանեցնել, առանց զայի լաւ ճանչնալու, որուն հանդէպ իւր զացումը միշտ օտար կը մնար: Նա չ'ստուսա երբեք, թէ ինչ է Արեւելքին սիրածը, եւ ինչ է ուսկից նա կը վախնայ ու կը նուսափի: Այս կէտր շատ յայտնի կ'երեւ ամէ: Նույն պապերուն կողմէ գրուած նամակներուն մէջ: Իրաւ, անոնք յաձախ լաւ թելադրութիւններէ բողխած գրուածներ էին, բայց չուու Արեւելքը բնաւ չէր ճանչնար, եւ գերախուարար յանափ աթափիսի բաներ կը գրուցէր՝ որ յարմար ու պատշաճ էին: Բայց երբ մէկ կողմէ փոփոխ կար Արեւելքին գործերը կարգագրել, միւս կողմէն լաւ ծանօթ չէր տից կացութիւնը որ Արեւելքին մէջ կը ախրէր, բաւական էր որ ատեն անցնիլով անսունիլի վիճակ մը պիտի ստեղծուէր, եւ բաժանումը ու կամ կանուխ անհրաժեշտացար առջև պիտի գար: Մինչեւ մէկը օրերի ալ, դեռ մէնք չենք զիջանիր Արեւելքիններուն օրինուոր զանգամաները լուել ու անոնց բաղադա՞ք կը իմանալ:

Անոնք մէշափ կը գտնապատճն թէ մէնք իրենց բնաւ կործադրութիւն չենք տար, եւ կը կարծեն որ մէ ք կը սիրենք անզիտահալ ուն-

գժուացութիւնները եւ այն գանդատները զորա իրենք մեղի դէմ ունին: Մէնք մէր տունէն գուրս չենք ելեկը, մէր գիրքիքէն զատ բան չենք կարգար, բոլոր ինդիքները միայն մէր տեսակչուն կը նկատենք, եւ այն ատեն մէն մէն զարմացումներ կը յայտնենք, որմէք Արեւելքաններուն աչքին խեղճ միամառութիւն կ'երեւա: մէջ չո՞ւ, կ'ըսենք մէնք մէլիք, այդ մարդիկները կու մերժեն ան միութիւնը զոր զուոմ իրենց կ'առաջարկէ, երբոր ու իրենց հետ այնչափ քաղաքավար կը մարուի, եւ այ չսիփ սիրալիք արտաւատութիւններ կը քուցնէ:

Իսկ ճշմարտութեան սէրը, եթէ անոնք նետենք, մէզի պիտի արգիլէն դործածէր շսոս մը մոնք խաղեր ու կեղծաւոր կերպեր: որոնք մէրից մէկնոր մէր ցա ցին մէջ բաշելու կը ծառաւին: Անպարաւակ ճշմարտութիւնն է միան եւ բացարձակ անկեղծութիւնը՝ որ կը ան մեզ գրել, մեզ այ ուրիշներն ալ, թող անկեղծութիւնը երկու կողմէրէն իւրաքանչիւրին ալ ներշնչէ հետ սիրաններուն ու պակասութիւններուն զորշումն ու խոստովանութիւնն: Ճշմարտութիւնը, երբ հաճուական ալ չըլլաւ, պէտք է որ երբեք հեռազնեյու ծառայէ, այլ մէշտ միացնելու յորդորէ:

Ճշմարտութեան ցուկ երկրորդ զէնք մը ակ կայ, որ անոր վրայ ալ հաստատուած է, այն ալ ամքն է ասիրիէն է: Ճշմարտութիւնն ինք իրեն ալ, իրաւ, մէն զօրութիւն է: Եղր բահանայի գիրքին մէջ, զոր հօթանասնից օրինակը կանոնական դիրքերու շարքին մէջ դասած է, Զօրաբարէ, Դարեւն թագաւորին առջեն կը հաստափէ, թէ աշխարհի մէջ նշանաւորիւմ մնեն եւ զօրաւոր է նաև զու-

մեւ նստան. (Ա. Եղր. Գ. 35): Խրատ ալ ճըշ-
մարտութիւնը՝ յօդակապելու մեծ ոյժ մրէ
է, բայց միանգամայն մօտաւորութիւն եւ
բարեկամութիւն ալ ասեղծելու համար
հարկաւոր է վրա սէրը: Ծար է ճշմարտու-
թեան մը վրայ համաձայնիլ, բայց եւ նոյն
տառն կենցաղականին մէջ համաձայն չըլ-
լուլ: Միրոյ դէմ եղած թերութիւնները,
զիւրութեամբ ճշմարտութեան դէմ թերու-
թիւններու կը տառնին, մինչ սէրը ճշմար-
տութեան բարեկամն է եւ անոր կը մօտե-
ցնէ: Գիշաւորապէս սիրոյ պահառութիւնն
էր որ դարերէ ի վեր Արեւելքն ու Արե-
մուտք իրարմէ զատեց: Երկու կողմէն այ
տպային մէծ ատելութիւն եւ հակառակու-
թիւն մը կը, որ այսոր ալ տակաւին կատ,
ու կը մնայ: Գրեթէ Հօրեւական ժառանգու-
թեան պէս բան մը եղած է, որ Արեւելքներուն
շատերուն վրայ զիւրէք բական է՝
Լատիններուն վրայ ատելութեան այցու
նայիլը: Միեւնոյն ատեն Արեւմտեան ժողո-
վուրդներուն համար ալ աւանդական՝ դո-
րբեթէ բական դարձած է, Արեւելցից երբ ա-
տել եւ անարգել եւ անոնցմէ հեռու փակ-
չիլ, ինչ որ նոյնիսկ Բողոքականներու վր-
րայ ալ մ'ացած է բնդհանրապէս:

Պէտք է ուրեմն զիրար յարցելէ սիսիւ,
եւ իրարու վրայ հողածութիւն ուն ենալ, . . .
իրար սիրելու համանիք: Արեւելքի բախուր
շատ դժնդակ եղաւ: Նու անհամար հար-
ածներով միրայից եղաւ: Զայն կիսամեռն
ամերում մէկ կողմը թողուցին, ինչպէս ա-
ւողականներուն մեռը թնկած մարդը: Եւ
մէնք ինք այդ միրգերուն պատասխանա-
տուն, որովհետեւ մնեք Արեւելքը իրեն
թշնամիններուն մեռը լքած թողուցինք:
Զդանուեցաւ Սամարացի մը, որ այդ իեղճ
ու դժբաղդ վիրաւորին գութ ունենար, ոյլ
շահանաներ եւ Ղետացիներ անցան զային,
առաջ մտագրութիւն դարձնելու անոր Եւ-
հեծանքներուն եւ անոր թշուառութիւննե-
րուն: Ե՞րբ միտունին դարձուցինք մնե՞ր
այս ժողովուրդներուն կացութեան վրայ,
Ե՞րբ մտածեցինք անոնց կործանման պատու-

մութեան վրայ: Ոչ մէ երեմիական ողը բա-
ռական չէ անոնց հարուածին մեծութիւնը
բացատրելու: Ահա որոշակի այն կէտը, ո-
րուն վրայ կը հիմնեն Արեւելեաններ իրենց
գանգատաները: Իրենց նկատմամբ ուրիշ ժր-
ադադրութիւն չդարձուեցաւ, բայց եթէ կրո-
նական տեսակէտէն՝ ուզելով դիրենք Հռո-
մին Հպատակեցնել: Ահա բոլոր եղածքը: Այ-
սօր ալ, երբ այդ նպատակը ըր յաջողիքը, ա-
նոնց կոնակը կը զարձուեի. բնաւ անոնց մտ-
ախ ազդալին տեսակէտէն Հստմկոռութիւն
մը ըւ յայտնուիք: Անոնց շահեւը մերինին
պէս նկատելու սէր ու սիրու չկաւ: Արեւ-
մուտք հին ատեն մէծ ճիկեր Թափենե խալա-
մական զօրութիւնը թնկնելու: Անէկ եարն
ալ, նոյնիսկ Կոստանդնուպոլիսոյ իշխանը,
հաքը, երբեմ նախանձայուղութիւններ
ցուցոց Թուրքերու դէմ: Բայց այս ձեռ-
նարկները երբեք Արեւելքի քրիստոնեանե-
րուն շահերը պաշտպանելու համար չէին,
թէպէտ անոնք էին այդ երկիր՝ երուս որի-
նական անբերը, այլ թնդհակառակն՝ բայց
նպատակն էր քրիստոնեաններն այ նուռնելի,
եւ Արեւելքին մէջ լատինական իշխանու-
թիւններ ստեղծել:

Արեւելեաններն այշափ յարժուած են
Արեւմտեաններէ անարգուած րլլալու, որ
յաձափ կը հանդիպի տեսնել Ցոյներ, որոնք
մեծական կը զգածուին եւ երսիստապար-
տութիւն: Կը զգան, համակրութեան ամենա-
փորիքի մէկ արաւարարութեան համար, ո-
րովհետեւ գոնէ անզամ մը, սովորոկան լո-
սած բացարութիւններէն տարրեր բան մո
կը լին: Պէտք է սէր ունենալ բոլորովին
անշահախնդիք կերպով, պէտք է սիրել ա-
ռանց թաքուն դիմումներու: Այդ սէրն այ
պէտք է գլխաւորապէս հաստատեն եկեղե-
ցականներ եկեղեցականներու հետ: Զե՞՞ ու-
զեր աւելի մանրամանութեանց մէջ մըսու-
նալ: կանուգին կանոններ որոշէլ կարելի
չէ թէ ի՞նչ կերպերով պիտի յայտնուի սէ-
րը: Ենը ինքնին հանճարեղ է, եւ զա շո-
ւառով կը զանէ իւր նամբան միայն թէ ան-
կեղծ ըլլայ:

Աւա ասո՞ք են երկու զէնքերը, որոնք կ'ուղէի բացատրել: Ոչ ոք կը այ ուրախալ այդ զէնքերուն զօրութիմը: Անոնցմէ գեղեցիկ, ու անոնցմէ հաստատուն զէնքեր չկան: Ճշմարտութիւնը սիրոյ մէջ, եւ սէրը ճշմարտութեան մէջ: աշաւասիկ ամէն տեսակ խոչչեղուաներու յարթելու միջոցը: Երբ որ այս յօդուածը գրելու վրայ էի, ձեռքս եղող ժամագիրքին մէջ կը կարդայի Սուրբ Բենարդոսի գեղեցիկ խօսքերը, որո զրեթէ միեւնոյն տեսութիւնները կոր բացատրեն: Սուրբը այս կտորին մէջ կ'ունդրայնէ Աւետարանին այն կտորը, ուր բաւած է, թէ ձրաց մարմնու ակն է, յարծած ակն առատ է, ամենայն մարմինն լուսաւոր եղիցի (Ղուկ. ԺԱ. 4): Աչքին առատութիւնը, որ է յստակութիւնը, երկու բանի վրայ հաստատուած է կ'ըսէ, դիտութերու մէջ սէր, եւ միջոցներ նոտրելու մէջ ճոշմարտութիւն: Վասնդի եթէ ոք կը սիրէ ինչ որ բարի է, բայց չնախաղատեր ինչ որ ճոշմարիս է, իրաւ է որ նա՞ զմայսանն Աստածոյ ունի, այլ ոչ զիստարեամբ (Հոռմ. Ժ. 2): «Եւ ես յեմ զիտեր, կ'ըսէ, թէ ինչպէ՞ս ուղիղ յստակութիւնը կրնայ, ճշմարիս դիտութեան համեմատ, ստութեան հետ միատեղ մալ: Ինչպէ՞ս կրնայ աչք իրաւցնէ յստակ ըլլակ եթէ նա ճշմարտութիւնը չփառեր: Ինչպէ՞ս հնար է ճշմարիս յստակութիւնը երեւակայել, եթէ Աստուած, ինքն յստակ ճշմարտութիւնը, զայն չ'դիտեր, գամազի ինքն է որ ըսած է: թէ պիտի չնանջայ զայն՝ ող չ'ճանչնար թէ ովչ տփտանայցէ՝ տղիսասցի (Ա. Կորնթ. ԺԴ. 38): Արդ ինչպէս յստակ աչքը երկու աղէն՝ սկզբունքներու արտադրութիւնն է, որ են

բարին սիրել եւ ճշմարիտը ճանչնալ, նոյնակն ալ չար աչքը, հակասական երկու չար սկզբունքներու արտադրութիւնն է, որ են կորութիւն, որ ճշմարիտը ճանչնալ կ'արդիէ, եւ կամակորութիւն, որ ամբարշտութիւնը մեղի սիրել կու տաց (Սուրբ Բենարդութուու: Ճառ յաղագս պատուիքանի: Եւ անօրինութեան):

Ոգ իմ Արեւելեան եւ Արեւմտեան ամենասիրելի եղայլներս, ես ձեր ամենուն Համար կը մաղթեմ այդ կատարելապէս պայծառ եւ յստակ աչքը, ճշմարտութեամբ եւ սիրով կազմուած աչքը: Այն ատեն է միայն որ բոլոր տեսութիւնները կ'ողլան միանցաման սուութ եւ արդար, այն առան է միայն, որ լոյսը կը ծագի ամրող կեկողեցոյ եւ բոլոր քրիստոնէութեան մարմնին վրայ: Ինչ որ մթադին կ'երեւար, կը սկսի լուսաղգեստ ըլլալ: Եթէ բոլոր աշխարհ ունենար այս երկու ձիրքերը, եւ յստակ աչքը որ անոնց արտադրութիւնն է, ինդիրը միանգամ բնդ միշտ լուծուած ու գերջացած կ'ըլլար: Եթէ լուծուիլ ու մերջանար կը գտնարանայ, պատճառը՝ այս երկու ձիրքերուն մարդիկներու վրայ պակաս ըլլալն է: Խնդիրը շուտով կը լուծուի, մանաւանդ թէ նոյնիսկ լուծուելու պէտք չ'ունենար, երբ որ այդ երկու ձիրքերը կան եւ անոնք են որ կը տիրեն: Աղօթենք ուրեմն Բարձրելոյն Աստուծոյ, որ է նոյնինքն գերագոյն ճշմարտութիւնը եւ սիրոյ գտաթիւնակիտը, որ այս երկու ձիրքերը հաղորդէ մեղի, որ իւր արարածներն ենք: Եւ այն ատեն ոչ թէ միայն այս ինդիրը, այլ եւ աշխարհի վրայ եղող բոլոր ուրիշ իրն զիրիներն ալ, կը գտնամ իրենց գոհացուցի: Եւ վերջնական լուծումը:

ՄԱՐԳԱՐԻ ԽԵՆԱԼԻ
Թրգմ. Մ. Ա. Օ.

«Ըստա» , 1911, թիւ 3, էջ 581-604:
(Վերջ)

ԿՈԻ ԳԱՍ ՅԱԶԱԽ ԴՐՈՒ ԻՆՇԻ...

Չախուն Պէրպէրեամի յիշատակին

Կու գաս յահախ դուն ինծի, իմ մենուքեան պահերուն,
Ներկայուքեամբդ կը լեցնես պարապուքիւնը կեանքին.
Կը բերես դուն քեզի հետ հին օրերու քաղցրուքիւնն,
Պահ մը մարմին կը եագնին հին երազները կրրկին:

Կու գաս յահախ դուն ինծի ու կը նըստիս իմ դիմաց.
Հանդարս-հանդարս կը խօսիս... Կարծես իրար, ետեւէ
Կ'անցնին Ալկրատ, Պրդատոն, Արխսոստէլ... Ագուինաս...
Տէքարդ ու Քանիդ ու Հէկէլ... Ու շըֆերը կը տեւէ:

Ցետոյ նիւքը կը Փախուի... Ձեռքին մէջ մուրն ու վրրած.
Կուրծքին զըրիչ ոսկեղէն, կ'անցնի ահա Միքէլ Անժ,
Հրեշտակաղէն Ռաֆայէլն ու Ֆոլէն ալ Տա Վինչին...
Կ'անցնի Ռամպրանոր հըսկայ, Վան Տայգ. Վան Կոխն մտատանց :

Կը փոխուի նիւքը նորէն... Բալեստրինան է անցնողն...
Պախը կոկիկ ու վըսնմ ու համաշափ քայլուածքով.
Կ'անցնի Մոցարդն ալ ահա — լուսընկայի պայծառ շող,
Ու Պէրհովէն մըրքրեկոտ, բնուքեան ամբողջ խըռովքով:

Բերանքդ Ակն է ուրկէ իմաստուքիւն կը հոսի.
Իմաստուքեան խորանին Վըրայ բացուած է այդ Ակն.
«Բան»ին Զուքը մերը, կարծես, շըրքներուդ վրայ կը կասի,
Ու հոսանքը աւելի բքին գուլալ ու յըստակ:

Ընդունարան է հոգիդ ձայնի, ձեւի ու գոյնի...
Ո՞վ քեզի չափ, քեզի պէս, սիրտն անոնց դէմ ունի բաց.
Ո՞վ քեզի պէս կը տեսնէ իմաստը խոր ու գաղտնի,
Բառին, նիշին, երանգին, ձեւերուն մէջ քագնըւած:

Ու միտք ու սիրտդ մըշտավէս իրարու հետ ներգաշնակ,
Լըրացուցիչ իրարու, իրար' լոյսով միշտ պայծառ.
Միտքը խորունկ ու խոհուն, սիրտդ արուեստի հուրով տաք,
Դէղեցիկը կը վառէ աչքերուդ մէջ շող մ'աննառ:

Սըրահն լցում է ահա, ու ամէնքը վերացած
Կ'ըմպեն նեկտարը «բան»ին որ կը հոսի քաւ միտքեն.
Մ'եկնողները, ամէնքն ալ, ահաւասիկ ես դարձած,
Նրենց տեղերն են նըասեր... Ելեր՝ հողի բնդերքէն,

Զորս ծագերէն աշխարհի, հաւաքուեր են վերըստին.
Քակցըր-քաղցըր կարօտով. պահ մը շուրջըս կը նայիմ,
Հին դէմքերն են անփոփոխ, եին նայուածքներն իմ չորս դին.
Խրցանիկու թեան կաթիլներն աչքերէս վար կը սահին:

Ու ֆիշ մը ետք, անվարան Գիրի Հըսկան ալ կու գայ,
Եր արծիւի նայուածքը կ'ընդգրկէ մօտն ու հեռուն.
Միբար խոցու է, պահ մը տըխուր ու լուս կը խոլիայ,
Վերցին պատգաւն իր կու տաւ ցաւով, յոյզով վարարու՞ն:

«Ինչ որ հասեր է մեզի, իբր աւանդ ու սըրբաւթիւն,
«Ահա ձեզի կը քողունք, արդիւնքին եեւ մեր նիգին,
«Իու ք էք պաշտպանն ու պահակ... չըյանձնէք զայն եռվերուն...»
Խոսքը կիսաս կը մընայ, կը տանի ձեռքը կուրծքին:

Աչքերուն մէջ կայ արցունիք, տըժգոյն է դէմքը հիմա,
Կը ծկումները իր դէմքին՝ սիրտին ցաւերն կը մատնեն.
Շրբեղ Օրրացն այդ, գիտենք, շատ չըպիսի դիմանայ,
Հոն օրօրուող երազներն ուր ապաստան պիտ' գըտնեն:

Ու լրուոքեան մէջ յանկարծ կը մեկնի ան անյոդդոգդ.
Պահ մը հետ դուն ալ կ'ելլես, կը հետեւիս իր հետքին.
Դուրսը խաւար ու մըշուշ, ու դուք երկու պայծառ շող.
Կը հեռանաք, կը նայինք ձեր ետեւ էն անձկագին:

Իր հեռանաք, քընուոքեան բայց օրէնքին հակառակ.
Հեռանալով աւելի մեծ ու պայծառ կ'երեւիք.
Կը հեռանաք զերդ երկու երբեղէն սիւն երկնառուք,
Մ'ենք, զերդ նամբորդ հըմօրեայ ձեր լուսին կը հետեւինք:

Երբ կը դառնամ ինքս ինծի, սրահն պարապ է արդէն.
Առանձնակ եմ հիմա ես, մութը կ'իջնէ իմ չորսդին,
Ամայութիւն ամէն կողմս, ո՞հ կը սոսկամ ես մութէն.
Կ'իջնէ խաւարն հոգւոյս մէջ, ու ծանրութիւնն իմ սիրտին:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Ն Ե Ր Շ Ն Չ Ո Ւ Մ

Աղօքաբանը չբացուած՝ ես առանձին պիտի երթամ
Ճամբաներէ դեռ անծանօթ, անտառներէ լուր եւ մթին.
Պիտի անցնիմ շիրիմներէ յաւէտ լքուած յիշատակին՝
Որ անոնց մօս կը հսկէ միշտ սպասումով անդոհական:

Թերեւս հեռո՞ւն, ուր կան լիներ եւ գետակներ անդորրաւեռ,
Ցարասիի մը կեղեւին վըրայ ամուս մը կարդամ ես
Վաղուց մեռած քարեկամի մը սրտակից, եւ որուն հետ
Անցած եմ օր մը երջանիկ այս ուղիէն արեւակէզ:

Կամ մոլորուն եղնիկ մ'եզերքն արահետին ստուերամած՝
Ուր վարդենի մը ծաղկազարդ պատկեր է լացուռենին,
Մօտենայ ինձ աչքերուն մէջ երկնի կապոյտը ցոլացած.

Պահ մը կարծեմ քէ վերածներ են աստուածները անցեալին.
Եւ երազներ դեռ կը տենչան հոգիիս մէջ յաւերժանալ.
Մօտիկը, հոն, մեհեան մը կայ՝ որուն ես քուրմն եմ Աերշնչեալ.

ԱՐՄԵՆ ԵՐԿՍԹ



Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Է Մ...

Հարցէք բողութեան կառապէմի,
եւ զշիմութենէ՛ ոյք սիրէք զօհւ
Սաղմու

Ոչ ոք գիտէ ե՞րբ շինուած կամ քանի՞ անգամ
Հողին եղած եւ հաւասար: Վերաշինուած՝
Բայց կործանուած կրկին ձեռէ՛ մը անըզգամ,
Մինչեւ որ ֆեզ այցի եկած է Մարդ-Աստուած:

Մարդիկ ֆեզ սա՛ւրբ կը կոչեն եւ «Քաղաք Դաւթի»,
Սուրբ՝ ոչ օդիդ, ջուրիդ համար կամ երկնժիդ,
Ուրկէ օր մը Տեսիլք մ'իջաւ —Աստուածորդի՛—,
Արշալուսուած նոր Խորհուրդով մ'երկնաժպիտ:

Իջաւ եւ ըգբեզ սրբացուց, ըրաւ տեղի
Եւ բնակարան աստուածային սուրբ խորհրդոց:
Հին դարերու մաքրեց մեղել դ. երբ աղտեղի
Մարերուդ վրայ տեսիլքներու վառեց հրնոց:

Եւ օր մը այդ տեսիլքներով հրաշագինուած՝
Երկինք դարձաւ, իր փառքերուն հայրենական:
Անկէ նորէն, ո՞վ սբանչելիք, վրրադ դոդա՛ց.
Ներհակաբար նենգ Համբոյրիդ սեւ գիշերուան:

ՀՄԱՅԻԱԿ ԳՐԱՆԵԱՆ



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՄԻ ԱՆՑԱՅՑ ՏԱՂԱԲԱՆ

Տաղարան Դանիէլի զրած սիրուն առակ-ներից մէկն է «Զին եւ Եղբ մրցում են» խո-րագրով ոստաւաւորը, ուր նա նրբին համե-ժատութիւններով գծում է ժողովրդին այ-քան հնարանդութեամբ եւ հաւատարմու-թեամբ ծաւայող կենացինների զեղեցիկ լատկութիւնները։ Այսուղի նաև պայմանա-կոն պատկերներով նկարում է ժողովրդի համար անձնութեարար գործող այս հասա-րակական աղջիւ եւ համեստ գործինների դիմանկարները որոնց միշտ կանցնած ի-րենց դիրքի կոյման բարձրութեան մրայ, զիտեն ուրիշների երջանկութեան համար ամբողջ հոգում եւ էլութեամբ նույիրուել եւ իրենց յաւագոյն բարեմասնութիւնները բն-ծայել, բարի գործել եւ մարդկանց ուրա-խացնել։ Ահա տաղարանի կտոռուցած առակի բովանդակութիւնը։

Զին ասեց եղին. «Շատ եմ պատուալը, Արքայաց ախոռում ես ունեմ շնոր. Միշտ ծաւայոզներ կամ ինձի համար, Անմ օր այցելու կը զայ ինձ քաղաքաւը։

Եղք ասեց, թէ ենց կայցեկ մեծ քազաւար, Ես ընկեր եմ ողջ ժողովրդին բռոր. Կը պատում գիտին, իւ վարեմ արտեր. Հաց կը տառ ամէնին, սննդամ՝ կամսմաւը։

Զին ասեց. «Ծպրա՞յր, գու արօրի բռմ ես, Դարչաբանի մէջ ես ու միշտ ամեսն ես. Խո՛ մեսածին հոգի, զուարքացնում եմ. Երբոր ձայն եմ հանում, նյութում եմ ես.»

Եղք ասեց. «Երբ ուկր լուծը ինձն քերի, Շատ զրայ սրուլ ուստի կը համբաւի. Խնչան աշխատեմ, ինչքան չարչարին, ինչ էն համբուրից ուստի կը դրաբի։

Քին ասեց. «Երբ ինձ քամբն Մօրաստ զմավ, Կը զան քամաշան ողջ ամէն տնով։

Դալիս են մաշտարիք, որ ինձի զնեն. Քանի որ արժամի եմ շառ քամզ զնոյն։ Եղք ասեց, թէ նո զմազը մէկ է, ինչ է հազար. Թէ չեն հավասուում, արի՝ զմանի բազար. Թէ առեար, թէ զասար պառյառ են զալիս. Խճ պէս մաշտարով շառ ինձ չհասուր։ Զին ասեց. «Ալման են ենցի մօրեաւու, ենցի ես բաժին մարդկանց ուսելու. Տիմար, յիմար ես, ո՞վ անպիսում եց. Միշտ կը նրանց ու միշտ գործելու, Եղք ասեց. «Քիզնէ ավել զադը ու զնոյն են Տապակած, նյորդած միու ունեմ. տե՛ս. ինչ հա- մազ եմ. մազ միու ունեմ, թէ ես ով Բաժին ես դու վերը շներ ու զայլիքի. Խճ անմաշչեր, դու միտք ոիր ու տե՛ս, թէ ես ով ինք։

Զին ասեց. «Ես եմ ենցն շառ երանիկ, հնդրեմ զավեսող դու էկտամ մի՛ անիք. Երբոր իմ ազնիւ ուկր նսուու իմ վերայ. Ենտիրս փոշին կը ելամէ դէպի երկիթք։»

Եղք ասեց. «Թէ ես յատ ենց զարի, ուրիսն, էլ ո՞ւնց կապրես, կ'յշենս ուրախ. զուարքաբան. Էկտամ մի պատմել ու գավել, իմ հաւառու չես ու ինձ ենու դու երբեք մի՛ մտնել մէշյամ։»

Զին ասեց. «Տային են ինձի զեռ պատասխան, Ո՞վ դու անվայել, անշնորին ես անպիտան. Զիման ուկրերին միրէ դու չե՞ս անմաշում. Թէ ինչ ազնիւ են, բարի ու զորաւար իշխան։»

Եղք ասեց. «Ալպարդիւմ են կու նունիքը, էկտամ մի՛ զովի ևս անմիս, դատարկ գործերը. Թէ ես շաշխատեմ ձեր եւս իշխանների համար, Թէ՛ դու ստուկես, համ էլ ես իշխան-սկեր։»

Են շաբազացաւ գին բամալ իր քերան, Խործես համեմիպի կը մի մեծ ամուր դրան. Հազիւ կարողացաւ ասել. «Նիրողութիւն. Պիմեն են միշտ բալոր եզների ծառան։»

նզն առեց. «Ես ձեր խթմաքի եղայրը եմ,

իոդը մորդիկ քէ իմ մմանից ունենան.

Թէ՛ կաշխատնմ եւ եւ քէ՛ լու պատիւ կ'ամենմ.

Կասեն. Ապրեն մեր եղմնըք, օշամի բաննանէ».

9.

Պատմական աւանդուրիմներ

Տաղարան Դանիէլի գրական վաստակի մէջ առանձնայատուկ տեղ են գրաւում աշխարհիկ եւ մասամբ էլ ժողովրդական լեռտով գրած հին աւանդական վէպերը, որոնք պատերում են Հայ ժողովրդի հնագոյն կետիք դէպէրեն ու անցերեր։

Տաղարացը քրտնաջնան աշխատասիրութեամբ ուսումնասիրել է Հայ ժողովրդի աւանդական պատութիւնները, անդեալի ժակութի, դասական գրականութեան գեղեցիկ էջերը եւ այդ բոլորը կարպացել է զգացագործել իր ստեղծագործութիւնների մէջ։ Դրանցից ուշագրաւ են Հայկ Նահապետին, Արամին, Արա Գեղցիկին եւ Շամիրամին, Վահագնին նուրբած ստեղծագործութիւնները, որոնց աւաղաբանը բանաստեղծական վառ երեւակայութեամբ զարդարել է՝ աշուղական նոր երանդաւորութեամբ։

Այդ աւանդական դիւցազեկրութիւնները կառուցելիս նա ունեցել է մի հիմնա-

կան նպատակ — Հայ ժողովրդին եւ նոր սերնդին անցեալի քաջազործութիւնների օրինակով ոգեւորել, իանդավառել ու զաստիարակել, որպէսզի նրանց սրտերը համակուեն հայրենասիրութեան, զոհարերութեան աղին զգացումներով եւ տոգորուեն նուրբրածութեամբ ինչ գաղափարով եւ վճռական մարտերի ժամանակ իրենց կեանքը նուրիեն ժողովրդի երջանկութեան և հայրենիքի պատագրութեան գործին։

Երգիչ Դանիէլը Հայ աշուղական գրականութեան նուրիել է նաև արձակ եւ շափուոյ արուեստների գեղեցիկ ներդաշնակութեամբ կառուցուած սիրային պատմութիւններ, որոնք գրաւիչ են իրենց հետարրիքի բովանդակութեամբ։ Կարդացէք աշուղի գրաններից «Բաեաթ Միրդա» եւ Գիւլզար Խանում»-ը, «Մայքըզաղա» և Գիւլսան Խանում»-ը, «Հայլ-Զազա» եւ Նարգիզ»-ը, որոնք աշուղական արուեստի ապրեր գեղեցիութիւններ են։

10.

Հայրենասիրական տաղեր

Երգիչ Դանիէլի ապակերգական արուեստի մէջ այլ էական բատկնները հայրենասիրական ստանաւուրների գեղեցկութեան մէջ է նա գիտէ, որ հայրենասիրութիւնը մի վեց, մօմ զգացմունք է, իսկ իսկական հայրենուր նա է, երբ ազատագրական պարարքի հերոսներ՝ Վարդանի, Վահանի, Արտաշէսի, Տիգրանի, Լեւոնի նման սրտանց սիրում է իր հայրենիքը եւ նրանց նման նրաւում է իր ժողովրդի պատագրութեանն ու երջանկութեանը։

Տաղարանը գիտէ նաև, Մասիսը Հայաստանի փառք ու պարծանք հրաշալի սարն է, որ ոչ միայն փայլում է Հռուրենուանքարերով, այլև արեգակի նման վառ է։

Հայատամի փառք ու պարծանք

Հրաշալի լեռն եւ, Մասիս։

Փայլում հարերով հորիսուան,

նոյն արեգակի փառ եւ, Մասիս։

Հայրենասիրական ջերմ զգացումներով համակոււմ է տաղարանի սիրար, որովհետեւ նա գիտէ եւ այն, որ Մասիսի նմանը շիայ ողջ սարերի մէջ եւ նա առանձին հրացմանքով երգել է հիսարանի սարի վեռութիւնն ու զեղեցկութիւնը այսպիսի վառ երանդաւուումներով։

Հայատամի դու սարն եւ,

Գնորիվագուր դու մայրն եւ.

Հայոց գրութիւնի վայրին ես,
Անոնց պատճեն ծառք, Մտախ:

Հիմ անունավ դու մի սաք ես,
Ողջ սաքերից զու պայծառ ես.
Ժողովրդի բերմի բառն ես.
Հայոց սիրած սաքը, Մտախ:

Ողջ աշխարհը մեզ կը նամանի.
Թէ մեզ ինչ խօսեր կը կամանի.
...Գագարին դու միշտ ձիմ ունեն.
Հայոց համար շատ սիրում ես:

Հայ ժողովրդի սրտի եւ հոգու հետ իսու-
սող պատմական գետո՞ւ անուշ Արագոր եւս
արտայայտութիւն գտել է տաղարան Դան-
իկի ստեծագործութեան մէջ: Նա նոր
պատկերների երանգաւորումներով գծել է
Արագի գեղեցիկ յատկութիւններն այսպէս».

Մոյզ Հայաստանի գետն, Արագ,
Գնում եւ զու վազ-վազ.
Անհամբեր ես, շատ եւ շատպատ,
Արտ սեփակ ես զու միշտ առաջ:

Ել չես յիշում քա ամենալիք,
Որ Հայոց արքայք մեզ կայացիին.
Իրենց դշխոյ կանանց մեն
Կը կեռանային, կը լուսցէիմ:

Հայրենասէք երդիչն Արագից ստացած
իր տպաւորութիւնները գծել է մէկը միւսից
ուսւնեղ պատկերուորութեամբ.

Ծնորժով շատ դպրախ,
Օնապտոյս մամ ես զայէ.
Գիշերաւամից մինչ տաւու
Աստղերն են յատակի լող տալի:

Ո՛վ զու, Արագ, գետը Հայոց,
Քեզ կը նամանին աշխարհ վաղուց.
Դրախտավայր լաւ դաշտի մէջ
Աստուած մեզ ամից, մէջը բազուց,

Որ մեղանվ մենք պարծենամ,
Գո ափերով զամն եւ զման
Ու լողանանք քա քրերամ.
Քեզնավ միշտ երանիկ մօսամ:

Ուշագրաւ է, որ տաղարան Դանիկլը

ւ աղի նիւթ է դարձրել իր ժողովրդի տան-
յանքերին ու ցաւերը: Այդ ոտանաւորներից
յնչատակէնք «Խփուած այծեամը»: Անի-
րաւ, անդութ որսկանը խփում է այծեա-
մին: Դա Հայ ժողովուրդոն է, որին 70-90-
ական թուականներին դաժան ցարիզմը եւ
արինարուու սուլթանիզմն անվերջ դաւում
են, անխօճօքն սպանում, իսկ ցարական
վամբիր Փոլիցինի հրամանով փակում են
Հայոց դպրոցները, արգելում է մայրենի
յեզուն, փակում են նաև բարեգործական
կրթական հիմնարկները, դրագարանները:
Աւելի ժոայլ է պատկերը 1905-1906 թուա-
կաններին, երբ ազգամիջեան ջարդեր են
կազմակերպւում: Երկու քոյլը ժողո-
վուրդներին՝ Արդրեխանցիններին եւ Հայե-
րին իրար դիմ հանում, կոտրում են, ա-
մրուտ, կոնզուսում, քայլացում են Հա-
յութեան լուները եւ որրացնում անմեղ,
պայծառ երեխաններին: Տաղարանը սրամիս
պատկերացումներով եւ փոխարեական
մաքով նկարել է Հայ ժողովրդի դառն եւ
ախուր կեանքի պատկերն այսպիսի գծակ-
րութեամբ.

Անդրան Որսկան, ի՞նչ մտածեցիր,
Խփա գետին ճագուկներով այծեամին.
Արդեօֆ այդ միշտ էր, որ կատարեցիր,
Որդիէր մացալ յացով այծեամին:

Անդրւր որսկան, քա չմտածեցի՞ր.
Խենթի օքար ողջ Փլատոնիցիր.
Արդեօֆ հասկացար, բէ ի՞նչ արեցիր,
Որ արիմնայ արդի խենդ այծեամին:

Շատ ցաւ հաշեւով զաւակներ ծնաւ,
Ու աշխարհում մեծ յոյսեր դրաւ.
Խփեցի՞ր, մէկ գու որսկան ամիրաւ,
Սպամար զաւակները այծեամին:

Մուրաւտ բալէ՛ն էլ մոյրիկ չումեն,
Մենակ եւ մազաշոպան, աւանց ի բում են.
Մայրիկի ցաւից սաստիկ տրում են,
Կը մաս միշտ կարօսով այծեամին:

Մայրիկն որսկանը շալակնց տարաւ,
Դայիի պէս պատահց, խորավեց, կերաւ,
Էլ միտ չըերեց բալիկներին նա բաւ,
Կ կերաւ համագ-համավ խեղի այծեամին:

Դամին, աշխարհից դու ի՞նչ տեսար,
Ոչինչ միայն, միշտ զամար ու դարձըար.

Ե՞յ ժօղովուրդ, աշխարհն է հաւասար,
Կարծես մեր ցաւը մնան է խնդի այծեամին.

11.

Ընկերային Ռոտանաւորմեր

Տաղաբանը մենաւոր Ժամերին՝ * ախուր
իուների ու մտաւանջութեան մէջ է ընկ-
նում, երբ վերլուծում է անցաւոր աշխարհի
եւ մարդկանց կեանքի էռութիւնը։ Նա գըս-
նում է, որ «կենդանի մարդը» տասը, քան
տարի ապրի թէ հազար տարի, միեւնոյն
է, չկայ որեւէ տարրեցութիւն, աշխարհը
նոյնն է. իրականութիւնը միայն այն է, որ
մարդ որքան էլ ապրի, անհրաժեշտ կարիք
ունի անդիք եւ հազնելիքի։

Նոյնն է նաև օրուայ պատկերը։ Առա-
ւտեան արեգակը ծագում է եւ երեկոյեան
մայր մտնում, իսկ բնութեան այդ գեղեցիկ
երեւոյթը, մարդ-էակը՝ մի անգամ տեսնի,
թէ «միլիոն» անգամ, գարճեալ միեւնոյն
է։ Այդպէս է նաև կեանքի էռութիւնը, իսկ
դրա համար մահուան մասին մտածել աւե-
լորդ է։

Այդ մտորումներն ու խորհրդածուո-
թիւններն էլ տաղաբանի սրտում զարթեց-
րել են նոր խուներ։ Եւ նա գծել է կեանքում
դոյցութիւն ունեցող մարդկային անհաւա-
սարութեան, նիւթական աններդաշնակու-
թեան, վայելողների ու զրկուածների հա-
կադրութեան պատկերը։ Հիմնականում նա
մեզադրում է անարդար, աններդաշնակ
երգինք անուարթեռութեամբ դիտող աշ-
խարհին, որ իր հերթին նոյնպէս խորու-
թիւն է զնում եւ միակերպ չի նայում
մարդկանց։ Մնուի, անցաւոր, ունան աշ-
խարհի եւ կեանքի անարդարութիւնների
մասին երգիշը հնչեցրել է բողոքի այսպիսի
առղեր։

Ո՞վ մատի, անցաւոր աշխարհ,
Ի՞նչ ես առել մարդկանց մերել դու։
Ոչինչ արել ես ֆեղ սիրահար,
Մի լայն գիր ես բազում յետիք դու։

Մէկին ես բագաւորեցմում,
Մընին պաշտօնից սասրացմում,
Մընին բոլորավին վերացմում,
Աղջին էլ ողմել ես գիրկի դու։

Տաղաբանը հեղնանքով ու զայրոյթով
քննադատում է շաշխատող, բայց կեանքի
բարիքները վայելող մեծահարուստներին,
անխիղն շահագործողներին, փողապաշտ-
ներին, որոնց պատճառվ շատերը անօթի
են, առանց տեղ ու տուն։ Առհասարակ,
երգիշը բողոքում է ունեւորների եւ ուժեղ-
ների ճնշումների, շահամոլութեան, խարե-
ւայութեան, անարդարութեան գէմ եւ
պաշտպանում է ինեղների, աղքատների, չը-
քաւորների շահերը։

Մէկի հարսուրիմ է անեսն,
Նասեր անօթի, առանց տեղ ու տուն,
Կը լիմ* այսչափ երեսպատաւրիմ,
Ամաշելու ես ինք էլ դու։

Նպատակի հետ ես հակառակ,
Խանեն ազդին ծաղը ու ծանուն,
Գէմգ կայնեն նսկայ բամակ,
Զես փոխելու երբեք դիրք դու։

Արդարները գատարանում,
Մենաւորները վարածում,
Այդպիսի են անմարտանում,
Հասկացիր մարդկանց ցաւը դու։

Թող մեցընի, կամքն է, որ
Երիտասարդ, թէ անեւոր
Կնմանի չեն մնալ, միմչի այսօր,
Անցաւոր են, ի՞նչ հոգդ դու։

Մարդ, մռածելը աելորդ է,
Ամէն բան սոււր, մահը զորդ է.
Մի կարճ անդի նամքարդ է,
Կարդա՛, Աղքամնայ գիրք դու։

«Շնչացմարին» ասաց արքան,
Սոգունը է խօսի վկայն,

Այս աշխարհում միշտն որ կան,
Ռևայնուրին է կեսաբը մարդու:

Տաղարանն ամբողջ է ութեամբ եւ իուրապէս զգացել է իր ժամանակի ընկերային անարդարութիւնը, անտեսական անհաւասարութիւնը: Նա բողոքում է Հասարակական կեանքում՝ տիրող այն այլանդակ քարժիքի ու իրականութեան դէմ, երբ մէկը պճնուած է ճոփութեամբ, իսկ միւսը «փողոքում անօթի է ընկած ու մերից»: Իր ժամանակի տիրող անտեսականն ներհակութեան պատկերն երգիք խոր յուղումով է դեղէ, որովհետեւ գիտէ, որ ընականից աղքասութիւն չկայ. գիտէ եւ այն, որ տիրապետող անարդարութեան, անհաւասարութեան, Հակասութիւնների հետեւանքով կեանքում հարստութիւն ու աղքատութիւն, երջանկութիւն ու թշուառութիւն դոյլութիւն ունեն: Տաղն իր բովանդակութեամբ արժանի է ուշադրութեան: Ահա մի պատկը.

Մարդ կայ հազրուավ դճնուած,
Մարդ կայ մերկ, խիստ ընկնուած.
Մարդ կայ սեղանք լաւ պատրաստուած,
Մարդ կայ փողոքում ամօք ընկած է:

Նիւթական անարդարութեան, անհաւասարութեան այս քառեակը մեղ չի՞ լիշեցնում անդուդական աշուղ ջիւանու հիւսած տողերը.

Մարդ կայ գարդարաւած է սկսի, արծարավ,
Մարդ կայ՝ որ կառակ քնար է լումի,
Մարդ կայ ուրախուրիւն կամ շարաբով,
Մարդ կայ՝ մի աւուր պաշար է լումի,

Ահա նաև նշանաւոր ֆրիկի «Գանդասը».

Մէկին հազար դեկան սոկի,
Մէկին ո՞չ փող մի պղնձի:

Տաղարուն Դանիէլը խոր զայրոյթով գըծել է նաև զեղին, ցոփ ու անհող կեանքով ապրող շառագործների պատիկըր.

Մարդ կայ կամացավ է հարիւր-հարիւր,
Մարդ կայ տամ պատիմ է պահում ամաւր,
Մարդ կայ չարութեամբ է ծանծաւոր,
Մարդ կայ բարի, աշխարի կը վայեկ:

Դանիէլը դատապարտում է նաեւ այն հարուստ մարդկանց, որոնք որեւէ արժան հիք չունեն և ընուռ մեն ազգից, բայց իւրից փողի չուրհիւ մեծարուում են եւ պատահ վայեկում: Բայց կան խելօք ու գիտուն շաւուր արժանաւորներ, որոնք, սակայն, անրան հարուստների մօտ պատիւ չեն վայելում.

Մարդ կայ հարուստ ու ամարժան,
Կը մօա ենուու ու ազգից բաժան.
Քո խնդիրն է մօսն էծուն,
Ազրսանք մի շահի շարժէ:

Այսպէս, Դանիէլն իր գրականութեամբ քննադատում է իր ժամանակի մարդկանց բացասական թերութիւնները, ընդգծելով նաեւ որոշ անհատների գրական յատկանիշները, որոնցից ահա մի այլ պատկեր.

Մարդ կայ հազար մարդի կարծէ,
Մարդ կայ բարի տալու խէի շարժէ,
Մարդ կայ բարերարին կը պատժէ,
Մարդ կայ որդի սպանօղին մերում է:

Կամ

Մարդ կայ անունն աշխարիէ աշխարի
Ու իմէն իր տամ նստած է խնաքի.
Բարի գործերով է միշտ բարերար,
Իրա անուն աշխարին կը ճայնէ:

12.

Օրօրոցի Ծրգեր

Իր ստեղծագործութեան բովանդակութիւնը տաղարանը հարստացրել է նաեւ օրորցի եւ մանկական ոտանաւորներով, ուրինք սակայն պատահականութեան ար-

դիմք չեն: Աշուղն ամուսնանում է 12 տարեկան մի չարժանալցի աղջկայ հետ, որը չորս տարի անց ունենում է մի տղայ: Այդպարուեց տաղարանին խոր եւ անսահման

ուրախութիւն է պատճառում։ Ամէն անգամ, երբ նա նայում է իր նորածին սիրառուն ու անուշ մանկան օրօրոցին, մանաւանդ երբ նա զարթուում է անուշ քննից, երդիչը հոգեկան երջանկութեամբ համակւած, զրկում, համբուրում է, քաղցր ձարնով նրա համար «լայլայ» երդում։ Տաղարանն իր անուշ բայլկի օրօրոցը, նրա պայծառ ու գեղեցիկ դիմանկարը՝ գծե, է այսպիսի վառ գոյներով։

Օրօրոցդ երաշալի գարդարամեխով,
Անուշ ձայնով ես ենց համար կերպեմ լայ-լայ։
Միշտ կը քրկեմ, կը համբուրեմ ենց հրանուամեխով,
Քաղցր ձայնով ես ենց համար կերպեմ լայ-լայ։

Լայ-լայ արու՛, քաղցր բայէս, շատ անուշ ես,
Հազարաններդ ողջ մեռափաց, բարով մաշխ։
Ողջ կեամբունդ երբեմ վաս օրեր չտօնմեն,
Ռուախ սրուով ես ենց համար կերպեմ լայ-լայ։

Պատրաստած է օրօրոցց սանկալ փայտից,
Տող խարամով շորբը, ամէմն այժման ակից.
Կապահեններդ նաշխում է, յաւ մեռակից.
Դէ, ՅԱՅՆՌ, իմ սիրելիս, կերպեմ լայ-լայ։

Կարել եմ տուել եղրամանչէն հազար մազով,
Ու շարը վիւճ, շարանի, ոսկէզար թելով:
Բարձ մէջը բայի, երեսը արտասով,
Հանգստացի՛ք, բայիկս, ես կ'ասեմ լայ-լայ։

Լայ գարդ ու զարդարամեխ արծէ ենց համար.
Եր պարաստեմ մէշիք ականակուր քամար.
Ողջ գեղեցիկ հազուասներ ենց յարմար,
Շատա հրանուամեխ, անուշ ձայնով կերպեմ լայ-լայ։

Լայ-լայ կ'ասեմ, մուշ-մուշ թի՛, երեշտակս,
Գու եմ Աստծուն, որ տուել է փափախ։
Գուաք, մարզարիս, շատ երաշալի ակս,
Ռուախ սրուով, անուշ ձայնով, կ'ասեմ լայ-լայ։

Մի այլ տաղով երդիչը լաւագորն բարե-
մաղթութիւններով օրհնում է իր զաւակի
կեանքը, ցանկանալով նրան ուրախ, պայ-
ծառ, լուսաշող ու երջանկաբեր տարիներ։

Փա՛ռք ստեղծագիմ, որ ենց տուց իմէն, որդի,
Անուշ հոսք, բարում է, նման կարմիր վարդի.
Գինդ արծէ նաղուր, զմրուխ, անզին զարդի,
Արծէնք է բարձ, քանզարամի մէջը։

Ու բախուրի, մող չընթի պակաս հարիւր տարի,
Տորեգաւը Աստծուն իննիրեք միջն կատարի.
Զուք խափանի, առաջնորդի ենց միջն բարի,
Խոսերդ շաղցու ինչ Աւետարանի մէջը։

Զիայ ծնունդ ենց մման, դու ես սիրելին,
Երկնային է պատկերդ, չմնաք ես սիրելին.
Բազմին ես զարդի, Հայոց արքան ես սիրելի,
Հրամանի խոհեմ, ինչ ծողվարանի մէջը։

Աշխարիս երանուրիւնը ենց պակս չընթի.
Հազար փա՛ռք Աստծուն, իր կամքը քոզ լիմի.
Ժողովրդաց սիրելին, իշխանաց ցամկալին,
Աշխարին բարասում, դու վարդարանի մէջը։

Ենց իրեփի մի գոյց հարաշի խալ եմ ուզում,
Զեսեհրում իր միջն մարայ մալ եմ ուզում.
Ա՞վ ենց վաս կը խօսայ, ինզուն յու եմ ուզում,
Թէ ենց դասնեմ, կը խօսամ դաշտարանի մէջը։

Ցուսամ խնդիրս ստեղծողը չի մերժելու,
Էմ կենդանուրեան զրկում է դրաշմելու.
Հայրիկի օշմանիմ ես արժամանալու,
Երբ մեծան, աշխամին կարդա երգարանին մէջը։

Իր սիրասուն մանկան տաղարանը գո-
վերդում է մի ալլ տաղով, դրուատերից նրա
գեղեցիկ բարեմասնութիւնները եւ արտա-
յայսում իր հայրական գորովալի, անկեղծ
եւ ջերմ գգացումները։ Ահա տաղի պատ-
կերը։

Քաղցր ու մաշ, անուշ բնեկ
Զարքի՛ր, ովկ իմ հաղցրիկ, զարքի.
Ակդ բա երաշալի պակած տեղի,
Զարքի՛ր, ովկ իմ սիրելի, զարքի՛ր։

Բուրում ես անուշանու,
Աշխարիս ու բոյրին կարօս-
կը մերժեն կենաւու, ոչ,
Զարքի՛ր, ովկ իմ սիրելի, զարքի՛ր։

Համացիկ ես գու, վարդարան.
Հրաշալի մի հայարան.
Շատ գեղեցիկ արքայարան,
Զարքի՛ր, ովկ իմ սիրելի, զարքի՛ր։

Արքանցիր սիրունիկս,
Գրանուային դու ծաղիկս.
Ռոկէ փետուր պաւանիկս,
Զարքի՛ր, ովկ իմ սիրելի, զարքի՛ր։

Երկասային է նեղ նուիրել,
Ողջ ամենից դու առաւել։
Քեզ գրեսը չի ծարաւել։
Զարքի՛ր, ո՞վ իմ սիրելի զարքի՛ր։

Պատկերդ է զալամ զաշայ,
Ողջ աշխարհին դու բամաշայ
Ու ամենին ժազը նաշայ,
Զարքի՛ր, ո՞վ իմ սիրելի, զարքի՛ր։

Գեմք է այ ալվալու,
Մարմնն նաշխաւ խալու.
Ողջ աշխարհում դու ես բալու,
Զարքի՛ր, ո՞վ իմ սիրելի, զարքի՛ր։

Արժան է նեղ սրտով սիրել.
Լոյս երեսդ միշտ համբուրել.
Հոգի ու սիրո նեղ նուիրել,
Զարքի՛ր, ո՞վ իմ սիրելի, զարքի՛ր։

13.

Տեղագրական-Ճամապարհորդական

Տաղասացն ունի նաեւ տեղագրական-ճանապարհորդական տպաւորութիւններ, որոնք ուշագրաւ են Ղարազան Գաւառով ժամանակի գեղջուկ ժողովրդի անտեսական եւ կենցաղային կեանքի ուսումնասիրութեան հօմարը։ Ահա երգի տողերը։

— Յունիս ամիսն էր, որ Թեհրանից Հինգ օր գնալուց յետոյ հասանք Ղարազան։ գըրեթի Թեհրանի հարաւ-արեւմտեան կողմն է լինում եւ մեկ գնացութիւնը էշով էր, որ հինգ օրից հասանք Ղարազան։ Մի երկիր է, որ Շահնէշվաները կը մնան։ մի քանի գիւղորայք Հայեր կան, որ վեց զիւղ է կազմը-ւում։ ամէնը 5-600 առն են։ կան եւս զիւղօրայք նորէն Պարսիկներ, որ բոլորովին պարսկերէն չեն իմանում, իսուում են թօրքերէն։ ես որ գնացիմ դրանց մէջ, գըրեթի մի անձանօթ եւ ամենապանդուխտ մէկն իմ։ Վերջապէս ուղեմ-չուղեմ պէտք այ մի 10-20 օր մնալ, քանի որ ամառ էր եւ եղանակը տաք։ Հասամ Զանալլի Գեաթիւղայ Աստուածատուրի տունը եւ օթեւան զիւցըրի։ Գրեթէ նա էլ Հին Զարմըհացի էր եւ մեր բարեկամը։ Վերջապէս Ղարազան քսան օր մնացի։ ամէն օր Գեաթիւղայ Աստուածատուրի հետ ուտել եւ խմել, աշխուզ բերել եւ մեղ համար թօրքերէն երդել առաջ ազրիւների վերայ։ սարում ենք. սեր,

կարագ, ոչխարի զառ, օզիք. քանի որ այդ-աեղ ի, գրեթէ ամէն օր հարրած ի։

Հետաքրքրական են Ղարազանի մասին տպագրանի գրած սեղմ տեղեկութիւնները, որոնք ո՞չ միայն տեղագրական, այլև աղղագրական արժէք ունեն։ Գծենք այդ նրակարագրական տողերը եւս։

— Ղարազանում ամէն բան առաջ էր. լաւ հաց, միս, եղ, պանիր, սէր, զաւուրամայ, որշտայ շատ կար։ մենք էլ լաւ անցկացրինք այդ քանի օրերը, քանի որ ամէն ինչ առաջ էր. ժողովուրդն էլ, քրիստոնեայ Հայերը, իրենց հաւատարմութիւնը եւ հայկական պատիւն ու ազգութիւնը, որպէս աւանդական, չէին մոռացել, գրեթէ դրանք մօտ 350 տարի էր, որ այդտեղ բնակուած են, դեռ պաք եւ ծոմ պահելը եւ նախնական հին նահաւագետական սովորութիւնն ունէին։ մատազ կանէին Սր. Խաչին։ մենք այդ զիւցարէքն ինք։ Հայերինը ամէն տուն մի գառ մատազ արին եւ իրարու բաժնեցին, մի կտաւարեալ քրիստոնեայ, բայց ինչ կ'անես զպրոց չկար։ այնպէս որ կրթութիւն ունենային ոչ թէ Հայերը, գրեթէ բոլոր Պարսկները չունէին։ այդ երկիրն էլ Շահնէշվանի երկիր է, մօտ 30 հատար աշխարթներ կան Շահնէշվանից, որ վրանարնակ են եւ տպրում են նոյն Ղարազանում։

Փեկիւլի
(Չար. 6)

ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ

ՊՂԻՆՁԵ ՄԱԳԱՂԱԹՆԵՐՈՒ ԳԻՒՏԸ

Միուսաւ Մովու մագաղաթներու դիւտէն հինգ տարի ետք, 1952 Մարտ 20-ին, խումբ մը հնախորհներ Համբի տը Գոնթամասոնի դրաւորութեան երբ իւրաքննութեան կ'ենթարկին քարայրները, 3-րդ քարայրէն երեւան կը հանեն զոյդ մը պղինձէ մագաղաթնուայ դանեներ, և զանոնք կը զնեն երուսալէմի (Յորդանան) Պետական Թանգարանին մէջ:

Մագաղաթներու երեսի փորագրութիւնները ցոյց կու տային որ անոնք չունէին Ս. Գրագին պարունակութիւն, այլ՝ տեսակ մը հաշուեցուց էին: Արդարեւ հնատաղային մագաղաթներու ընթերցումէն ի յայտ եկաւ որ անոնք կը նշէին թաղուած դանձներու վայրերուն նկարագրութիւնը:

Պղինձէ մագաղաթներու գիւտը աւելի թանկարժէք եղաւ քան անոր յիշատակած գանձերը. որովհետեւ ան լայն ծանօթութիւն կու տար Հին Կոտակարանի մէջ յիւած շատ մը քաղաքներու վայրերուն, հրէական երկրորդ պատամաքրութեան գէպքերուն և Գումրանի հնանացիներուն. Քրիստոնեաներու յարարերութեանց մուսին որոնք ցարու տնծանոթ էին Ս. Գրոց բանասէրներուն:

Ֆրանսացի երիտասարդ հնախոյին կատարած յայտնաբերումը մեծ հետաքրքրութիւն յառաջ կը բերէ Թանգարանը այցելող դիտականներուն և ժողովուրդին մէջ:

Նոյն տարին, զերմանացի Փրոֆ. Քարո Ճորճ Քուչն երուսալէմ կու գայ և Թանգարանի Տնօրիչնութեան կը դիմէ, ուսումնասիրելու նորագիւտ պղինձէ դրանները: Անոր կ'արտօնուի ցուցափեղին մէջ միուսաւ գայ առաջարկութեամբ յաջողցը նոր կ'արտօնուի կը դիմէ:

Փրոֆ. Քուչն երկար ժամեւ դիմուի հոգ գրանձներու երեսի նշանները, կը յանդի այս եղանակացութեան որ անոնք թաղուած

գտնձներու ցուցակադրութիւններ են: Այն եր համոզում գոյացուցած էր Հիմնուեալ նախնականներու սահմանադրական այն սկզբանքին՝ որուն համաձայն աղանդաւորներու ինչքերը հասարակաց էին եւ նորածած անձ մը պարտաւոր էր իր բոյոր հարաստութիւնը նուիրել հասարակաց սկզբանքին:

Կանաչն էր սակայն բանալ գլանները՝ կարենալ կարդալու համար պղինձէ մագաղաթները, եւ դիտականորէն ուսումնասիրել անոնց բովանդակութիւնը:

Գլանները բանալու հարցը գլուացին էր: Զանազան առաջարկներ կային ձեւին մատին: Օրինակ, գիտնական մը կը թեւարքէր որ գլանները եռացնեն իւղի մէջ, քանի որ պղինձը կակուղնալով ինքնարերարար պիտի բացուէր: Ուսուցչափեալ ու առաջարկ կը ներկայացնէր մագաղաթին ներսի երեսը նկարել, գերզգայուն Փիլմեր մտցնելով գլանին պատառամներուն մէջ: Այսուամենայիւ, լանքեսմթր Հարտինի, վարելը Եղորգանանի եւ Պայեսամինի Հնութեանց Թանգարանին, ուսումնասիրելով ներկայացուած առաջարկները՝ աւելի ապահով կը նկատէ մաս մաս կտրել պղինձէ գլանները եւ այդ ձեւով բանալ զանոնք:

1953 թուականին, եռք խումբ մը գիտնականներ երուսալէմ կը հրաւիրուին թարգմաներու եւ հրատարակելու հսկենեան գրականութեան բնագիրները, անոնմէ ձօն Մ. Ալեկրո կը հետաքրքրուի նսեւ պղինձէ մագաղաթներով եւ կ'առաջարկէ Հարտինիք որ Անգլիոյ Մանկեսթր քաղաքին մէջ կատարուի պղինձէ դրանները ողոցերու նուրու աշխատանքը: Այսուեւետե Ալեկրո մեծ դեր կը խաղայ, իր ջանասիրութեամբ յաջողցը նորով գլանները Մանկեսթրի մէջ ողոցեւ աւլու իր առաջարկը: Ապա, կը թարգմանէ եւ կ'ուսումնասիրէ բնագիրը եւ գիտական աշխարհին, ինչպէս նաեւ հանրութեան սկ-

փականութիւնը կը զարձնէ անոնց բռվանդակութիւնին տեղեկութիւնները:


1955-ին միայն Հարտինկ արտօնութիւն ձեռք կը գտէ Յորդանանեան կառավարութիւնին, որպէսոյի պղինձէ մաղաղաթիւուղանները սղոցուին Անգլիայ մէջ, եւ ան անմիջապէս դլաններէն մէկը անձնապէս Մանչեսթր կը բերէ:

Ալլեկո որ նախապէս համաձայնութեան մտած էր Մանչեսթրի Գիտական եւ

նարէ լիշեալ դործին համար:

Մէկ շարթուան բնթաղքին դրանը չերտ չերտ կը սղոցուի: Մինչ այդ երուաղէմէն կը համեմ նաև երկրորդ դրանը եւ ամսուում մը աշխատանքէ ետք, ամրող 12 սիւնակ փորագրութիւնները զարձեալ լոյս կը տեսնեն 2000 տարի մերջ...:

Ալլեկո երբայական բնագիրը անդլերէնի թարգմանելով դայն կը զրկէ Հարտինկի եւ կը սպասէ Թանգարանի տեսչու-



Պղինձէ մաղաղաթեայ գլանները:

Արուեստարանական Գոլէճի (Manchester College of Science and Technology) Տնօրէն Տոքթ. Գ. Վ. Պոտրնի հետ, կը սկսի աշխատանքի: Գլանները սղոցելու գժուարին և պատասխանառու գործը կը յանձնուի նոյն հաստատութեան մեքենական ճարատարագիտութեան Փըռֆ. Տոքթ. Հ. Ռայթ Դէքըրի: Վերջինս կարճ ժամանակամիջոցի մը մէջ մասնայատուկ մեքենայ մը կը հը-


թւան պաշտօնական յայտարարութեան: Վեց ամիս ետք հանրութեան կը տեղեկացուի թէ պղինձէ մաղաղաթներու բովածակութիւնը առասպելական պատմութիւն է...:

Ալլեկո երբ կը կարգայ սոյն հաղորդագրութիւնը, մեծապէս կը զարմանայ երուաղէմի իր պաշտօնակիցներուն՝ մաղաղաթներու առնչութեամբ ըրած թիւր

Հաստատումին համար : Բայց մէկենոյն ժամանակ կը հրճուի որ անոնց հրատարակութիւնը յանձնուած է իր խղճամբար գիտնական բարեկամին՝ Հայր Թօվէֆ Միլիքի : Ժամանակ մը ետք ան յուսահար կ'ըլլայ երբ Հայր Միլիք միայն ընադրին Փրանսերէն թարգմանութիւնը կը հրատարակէ Փրանսական թերթի մը մէջ, առանց երրայիկան ընադրին եւ առանց մեկներանութեան : Անդիացի դիտնականը կը հասկայ:

րութենէ մը ետք ան իր մէծարժէք աշխատասիրութիւնը լոյս կ'ընծայէ 1960-ին, «The Treasure of the Copper Scrolls» անուան տակ : Հեղինակը իր ոոյն դործին մէջ լայնօրէն կ'անդրադառնայ նաեւ երուսաղմէի մէջ կատարուած կարեւոր հնախօսական արշաններուն եւ Կեդրոնի Զոր-ի մէջ կատարած իր պեղումներու արդինքներու :

Ալլեկրօ հիմնուելով իր ուսումնասիրու-



18 կտորի սպոցուած եւ բացուած պղինձէ մազապաթեայ գլամենքը :

որ Գետական Թանգարանի տնօրէնութիւնը ճնշում կը բանկցնէր Հայր Միլիքի վրայ . որպէսզի ան թէ դանձերու գոյութիւնը՝ երկրին հնահոտական փայլերը փրկելու համար դահճի անտես մարտ մարդոց բրիչներէն :

Ալլեկրօ անտեսելով ամէն հասակի կաշկանդում, կը ճգնի մանրազին քննել պըզինձէ մաղաղաթեայ զյանձերը եւ ճշմարտութիւնը տեղեկացրել : Ս. Գրային հարցերով զրադոզ մարդոց :

Արդարեւ, երեք տարուան ուսումնասի-

թեան վրայ, կը մերժէ բնդունիլ պղինձէ մագաղաթներու գանձերուն առասպել ըլլալու պատմութիւնը . նաեւ համոզում չի գոյացներ որ այլ ցուցակազրութիւնը սեփականութիւնն էր Գումրանի հոսենացի աղանդին եւ կամ երուսաղմէի Տաճարին : Հեղինակը կու գայ այն եղակացութեան որ պղինձէ մագաղաթեայ գանձերուն իսկական տէրերը նախանձայուղներն են (Zeelots), որոնք հոոմէացիներուն դէմ իրենց ապատամութեան տեւողութեան կո-

զոպտած են թէ՛ Տաճարին գանձերը եւ թէ հստեղիներուն հարստութիւնները՝ ի գործածութիւն իրենց մզած պատերազմին, երուսաղէմի աղասաղրութեան համար: Բայց, Յ. Ք. 68 թուին, Վեսպաշիանոս Կայսեր եւ անոր որդւոյն՝ Տիտոսի լեզէռն-ներէն պարտուելով, պղինձէ դանձերը պա-

շած են Գումբանի մէջ:

Նմոյշ մը տալու համար Հայր Միհրի եւ Ալեկրոյի թարգմանութիւններու տարրերութեանց, սուրբ կը ներկայացնենք 4 փոքր հոտուածներ:

Հայր Միհրի

1.— Հորեապէի մէջ, որ կը գտնուի Ա-նորի Զորին մէջ, դէպի արեւելք տանող աստիճաններուն տակ 40 կամքուն փորէ եւ պիտի գտնին արծարով լիցուն սնտուկ մոր որ կը կշռէ 70 տաղանդ:

2.— Պես Բաղպահ Շալշիանի գերեզմանկան յուշարձանին մէջ 100 ծող ոսկի:

3.— Փոքր սիւնազարդ գալիքին մէջ գտնուազ մեծ ջրամբարին մէջ որ ցոյուածէ գաղտնի հարով մը, վերի բացուածէր նսյոյ խարիսխի որմնախորշին մէջ, 900 տաղանդ:

64.— Քոհիդի հիւսիսը գտնուող կա-կուղ ժայռին նրբանցին մէջ որ կը բացուի դէպի հիւսիս, իր մաստիմ ունենալով գերեզմաններ կը գտնուի օրինակ մը այս փառտարուզքէն բացատրութիւններով, չափերով եւ մանրամասն նկառազբութեամբ:

Ալեկրո

1.— Բերդին մէջ, որ կը գտնուի Աքորի Կորին մէջ, արեւելեամ մուտքի աստիճաններուն տակ 40 կանգուն խորութեամբ կը գտնուի դրամի սնուուկ մը 70 տաղանդ ծանրութեամբ:

2.— Գերեզմանակամ յուշարձանին մէջ, քարերու երրորդ շարքին մէջ ոսկիի քերեւ ձագեր:

3.— Մեծ ջրամբարին մէջ որ կը գլունուի սիւնազարդ գալիքին մէջ, տախոսակամածի ծեփին տակ, վերեւի բացուածքին դիմաց գտնուող ծակի մը մէջ պահուածէ 900 տաղանդ:

61.— Հիւսիսը միացող խրամին մէջ, դէպի հիւսիս բացուող ծակի մը բերնին մէջ բազուածէ այս փառտարուզքէն օրինակ մը, բացատրութեամբ մը, եւ անոնց չափերով եւ ցուցակազրութիւն մը իրաքանչիւր իրի եւ այլ առարկաններու:

ԲԱԲԳԻՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԱՆ

ՓԱՅՏԱՓՈՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՐՈՒԵՍԾ ԴԱՅՈՑ ՄԵԶ

(Հնալուսական Ակնարկ Մը)

Գրականերու այս փոքրիկ այլ կարեւոր ժառանգութենէն զատ մեղի հասած են նաև քանի մը խիստ կարեւոր եւ ճարտարաբառական հայկական փայտափորագրեալ դրուներ :

Այս գուներէն հնագոյն Մշոյ Առաքելոց Վանքին եկեղեցւոյն երկփեղկ դուռն է, որ Մեծ Աղէտին կարելի է եղից հերոսական միջոցներով փրկել եւ տանիլ իջմածին ու անկի այ երեւանի Գետական Պատմական թանգարանը : Այս դրան բաւտիկան լաւ մէկ լուսանկարը բարեխախտարար ստացայ Երեւանէն, դոր հոս կը ներկայացնեմ իրը նկար թիւ 20:

Գեղարուեստական մէծարժէք դործ մըն է այս դուռը, որուն ճակատը նրբօրչն եւ իրապաշտօրէն խիստ յաջող կերպով փորբորուած է աջ կողմը զէմ դիմաց երկու ձիւուր. մին վահանակիր եւ միւսը նիդակիր, որ զարտուն ահազին միշաւա մը սպաններու փայ է: Երկու ձիւուրներուն միջև եւ միջև փորբարտուած է քառ մը որ լուս ոմանից Սր. Գրիգոր (Լուսաւորի): Կորդացուից է: Նկարին յնուութեամբ ինձի կարելի չեղաւ այս բարձրաքանդակ բառը այցպէս կարուալ: Այսուհետք ինայ բրյուլ որ ՍԲ ԳԹ է (այսինք Առուր Գոհեղոր է): Կարդացուի խկապէս: Անշաւշ միշապաստանը բրյուլ է Սր. Գրիգորը, թէեւ ոտուուրար Սր. Գէորիին կը վերագրուի եւ այդպէս կը պատկերացուի այդ արարքը: Ճակատին ճախի կողմը երկու ձիւուր իրարու եւ տեսէ կ'արշաւեն. վերջոյն դիմին դուր միասիթ փորուած է ՏՌՇԱԾ, Հաւանարար մէր Տրդատ Գ. Թագաւորը ըսկէ ուղիւով: Այս յորս ձիւուրները իրարմէ կը յուժնէ Հետիուն փողահար մը: Արձանագրութիններէն ՍԲ ԳԹ է կարդացուածը կատարուած է բարձրաքանդակ եւ նոյն ոճով ինչպէս որ դրան բուռն յիշատակութիւնը

փորագրուած է, մինչ Տրդատը իսակ ձեռք մը՝ դրան շինութենէն վերջ աւելցուած կը թուի:

Դրան պարականներուն վրայ երեք շարք զատիններ փորագրուած են, զարդարուած՝ ոճաւորեալ բուսական ձեւերով, որոնց մէջ կամ թոշունները: Այս այ վարպետութեամբ եւ զամայի ճաշակով շարադրուած ու փորագրուած է, ընդհանուր ձեւերու մէջ մեղի յիշեցնելով Ախուրյալի կամ Խորդայի (Վըրացական) պատուհաններու ինչ ինչ զատինները: Սակայն ինչ որ շատ աւելի զարմանալի է, աս է օր Մշոյ Առաքելոց Վանքին եկեղեցւոյն այս զուտի դործոց դրան թէ՛ միաւորներու ճակատագոտն եւ թէ՛ զարականներուն բուսագոտինները նմանաձեւ կը գտնուին Սէն-Օրէնի եկեղեցւոյն բարագունդակ զոտիններուն մէջ կ Անկուլչմ, Շարէնդ, Ֆրանսան(1):

Երկինք կ'երկու գուներն ալ փորագրուած են նոյն դաձեւերով կադոււած վարդեակենիրոյ, որոնց իւրաքանչիւրին կեդրոնը հաշամձեւ ատադ մը նծաղրութիւնը կը բաժնէ: Երկու վեղինները փակող միջափայորը իր կոտիս երեւութիւն հաւանարար յաւերում ժը ըսոյց կու տայ եւ դրան շինութեան ժամանակակից չէ:

Փեղիերուն մերնագօտիին անմիջապէս ատկը հորիդոնական կերպով, մէկ փեղկէն սկսելով կը շարունակուի միւս վեղիններ վըրայ որան միշապահարանը՝ փորագրուած կորածեւ, հաւասարադիծ, դիխագրերով, բարձրաքանդակ «Թ(վին) Շ2Գ (1184) ԵԱ

(1) Գումանի մէկ գտննեցան զիպէ որմանարդիք եւ խօբէրու զոտիններ որոնք զարմանալի նըւ մանաւուն անձնն այս դրան զոտինն են («Անկուլչմ ՔԱՂԱՔԸ ԵՒ ՆԲԱ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ»: Կ. Դափադարձան: Երեւան, 1952, էջ 14: Նաև էջ 130-131):

Տ(է)Ր ԹՈ (աջ փեղկ) ԲՈՍ ԵՒ ԳՐԻԳՈՐ ԵՒ
Դ.ՈՒԿԱԾ ԳԵ» այս վերջին բառը կրնաւ ըլր-
րայ ԳԵԵՎ կամ Գործեալ: Տէր Թորոս կը ըր-
նայ մանրանկարից ըլլաւ, իսկ Գրիգոր եւ
Ղուկաս՝ Հիւսները որոնք փորագրեցին
դուռը:

Փեղկերուն գծագրական ոճով փայտա-
փորագրեալ գուներուն կը Հանդիպինք Սե-
ւական մանցորդներուն մէջ, օրինակ Խո-
րահմ Պէյի իմարէդին դրան (Գարաման-
խոյ) կամ Տիրութիւնը Ուուն ձամփի փայտա-
փորագրեալ Մինապարին վրայ: Կր գտնենք
նաև մեր իսլամ գրացիկերուն ուրիշ մանր
որուեստներուն մէջ, ինչպէս եւ ման-
րունկարչութեան ու կազմարարութեան մէջ,
յնական է իսակի տեղ գործածելով աստղ
իր գծագրութեան առանցք: Ալէին պարա-
ւայի տակ 1134էն գծամեւեալ աւո Հանկա-
կան նմոյշը մէծապէս շահեկան է իր դր-
ծամելին զարդացման օղակ(2):

Ան գծամեւով եղական է մեզի Հասած
փայտափորագրեալ նախօթ բոյոր իրերուն
զծամեւերէն:

Ունինք նաև Սեւանի Առաքելոց եկեղե-
ցիի գուռը որ նոյնպէս այժմ կը գտնուի Ե-
րւանք Գետ: Պատուականն: Առու աւ
բարական լաւ մէկ նկարը ինձն զրկեցին Ե-
րւանէն (նկար թիւ 21): Դրան լըջանակը
կոզմուած է եռաշարք իրարու ընդեւուլուալ
Հիւսկէն փոքր բառական իսկական վարչուած
կամ Հաւասարաթե փոքրիկ խաչեր: Նման
է Եղիշվարդի խաչքարին: Բուն գուռը
միափեղկ, ունի լայն գոտի մը Հիւսկէնաս-
պարդ, իսկ Կեդրոնը՝ Հիւսկէնապարդ խաչ
մը, որուն վրայ կան նոյնպէս Հիւսկէն
երկու փարպեակներ, որոնք նոյնպէս նեղ

Հիւսկէն գոտիով քառակուսի ըրջանակուած
են: Սկսուեար անտարակուսելի կերպով
էայլկալան, կը յիշեցնէ մեր խաչքարերուն
արուեստը: Խաչը կը հանգչի խոշոր պատ-
անանքի մը վրայ, որ ծածկուած է կողմու-
վածեւ Հիւսկէնապարդով: Խաչը պարունա-
կող այս կերպոնի մասին եռակողմ գոտիին
մէջ կը գտնենք յիշատակարանիր: Հ. Ալիշան
այսուէն կը Հրատարակի այս փորարկուալ
յիշատակութիւնը: «Փ թուին Հայոց ՈՂՅ
նորոգեցաւ գուռն սուրբ Եկեղեցւուն Հրու-
մանու իշխանաց իշխան Քրդին, եւ ձե-
ռամբ Եղիշանիսի Հիւսանն: որք ընթեռ-
նոյք՝ յիշենիշիք»(3): Հ. Ալիշան գրան թր-
ւականը ՈՂՅ Կ'ուզէ կարդալ (1243), մինչ
իրապէս թուականը կը կարդացուի, նոյնիսկ
լուսանկարիս վրայ՝ ՈՂԵ (1176): Իսկ Հ.
Ալիշան յիշատակարանին իշխանաց իշխան
Քուրդը կը նախարարէ նոյնացնել Վաչէի
որդի Քուրդին հետ, որ Զաքարեանց կը
ծառայէր, եւ որ Հրաժարեցաւ աշխարհէիկ
կեանքին ու Սեւանի մէջ տոտոննացաւ, Հոն
ալ մահանայով: Անոր տապանը գտնուե-
ցաւ 1815ին սա տապանադրութեամբ: «Ալլա
է հանգիստ Պարոն Քուրդայք: Վատահօրէն
Հ. Ալիշան կը սիսալի: Նախ գրան թուականը
Լզածին պէս ՈՂԵ (1176) պէտք է ընդունի: Ո-
ւեսոյ իր լիշած Վաչէի որդի Քուրդը Են-
թակայ ըլլարով Զաքարեանց, չէր կրնար
իշխանաց իշխանաց սարձր տիտղոսը ունե-
նալ, տիտղոս՝ զոր կը գտնենք գրան վրա:
փորագրուած յիշատակարանին մէջին Քուր-
դին համար: Անտարակոյս յիշատակարա-
նին Քուրդ իշխանաց իշխանը Զաքարեանց
մայրենի պապն էր, որուն կինաց ըրջանը կը
դիպէ գրան ՈՂԵ (1176) թուականին:

Եիշատակարանը կը վկայէ որ այս դուռը
նորոգեցաւ: Արդարեւ գրան արտաքին
ըրջանակը կրնայ շատ աւելի հին ըլլալ բան
միափեղկ գուռը ինքնին, որուն վրայ սոտ-
կայն որեւէ նորոգութեան կարելիութիւն յի
կրնար ըլլալ: Անտարակոյս այս միափեղկ
գուռը ամբողջութեամբ ձեռապցործն է Եղի-
շանէն Հիւսներն, որուն վրայ որեւէ նորո-
գութեան կարկտանք չենք տեսներ: Հաւա-
նական է որ գրան յիշուած նորոգութիւնը

(3) «Վիսական», էջ 84:

հռո պէտք է հասկնալ հին փեղկին տեղ նոր սր շնորհիք: Հին փեղկը կրնար այս կամ ան պատճեռուած փճացած ըլլալ եւ Յոյշ-հաննէս հիւսնը իշխանաց իշխան Քուրդի մելենասութեամբ դրան նոր փեղկ մը պատրաստած եւ քանդակած ըլլայ: Իրաւամբ ուշադիր քննութիւն մը ցոյց կու տայ որ գրան արտաքին շրջանակին Փշրադրական արուեստն ու ոճը կը տարբերի Յօվհաննէս հիւսնի ձեռագործէն: Ապահովար կրնանք ըսել որ բարձրորակ փայտափորագրուող վարպետ մը եղած է դրան շրջանակին անծանօթ փայտափորագրողը: Նոյն ատհին նկատելով որ դրան արտաքին չըջանակը այնքան ընտիր եւ բազմաշխատ փորագրուած է, կրնանք ննթադրել որ նախին փճացած փեղկն ալ հայկական փայտափորագրական գլուխ գործոց մը ըլլալու էր, այժմ դժբախտաբար փճացած եւ կորսուած: Բնական է ի վիճակի շնորհ բուլութ թէ ե՞ր կրնայ դրան հնագոյն առ գոտին փորագրուած ըլլալ: Մ՛վ դիմէ մի գուցէ դուռը շինուած էր նոյնիսկ Սեւանաւ Ա. Առաքելոցի շինութեան ժամանակ, Քրիստոսի 874ին, երբ սքանչելի փարտեալ փորագրեալ խոյակերը պատրաստուեցան:

Սպակոյն նուազ փարպետութեամբ յէ քանդակուած դրան փեղկն ալ: Յովհաննէս հիւսնը իրապէս մեծ փայտափորագրիչ փարպետ մըն էր: Ինչ որ զարմանալի է այն է որ յիշատակարանին տառերը չեն փորագրուած նոյն այն փարպետութեամբ որ դուռը փորագրուած է, այսինքն յիշատակարանը կրող փեղկը:

ԺԳ. դարը շատ աւելի հարուստ է փայտափորագրեալ հայկական մասցըզներով: Նախ կը յիշուին ռափայտէ փորագրեալ դրուներ կազմէլ կամ պատրաստել տրուած Յովհաննէս Խաչենցիք՝ Հաղբատի նշանաւոր փանքին Ա. Նշան Կեղեցւոյն համար 1221ին, բայ այդ թուականէն նորոգութեան մէկ արձանագրութեան(4): Ցաւալիօրէն ա-

ւելի բան մը շնորհ գիտեր այս գուշերուն մասին է:

1227ին շինուած են նրուասզէմի նեթեւէմի փանքին մեծարժէք փայտեայ զուսերը որոնք այժմ հազիւ տեսանելի են աշխատանքի եւ նորոգութեան բեմին պատճառու՝ որոնք ալդ սքանչելի հայկական փայտափորագրական դաները կը ծածկն: Ցաւալիօրէն մաս մը նոյնիսկ փճացուած է փանտարօրէն, եկեղեցական տգեղ նախանձի պատճառու:

Խաչապարդ փայտափորագրեալ վարսանորէն շինուած այս փեղկերը իրենց վըրայ ունին հայերէն եւ արաբերէն յիշատակութիւններ: Ասսոց հայերէնը կը կարգացուի: «ԹՎԻՆ ՈՀԶ (1227) ԿԱԶՄԵՑԱԼԻ ԴՈՒԽՈՍ Ս. ԱՍՏՈՒԱԾԱՆՆԻ ԶԵՌԱՄԲ ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄՄԻ են Տէր ԱՄԱՔՆԵԼԻ Ի ԹԱԳԱԽՈՐՈՒԹԵԱՆԸ ՀԱՅՈՅ ՀեթՄՈՅ ՈՐԴԻՆՈՅ ԿՈՍԱՆՆԴԻՆԻ, ՔՐԻՍՏՈՍՈՒ ԱՍՏՈՒԱՆ Ա-ՂՈՐՄԻ ԱՇԽԱՏԱՀԱՐՈՐՈՒՅ»: Միւս փեղկին փրայ արտասառ յիշատակարանը կը կարգացուի, որոն թարդմանութիւնն է որ հոգ կու տանք. «ԿԱԶՄԵՑԱԼԻ ԴՈՒԽՈՍ ՕԳՆԱԿԱՆՈՒԹԵԱՆՄԲ ԲԱՐՁՐԵԼՈՅՆ ԱՍՏՈՒԱՆ ԵՂԱՌՈՒԽ ՍՈՒԽԹԱՆ ԷԼՄԵԼՔԻ ԷԼ ՄՈՒԽԶ-ԶԱՄ Հիմքի 624»(5): Յիշատակարանները դժբախտաբար ես չեմ տեսած: Որոշ է որ ողագրութիւնները պարզուած են: Յիշատակարանին «ԿԱԶՄԵՑԱԼԻ ԴՈՒԽՈՍ Վ-ԿԵՌՈՒՄԲ Տէր ԱԲՐԱՀԱՄՄԻ են Տէր ԱՄԱՔՆԵԼԻ» պէտք չէ կարծեցնէ որ Տէր ԱԲՐԱՀԱՄՄԻ են Տէր ԱՄԱՔՆԵԼԻ դրան բուն յիշատակարաններ են, այլ անոնք մեկենասներն են: Տէր Աբրահամ եւ Տէր Առաքել ժամանակակից էին եւ իրարու յաջորդեցին նրուասզէմի պատրիարքական գահին փրայ: Իրենք էին

Ժամանակակից Հանգէս: Երեւան, 1963, թիւ 1, էջ 20:

(5) «Հայկական Հիմ Վամենք եւ նկեղեցիներ Սուրբ Երիմին Մէց»: Միրօհէ Սպա-Ապաւոնմի, հունուագէմ, 1931, էջ 241: Ողացեալ բազմավառ բարեկամ գուևրում արուեստը նշանակած է զարաքան սնովի, ար բարբարէմ սխու է:

(4) «Հապրատի ճարտարապետական Մի Քամի Կառուցուածթմբը», Խոր Գ. Դափարարեան: Պատ-

որ Դամասկոսի սուլթան էլ Մուազզամէն արտօնութիւն ստացու Բեթղեհէմի Ս. Մը- հրնդան եկեղեցւոյն նորոգութեան համար, երբ շինեցին ն ան փայտափորագրեալ այս շատ բնտիր դռները: Երուալայիմ այն տաեն Դամասկոսի սուլթանին իշխանութեան տակ էր:

Դուռերուն շինութեան վարպետները կը միուին յիշատակարանին մէջ տոկ ՔՄԽՍ- 899 ԱՍՏՈՒԱԾ ՈՂԱՐՄՄԻ ԱՇԽԱՏԱԽՈՐՄԱՅ: Գուցէ փայտափորագրեալ փեղկերուն վրայ տեղ մըր դուռերուն շինոց վարպետները թողուցած են մենաշիր կամ փակացիր ի- րենց անունը այսպէս մըր ընդելուզուած փու- րացրութեանց մէջ՝ որ աննմարելի ըլլան: Առ այժմ կարելի չէ բան մըր ըսկել, մինչեւ որ փորագրեալ այս փեղկերը կարելի ըլլայ աչի ուշով քննել: Երուալայիմի սուրբ տե- ղերու յատուկ պատճառուներով եւ պայման- ներով կ'երեւի թէ կարելի չէ դուռերը հա- նել ու փոխարքել Ս. Յակովու Վանքը առ ի պահօնութիւն. բնական է փոխարքուած այդ դուռերուն մեղ ուրիշ փայտեալ եւ արդի փորագրութեամբ ու հին յիշատակա- րանին արտագրութեամբ դուռեր գներու է: Փայտափորագրեալ դուռերու եւ այլ իրերու մեղի ծանօթ ժառանգութիւնը արդէն խիստ մեծ կորուս ունեցած է սա վերջին հէս դարու շրջանին, ասոնց վրայ պէտք չէ ա- ւելցնել մեր արդէն պազուն ժառանգու- թիւնն ուրիշ կորուսաներ:

Երեւանի Պետական Գտամական Թանգա- րան փոխարքուած են Տաթէւի Առաքելոց Եկեղեցւոյն գրան մնացորդները, ինչպէս նաև Լուսաւորչի Եկեղեցւոյն անեղծ մնա- ցած գուռը: Մեսրոպ Մագիստրոս որ ման- րամասնօրէն կը նկարագրէ Տաթէւը, կը վր- կայէ այս դուռերուն մասին: «Ճէր Հայրա- պետ իր նորոգած Եկեղեցու համար պատ- րաստել է տալիս ժամանակի ճաշակով բն- կուցէ փայտից մի գեղեցկաքանակ դուռ, վերեւի մասում արձանագրութիւն փորել տալով»:

«Առաքելոցի փայտէ դուռը հայկական

փայտագործ արուեստի մի գեղեցիկ նմուշ է, որ շատ աւելի լաւ վիճակում եւ միանդա- մայն անինաս պահուած էր մինչեւ երկրո- ւարժը: Դուռը բաղկացած է երկու կտոր բնկուցէ տախտակներից, նոյն նիւթի շըր- շանակի մէջ առնուած:


«Երջանակը կաղմուած է երկու կտոր նեղ ուստատիկներից միմւանց կպցրած: արտա- րին մեծութիւնն է 2,24 մետր երկար եւ 0,7 մետր լայն, իսկ միւս ներսի կտորի եր- կարութիւնն է 1,16 մետր, լայնքը 0,21 մետր: բուն դրան չափերն են 1,98 մետր երկարութիւն, 1,02 մետր լայնք: Դրան վր- այի եռասոոց գեղեցիկ երկաթաղուոյ փո- րացրած արձանագրութիւնն է.

«ի ԶԲ (1253) ԵՍ ՏէՐ ՀԱՅՐԱՊԵՏՈՒ ՄԱ- ԱՆ ԲԱՐՁՐԵԼՈՅ


«Ն ԿԱՆԳՆԵՑԻ ԶԴԱԼՍԵՐՍ ՆՈՐՈԴԻՑՅԻ ՀԴԻՈՒԽՈՒ ԶԻՍ ՑԱՂԱԿԹՍ ՑԻՇԵՑԻՔ ԱՂԱՋԵՄ:

«Դրան վրայի օրնամենտները (դարդե- րը) ներկայացնում են դրսից ույունքաշար, շրջանակի նմանութեամբ, ապա կողքերին երկու բաւական լայն չերտար, 1,53 մետր երկար եւ 0,20 մետր լայն, աջ կողմում քա- ռակուսիների հիւսուածքներ, ճախին պա- րանածել հիւսուածքներ: Կենարոնական վե- րւուում մի մեծ խաչ է փորագրուած, որի ուղղի նմանութեամբ մենք գտնում ենք Ա- ղօթատան արեւմտեան պատի արտաքին ե- րիսին թուով կեց հատ, սալերի վրայ փոր- ւած, իսկ խաչի իրեւ պատուանդուն ծա- ռայում է համակենտրոն զարդարանքներով մի մեծ շրջան:


«Վերջին շարժից դուռը իր անդիյ պոկ- ւել էր եւ երեւանի Պետական Թանգարանի արշաւախումբը հանել էր փլատակների տակից բաւական ողբարի վիճակում: Ան- վրնաս են մնացել շրջանակը, որի երեսն ու կողերը նոյնպէս հարուստ քանզակներով են զարդարուած: Դրան երկու տախտակ- ների ներքեւի շրջանի մասը, իսկ խաչն ու արձանագրութեան կենարոնական մասը կոտրատուած էին եւ բեկորները անհասկա-



Թիւ 20. Մշոյ Առաքելոց վանքին գույքը 1134-էն:
Երևանի Պետական Պատմական Թանգարան:




Թիւ 21. Սեւանի Առաքելոց վանդիմ գտնը 1170-ին
Նրեւանի Գևորգական Պատմական Թանգարան:



Թիւ 22. Տարեկ Առմենոց եկեղեցիի դուռը, 1253։
Երկրաշարժէն առաջ։



Թիւ 23. Նոյն դուռը Երկրաշարժէն յատոյ։
Երեսամբ Պետական Պատմական Թանգարան։



Թիւ 23ա. Նոյն դրամ Ակարէ վերակառուցումը,
Գործ՝ Առաքել Պատրիկի:



Թիւ 24. Տարեկ Ս. Լուսաւորչի դրույթ, 1014:
Երեւանի Պետական Պատմական Թանգարան:

ցողների ձեռքսով հրդեհուած(6)։ Այդ մի-
հակում արշաւախումքը Առ. Լիսիցեանի
զիկափառութեամբ թերել է Երեւանի Պետա-
կան Թանգարան, հետո էլ բարերախամարար
միանգամայն անմիտա մնացած Հուսաւոր, ի
նոյնպէս փորադրուած ընկույղ գուռը»(7)։

Բնական է խիստ ցաւալիք կը դանենք որ
Հայաստանի պետականացումէն վերջ ոչ ոք
չէ խորհեր Տաթեւի գուռերը ապահով Ե-
րեւանի Թանգարանը փոխադրել, այդպէ-
սով անոնք փրկուուծ կ'ըլլային թարդու-
փըզուր ըլլալու զժրախտութիւններէն։
1931ի աւերիչ երկրաշարժը Տաթեւի դանքը
և Հնագարեան մշակութային Կոթողներ
մեծագոյն մասով քարուքանդ ըրաւ։ Դու-
ռերը չփոխադրելու թերացումը մենք ան-
րացատրելիք եւ աններելիք կը դտնենք։ Հա-
յաստանի պետականացումէն առաջ բնական
է ուրիշ բան չէր կարելի բնել՝ բացի դո-
նոնք հոն ձգելիք։ Սակայն պետականացու-
մէն վերջ, երբ մեռազիրներ պետականաց-
ւեցան, հին կրօնական ազգային ճարտո-
րապետական կոթողներ իրաւամբ պետա-
կան հսկողութեան եւ իրաւասութեան տոկ
առնուեցան, պէտք էր որ Տաթեւի փայտեաչ
դուռերը նոյնպէս ինամով եւ ապահով
պահուէին։

Բարերախամարար ինձի յաջողուեցաւ Ե-
րեւանի Պետական Պատմական Թանգարանի

պատկերագիւանէն ձեռք բերել, տնօրէնու-
թեան մեծ ազնուութեամբ, այս զմայլելի
գորազըութեամբ զրան մէկ լուսանկարը՝
երբ դուռը չէր փճացած երկրաշարժին
պատճառաւ։ Այս նկարը հաւանաբար
Հանած էր ժամանակին Գորեղին Սըր-
լազան Ցոյսէկիհան։ Ես հոս կու տամ
այս նկարը (թիւ 22) նոյն տաեն անոր կից
կը հրատարակեմ ջարդուփչուր դրան ներ-
կայ կիսաւեր զիճակը (նկար թիւ 23, իսկ
նկար թիւ 23ա. կը ներկայացնէ Ա. Պատ-
րիկի վերակառացումը)։

Այս դուռը փայտափորագրական զմայ-
լիի դուռի զործոց մըն է, նոյնքան նուրբ
եւ բնափր զրան պարականիերուն մէջ ըը-
ջանակուած։ Դրան երկու փեղկերը որոնք
մասամբ զժամձեւով իրարէ կը տարբերին,
կեղորնին վարի մասին ունին դրան մէկ-եր-
րորդին րարժապող սքանչելի փորագրու-
թեամբ կիոր վարդեակ մը, որուն վրայ կը
բարձրանայ չառ զեղեցիկ հիւսկենակար խաչ
մը, իսկ ասոր չուրչ ժանեակի հիւնալիք
նրաւթեամբ նըրաճիւղեր կը վալարուին
րազմարիթակ ոճաւորեալ տերեւակազմի մը
չուրջ։ Մենք այս խիստ յատկանչական ինքն
իր վրան վայրուող ճիւզպարգերուն կը
հանդիպիք մեր մանրանկարչութեան մէջ։
Օրինակ, Վենետիկի վանքին թիւ 888 Աւե-
տարանին (Փ. դար) Ցովհաննու Աւետա-
րանին սկիզբը, պարզապէս հաս մը յիշած
ըլլալու համար։ Այս ոճով գծազարդի կը
հանդիպիք աւելի վերջը Հերադի կոչուած
իւսկէն զժամձեւերով, կատարուած մեծ
կարողութեամբ եւ յաջողութեամբ։ Աւե-
րոդ կը սեպեմ յիշել այդ զարդարանքնե-
րուն հայկական ուրիշ օրինակները։ Պարզ
պրատում մը անուրանալի կերպով ցոյց
պիտի տայ որ Տաթեւի այս զրան զժամձե-
ւերը հարազատ հայկական են եւ չառ սո-
վորական գֆ. գարու մեր խաչքարերուն
զարդերուն մէջ։

Տաթեւի այս դուռը նոյն է Խաչքարերու
և քարաքննակազարդերու հայկական
հիւսկէն զժամձեւերով, կատարուած մեծ
կարողութեամբ եւ յաջողութեամբ։ Աւե-
րոդ կը սեպեմ յիշել այդ զարդարանքնե-
րուն հայկական ուրիշ օրինակները։ Պարզ
պրատում մը անուրանալի կերպով ցոյց
պիտի տայ որ Տաթեւի այս զրան զժամձե-
ւերը հարազատ հայկական են եւ չառ սո-
վորական գֆ. գարու մեր խաչքարերուն
զարդերուն մէջ։

(6) Կերեւի թէ հոս շփորութիւն մը կայ։
1963ին Երեւան այցելութեամս, Պետական Պատմա-
կան Թանգարանին այն ատեմի մեռնան տօնօւեն։
Կ. Ղափարեամ, նմէի հաւասար ոք ումին գր-
յան պահուող թեկրմերը, որպէս երդենուած չնն եւ
դատան պիտի կցուիր։

(7) «Հայկական Երեխ Մեծ Վահեկը Տաթեւի,
Հայպարծմի եւ Դադի»։ Երաւագէմ. 1938, էջ 12.
Ելիշատակարամը հարազատորէն՝ «Ծիսական», էջ
238։ Տես նաև «Քաջազնիքը եւ Արեսուննը»...
1958. Երեւան, էջ 208. ուր Բ. Առաքելիս իշխան-
ակարանը կու տայ պահասաւոր եւ սիսաւ։ Կոսէ Տա-
թեւի դուռը մարզգի է Տէր Հայրապետ համակա-
զարծ իւսմիք։ Տէր Հայրապետ մեկնանաւաչարդ
ալպիկսպառ է եւ ոչ թէ դրան հէւտքը։

Տաթեւի այս դրան յիշատակարանը գննի բՈԴի հիմն ԶՈՒՄԻՒՄՆ կ'ըսէ: Չեմ խորչիր որ ամբողջական նորոգութիւնը մը եղած ըլլայ: Նորոգութիւնը երկփեղկ դրան պէտք է վրագրի: Այն ատեն ատիպուած պիտի ըլլանք խորհեւոյ որ դրան շրջանակը աւելի հին է, եւ անտարակոյր վարպետի գործ: Նոյն ատեն պէտք է խոստովանիլ որ նոր երկփեղկ զուները, 1253ին շինուած՝ ցոյց կու տան պարականներուն փայտափորտպուր գարպետին զափ մեծ վարպետ մը: Սակայն ես կը դժուարանամ երկփեղկ դրան շինութիւնը բաժնել պարակայներէն:

Եթէ ցուռու նորոգուեցաւ ինչպէս որ յիշատակարանը կ'ըսէ, նորոգութիւնը պէտք է փնտուի: Դրան ամրացման մէջ: Եթէ նորոգուեցաւ, դժբախտարար դրան պկընական շինութեան յիշատակարանը չունինք: Գուցէ սկզբնական յիշատակարանը կը ունասէր նոյն այն եռատող մասին մէջ, դրան փեղկերուն վերի մասին, ուր կը գրտնուի նորոգելու յիշատակարանը: Կրնայ ըլլայ որ նախին յիշատակարանը բարձրաքանդակ էր եւ նորոգողէն սրբուեցաւ առանդ դժուարութեան եւ հինին տեղ 1253ի յիշատակարանը խորաքանդակ գրուեցաւ: Դիտել տամ որ ներկայ յիշատակարանը շանի փայտափորպարական այն նրբութիւնը, գարպետութիւնը եւ ճաշակը, վերջապէս շանի արուեստը, որ կը պարուրէր այս հառաջար ամբողջ գուռը:

Տաթեւի գանքին շրջակալքէն մեզի հասած է շահնեկան երկրորդ զուռ մը: Ծուրա Բերդ կամ Ցուրա Քար նկարագրած ատեն Մերուպ Արքիստ: Տէր Մովսիսեան, որ անձամու արցելած է տեղը, կ'ըսէ որ «Եկեղեց յին ունի ընկույցի գուռ, բաւ փորագրած», 1.45x0.81 մեծութեամբ, դրան վրայ կայ արձնագրութիւն, որը առերեւոյթ աւելի նոր է քան ինքը գուռը: Սոյն թուականն է փորագրուած նաեւ Ս. Լուսաւորիչ եկեղեցու փայտեայ դրան վրայ, հաւանական

նոյն անձի գործն է միայն այդ տարեթիւը: թ. Վ. Խեց. (1614)»(8):

Դժբախտարար այս դրան մասին տեսլի ծան թուաթիւն չի տրուիր եւ ոչ ալ նկարը: Խոկ Տաթեւի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին դրսն մասին նոյն հեղինակը կը գրէ: «Վերջի աւոնելի երկրաշարժը կործանել է նաեւ այս եկեղեցու արեւմտեան մասը, այդ պատճառով նրա հին ընկուղէ գուռը, որ բարեբախտարար անվնաս էր մնացել, կիսիցեանի արշաւանումրը բերել է երեւանի Պետական Թանգարանը»(9): Արդարեւ դուռը խնամով կը պահուի եւ ցուցադրուած է Թանգարանին մէջ: Շնորհի թանգարանին տնօրէնութեան կարողացայ սուանայ դրան լուսանկարը, զոր հոս կը հըշտարակեմ իրը նկար թիւ 24:

Դրան ծաւալը 1.95 մետր բարձր եւ 1.11 լոյն: Դուռը մեափեղկ է եւ նախապէս շինուած երկու տախատակի կտորներէ, որոնք այժմ ցոյց կու տան ոչ միայն բաժանման գիծը, այլեւ այդ բաժանման ստորին մասը ցոյց կու տայ որոշ փճացում, թէեւ ոչ այնքան որ դրան ամբողջութիւնը վնասուած րոյալ:

Այս գուռը չունի յիշատակարան եւ Յուրա Երերի եկեղեցւոյն դրան պէս փերի աջ ունինը կոպիտ փորագրութեամբ կայ թիգ: Հայոց թուականը, այսինքն Քրիստոնու 1614: Սակայն ինչպէս որ Տէր Մովսիսեան Սրբազնն այ նկատեր է, ասիկա աւելի ուշ թուարկութիւն մըն է դրան բուն շինութենէն, քանի որ դրան փորագրութեան ոճը աւելի հին է նշանակուած թուականին:

Դրան գծարուեստը խայեռու, խաչքարածեւ զարդանեւերու գեղեցիկ համազրութիւն մըն է, բարդ ու նուրբ փայտափորակական ընտիր արուեստով մը կատար-

(8) «Ճայկական ծրեւ Մեծ Վանքին...», էջ 55ը.

(9) Անդ, էջ 33:

ւած : Հիւսկենազարդի, արմաւենատերեւնիրու, քարդեակներու այս նոխ ու գրաւել ամրողութիւնը կը յիշեցնէ ոճը 1154 թրւականսվ դրակալին (նկար թիւ 11 և 12) փորագրական արհեստը : Անոտարակյան եթէ այս դուռը ժի՞ գարու գործ չէ, չեմ խորհրդիր որ ժի՞ զարէն աւելի ուշ գործ ըլլա՛ : Հեռաւը եղր մը ունի Տաթեւի խոյակներուն հետ եւ ատկան որեւէ խնամութիւն ցոյց չի տար թէ՛ արուեստի եւ թէ՛ արհեստի մէջ Տաթեւի Ս. Առաքելց դրան փառափորագրութեան հետ :

Նըքան՛ ցաւարի է որ աւելի ծանօթութիւն մը շունինք Ցուրա Քարի եկեղեցոյն դրան մասին : Արդեօ՞ք կը մայ գետ թէ ոչ այդ եկեղեցին ալ Տաթեւի վանքին պէս 1931ին քարուքանդ եղաւ ու գուռն ալ ջարդուիչուր : Եկեղեցին ունի 1251էն յիշատակար սն, որ գուցէ ապացոյց ըլլայ մեզի խորհելու՝ որ այս գուռն ալ ժի՞ կամ ժի՞ սարու գործ էր :

Լուսաւորչի դուռը հաւանարար շինուած

է այն ատեն՝ երբ 1138-ի Երկրաշարժի կործանումէն վերջ Տաթեւի վանքը մաս մաս վերաշինուեցաւ : Այդ շարժին՝ Տաթեւի Առաքելոցի գմբէթը կը կործանի, իր հետ վլցնելով նաեւ Լուսաւորչի եկեղեցին, որ ինչպէս ըսինք, կը վերաշինուի ԶԵԴ (1295) թուին Մինեաց Տէր Ստեփանոս Արքեպիսկոպոսէն, որ իր վերաշինութեան դրան վրայ կը զնէ մեծ սալի մը վրայ իր արձանագրութիւնը : Գուցէ այդ 1295ի վերաշինութեան ատեն կը պատրաստուի նաեւ արփայտափորեալ դուռը : Եւ քանի որ գործան ճակտին Տէր Ստեփանոս արդէն ունէր իր վերաշինութեան հարկ եղած յիշատակարանը, աւելորդ սեպեց փայտափորագրեալ գրան վրայ ալ նոյնը կրկնել, եւ այսպէսով Լուսաւորչի այս դուռը մնաց անփառակարան ու անթուական : Կարելի է խորհել որ 1295-ը յարմար թուական մըն է նաեւ այս գեղեցկաշէն դրան շինութեան համար :

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

(Նար. 3)

ՊԱՏՄԱԿԱՆ


ՍԻՆԱՅԱԿԱՆ ԱՐՋԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Վերջիրա Սինայի Վահքը այցելող Հուլիսացի գիտուն մը Հռե Հանդիպած է ի միջի այլոց Հայերէն արձանագրութեան մը, և լուսանկարելով՝ մէկ պատճէք զրկած է Երուսաղէմ իրեն ծանօթ Հայ անձնաւորութեան մը:

Արձանագրութիւնը երկաթակիր է. կր-

չորս անունները կը տեսնուին նաեւ նոյն թուականին Մարգարէ գրչի կողմէ Երուսաղէմի մէջ ընդօրինակուած Ս. Յակոբանց թ. 27 Յայսմաւուրքին յիշատակարանին մէջ, այսպէս.

«...Այլ եւ գհոգեւոր Հայրս մէր, զՃէր



Սինայական հայատառ արձանագրութիւնը :

սպարունակէ չորս անուններ եւ թուական Յովանէս Եպիսկոպոս, մականուն Տաւիլ, սր: Ալգ անուններն են, Տաւիլ, Մարտիրոս, Եւ զիւր Հոգեւոր որդիքն, զՃէր Տաւնական Տօնական, Աստուածատուր. իսկ թուականն կրամնաւորն, եւ զԱստուածատուր կրամնաւորն, եւ զՃէր Մարտիրոս Եպիսկոպոսն է ԶԺԲ-912+551-1463:

Այս արձանագրութեան պարունակած

Յովանէս Եպիսկոպոս, մականուն Տաւիլ, եւ զիւր Հոգեւոր որդիքն, զՃէր Տաւնական կրամնաւորն, եւ զԱստուածատուր կրամնաւորն, եւ զՃէր Մարտիրոս Եպիսկոպոսն Պուրացի, որ աշխատեցաւ եւ ծաղկեաց

զգիրքու։ Եւ բայօմ ամի եկին ի Սինէկասն անապատէն եւ ի Պրոք վաներուն, եւ բերին զՄուրք Հարանց աւրծնութիւնն յերուասակը մեղք (Յուցակ Զեռ. Երուասղէմի, Ա. Հոտառ, 1966, էջ 136)։

Սաւալանեան իր Երուասղէմի Պատմութեան մէջ սապէս հասկցած եւ բացատրած է Մարդարէ գրչի վերողբեալ տողերը. «Ո սէին յայսմիկ դարու դատանէին տակաւուն ի կողման Սինէկան լերին Վանք եւ մենաստանք ձայ կրօնաւորաց, յորս յանուանէ յիշատակի Վանքն Պոի կոշեցեալ, Քանդի առ պատրիարքութեամբ Պետրոսի (1403), ուխտաւորք եկեալ անտի յերուասղէմ, բերէին օրհնութիւնն ի սրբոց հարց առ միաբանն Սբ. Յակոբայ (Զեռ. Ս. Յ. Բ. թ. 2013, էջ 642-643; Հմմտ. աշխարհարար թարգմանութիւն, Մեսրոպ նպանանեան, էջ 542)։

Վերողբեալ նորագիւառ արժանապրութիւնը կը լուսաբանէ Մարդարէ գրչի տողղերը Սաւալանեանի հասկցածէն բաւական տալ բեր ձեւով։

Բայց նախ ծանօթանք վերոյիշեալ անձերուն մի առ մի։

1.— Յովհաննէն Եպիսկոպոս, ժականուն Տաւիլ, Կոչուած նաեւ Մըսորցի, Հետապային եղած է պատրիարք Երուասղէմի (1485-1491)։

2.— Տաւական կուտաք. Հետապային կը տեսնուի իրեն փակակալ Ս. Յակոբայ (1477).— Էջմիածին, 1964, Դեկտ. էջ 57։

3.— Աստվածառուուր կրօնաւոր։ Այս անոնզ երկու անձեր կ'երեւին Երուասղէմի մէջ այդ շրջանին. մին Ծրապիզոնցի է, որ Ժձկ-1468 թուին Ս. Փրկչի Վանքի մէջ ընդորինակած է Մաշտոց մր, Առաքել Արեգայի խնդրանքով (Թորոս Աղարք, Բ. էջ 465)։ Աս աւելի առաջ կը տեսնուի իրերեւ միաբան Ծրապիզոնի Ս. Աստվածածին մենաստանին (Խաչիկեան, Յիշտա, Ժե. Դասի, Բ. Մասն, էջ 61)։

Երկրորդ Աստվածառուուր կրօնաւորը Եկեղեցի է, որ իր եւ ծնողացը յիշատակին խաչօրաք մր ունի Ս. Յակոբայ մէջ ՊՊ. Ա. Ս. Եկեղեցին աւելի պիտի պատշաճէր Յովհաննէն Տաւիլ Եպիսկոպոսին հոգեւոր որդի լինելու հանդամանքը իրերեւ Երուասղէմի միապանի։

4.— Մարտիրոս Եպիսկոպոս Պուրածին— Այս ալ հետադային եղած է պատրիարք Երուասղէմի (1491-1501) լաջողելով վերոյիշեալ Տաւիլ Յովհաննէս պատրիարքին։

Արդ վերոյիշեալ չորս անձերն ալ Երուասղէմի միաբաններ եւ յայտնապէս, եւ ուսեալ ու կարող գէմքեր, որոք 1463 թուին մերադարձած են Սինէկան Անապատէն և Պոի Վանքերէն, ուր գացած էին կ'երեւի, ժամանակ մը առաջ, իրերեւ ուխտաւորներ. եւ այդ տեղի սուրբ Հայոքերուն օրհնութիւնը կը բերէն Երուասղէմի Հայ կրօնաւորներուն։

Ն. ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆ

ԺԵ. ԴԱՐՈՒ ՉՆՔՈՒՇԻ ՄԵԿ ԽՈՐՅՈՒԱՀՈՐ ԳԱՂՏՆԻՔԸ

Զնքուշի հայոց 1909 Ապրիլ-Մայիսի 21-օրեայ ինքնապաշտպանութեան իր նկարագրութիւնը հետեւալ պարբերութինով կր սկսի «Բիւղնդիոն»ի Խարբերդի թրդթակիցը.

«Ութ հարիւր տնւորով(1) լեռնային պղուկ քաղաք մէկ Զնքուչ, սրու 250ր իսլամ տուներ են — Խարբերդէն 12 ժամերով անջրպետուած — միակն է առանց հայ դիւզի աղաքանակութեան, որ կրցեր է ու գեռ կրնայ ապրի քիւրտ, թուրք տարբերու գրաւած լայն գետնի մը կեղորնը, ինչ որ զարմանալի է» (Անդ, թիւ 3854 Օդոսոս 15 / 28, 1909):

Այս, զարմանալի է, որ հարիւրաւր քրտարնակ գիւղերով շրջապատուած՝ քըրտական ովկէանոսի մը մէջ հայկական փոքր կզգի մը ձեւացնող Հայ Զնքուչը առանց խղդուելու, առանց կլանուելու ապրած է դարերով:

Այդ զարմանալին, հրաշքի համազօր այդ երեւոյթը Զնքուչի հայը կր պարտէր իր մարտուակութեան եւ իմաստութեան:

Այս յօդուածին նպատակն է ներկայացրնել Ժի. Դարու Զնքուչին մէկ խորհրդաւոր զաղանիքը, ինչպէս որ աւանդած է զայն մէկը իր Օրագորութեան լակոնական հաստածներով՝ Միաս Ամթեցին:

Զնքուշի առաջնորդ (1679-1703) եւ երու սաղէմի Գատրիբարք (1698-1704):

Ակնարկուած գաղտնիքը թունաւորումն է Ժի. զարու Զնքուչին մէկ քաջին՝ Վարդան Վարդապետին կամ արեղային (Ամթեցին զայն կոչած է Վարդան արեղայ եւ Տ. Վարդան փոխն ի փոխ, ինչպէս պիտի տևանենք մէջըերումներէն):

Իր թունաւորումէն առաջ, քաջութեան երկու դէպքեր են կապուած Վարդան Վարդապետի հետ: Առաջինը՝ անոր զանակ քաշեն է թուրքի մը վրայ, ինքնապաշտպանութեան առիթով: Երկրորդը՝ թուրք հիխանի մը տղան (Կիւչիւկ Սէխո) հարուածեն է հայ աղջկան մը պաշտպանութեան ի խնդիր:

Վարդապետին թունաւորումը, որ տեղի ունեցած է այդ դէպքերէն 3-4 շարաթ յետոյ, առնչութիւն ունէ՞ր անոնց հետ ահուայդ է խնդիրը, զոր ինքն իրեն համար պէտք է լուծէ իւրաքանչիւր ընթերցող: Կարդալէ յետոյ դէպքերուն հետ առնչուած այն հասուածները, զորս մենք հանդամանորէն պիտի մէջըերենք Օրագորութենին, առանց գունաւորումի, միայն անհրաժեշտ բացարութիւններով եւ ծանօթութիւններով:

ԴիՊԹ Ա. ԹՈՒԻՐԳԻՆ ՎՐԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԴԱՆԱԿ ՔԱՇԵԼԸ

«(1684) Դեկտեմբեր թ(8) ... Տէր Վարդանն զուպանին(2) բաներ է, զի մէկ թուրք ձեռաց զինին առնել արեր է՝ չէ առեր, գնացեալ գանկտեր է զուպաշուն, թէ իմ վրայ զանակ ռաշեց»:

(1) Միայ: Զնքուչ 1909ին ուներ 1,500 տուն, ուրու 1,200-ը հայ, 300-ը՝ բուրք:

(2) Զուպաչ սինզան էր բուրք սոսիկանապե-

հետեւինք այս դատին: Վեց օր յետո, կր գրէ Ամթեցին.

«Դեկտեմբեր ժդ(14) ... երեկոյս ամե-

տին, որ տեղույթ ամենաեղինակաւոր պաշտօնեալ էր՝ կեդրսանկան կառավարութեան կողմէ Զամակաւած: Զնքուչ ժի. զարում ուներ հայ Էաղաքանցն (Վայովոյ) եւ հայ քաղաքանմեր (Խշխաթ), ինչպէս նաև բուրք իշխամ մը (սէխո): Միայն պահե-

նախ իշխանք (Եկին), է(7) սահաթ նրա-
տարք(3):

Այս պարդ հնատարքը պէտք է հասկնաւ:
Ժողով եւ խորհրդակցութիւն: Զնքուչի բա-
լոր հայ թաղապետները (իշխանք) այդ օրը
խմբագիրն եկած են Վանք՝ Առաջնորդին հետ
խորհրդակցելու: Զորո օր յետոյ մենք եր
տեսնենք Առաջնորդը՝ Զնքուչի ամենազդե-
ցիկ իշխանին (Սարգիս) տան մէջ:

«Եկեկուեմք ժր Եկաք ի Ծննդուշ»:

«Եկեկուեմք ժր(19) ...Վազգվնէս Հաց
ընդ Սարդիս(4): Օոման աղասի աղասին
առ մենք եւ յետոյ Մահմէտ աղան(5):

«Եկեկուեմք ժր(21) ...Հու Ֆալոփին(6)
Եկաւ, շատ րոյց արաք նաև Տէր Վար-
դանի բանիւ: Սէխոն(7) Եկաւ բայց դրոց
շարաց: Եւ զիշերս զ(6) սահաթ նստար եւ
բարում ուրախութիւն եւ մուշկիքէ»:

Կը աեսնենք որ Ամթեցին աւելի պատոյ
կերպով բացարած է իր միտքը այս քանի
որ Հասուածներուն մէջ: Հայ իշխանին տան
մէջ Հանդիպում ունեցած է մի քանի թուրք
աղաներու հետ, զատական պաշտօնէնն
(Ֆալլի): Հետ խօսած է Տէր Վարդանի

ու է այս տիպոսները. որոնց պիսի հանդիպան՝
յանիս Օրագութեւէն մեր մէջքերումներուն մէջ.

(3) Ամքեցին իր Օրագութեան մէջ յոցմակի Ա
դէմք, անցեալ կատարեալ բայերուն համար դոր
ծածուն է Բ. դէմքի ենուկ, որ յատոկ է Զեկազի
բարքարին: Փոխան «Եկաէքի» տէլաք, ևնասնէքի
ևնտաք, «Եկամէքի» տէլաք, եւ այլն:

(4) Առու կանուի Հաշչիքն Սարգսին հետ-
ևլավլիւս եւ ըլավլիւնվ Զնքուի բարքարին
մէջ կը ծանական առու կանուի, ինչ ժամցը:
առաջ Զնքուցինը ովկրարաք շնոր առնենք կ'ը-
սնի ճաշենքին: Սարգիս ազգեկի քաղաքն (իշ-
խան) մը էր, ինչպէս Տուուն, որու անուան ա-
կը համիլտոն այս եւ յաջորդ գեղիմ մէջ:

(5) Առու ազգեկի բարքեր էրն, հայոց, յատ-
կապէն Առաջնորդին բարեկամ:

(6) Ֆաղէն գատաւորին օգնականը կամ դասա-
կամ պաշտօնեալ:

(7) Սէկու բարք իշխանն է, բարքերու բար-
պետ:

ինդրոյ մասին, բայց թուրք իշխանին հետ
այդ մասին խօսած չէ եւ զիշերը (ալլաղ-
զիներուն մէկնելէն յետոյ) և ժամ ուրա-
խութիւն եւ խորհուրդ (մուշէքէրէ) ունե-
ացած են: Տարակոյս շկայ թէ այդ մուշէլէ-
րէն ալ «Վարդակպետի բանիւ» էր: Ի՞նչ էր
պատահէր, ինչո՞ւ Համար Առաջնորդը կը
խօսակցէր դատաւորի օգնականին հետ, ու
կը խորհրդակցէր Հայ իշխաններուն հետ՝
«Վարդակպետի բանիւ»:

Ահա այս Հարցերուն պատասխանն:

«Եկեկուեմք իր(25) ...Են Տէր Վար-
դանի տավէճին զէխւճէթին(8) առեայ զնաց
և Յամիթ զանկատ»:

Որիմն, Զնքուչի դատարանն անպարտ է
արձակած Վարդակպետը եւ անոր Հակառա-
կորդը դատավան արձանագրութիւններն
առած Ցիպրանակերու է դացած, զիմելու-
քիրաքնութեան: Թէ ի՞նչ գէր ունեցեր էր
թուրք կառավարութեան հօր պաշտօնեան
(գուպաշի): այս ընթաղքին մէջ ընթեղողին
կը մայ կուաւէլ: Պէտք է գիտնալ, թէ Յա-
միթը (Ցիպրանակերու) Զնքուչին երեք օռ-
ւան ճանապարհ է գրաստով: «Ղրան դանակ
քաշէկու» (զարնել այ չէ) դատ մը մինչեւ
Յամիթ վերաքննութեան տանելու համար,
այն ալ «մէկ թուրքի» (այսինքն Հասարակ
մէկուն եթէ ծանօթ մէկն ըլլար, Ամթեզին
անունով կը գրէր) կողմէ, անպայման առ-
դեցիկ անձի մը դրում կ'ենթագրէ:

Միենայն օրը (Դեկտ. 25) կը գրէ Ամ-
թեզին:

«Մուրթագան(9) եւ այլք առ մէզ Եկին»:

«Եկեկուեմք իր(28)... Ալլահէքերին
եկն առ մէզ եւ արեկի Սէխոս թէ դ(4) զր
զնաց հիւճէթին»:

«Եկեկուեմք ժր(31) ...Ալլի Զէլէ-
պին(10) եկն եւ Հասանն»:

«(1685) Յունիքը մէկ մէջ Եկեկ գատա-
ւոր վասն Հէնքուէցոց արարմանցն եւ

(8) Տավէճին հակառակորդն է, հիւճէթը՝ դա-
տական արձանագրութիւնները:

(9) Մուրթագան տիտղոսն է առաջնական բար-
քատիինան հոգիւորականին:

(10) Զէլէպին ազնուական անձանց տիտղոսն է:

գասն այլանդակ խօսից նոցա բարկացակ մէտ աղան, յետու ֆաղիին» (Եկան)։ Շա-
եկի ի Վանքն եւ անտի երակ գնացի
միայն(ակ)ի Հաղոման(11)։ Եւ ձին բարիկ
եւ վերաս անձնեւ, չորս առաջին գնացի։
Եւ Շէնքցիք զինի մեր զՅմար աղայի տը-
զան զրկած էին ...»։

Բացատրենք մէկ շալթուան այս իրա-
դարձութիւնները։ Ալրառում մը տեղի կ'ու-
նենար Զնքուչի մէջ։ Թուրք բարձրաստիճան
հոգեւորականներ («Մուրիթաց») եւ աղ-
նորսականներ («Զէլէպի») կ'երթան Առաջ-
նոր, ին մօտ։ Իսկ Առաջնորդը Զնքուչի հա-
յերուն արարքինքն եւ այլլանդակ խօսքե-
րաէն այնքան խիստ կը բարկանայ, որ կը
հեռանայ Զնքուչին, կու զայ վանք, այն-
աղ այ հանգիստ չ'ըներ, կ'երթայ Հաղու-
ման (18-20) մզոն հեռու), պայտաղուրի
(րորիկ) ձիով եւ անձրեւով։ Իսկ Զնքուչի
իշխանները, ժանօթ իրենց Առաջնորդի թոյը
կող ՚ին (թուրք աղանները շմերիւլուն), իր
ետեւն կը զրկեն թուրք բարեկամի մը
որդին։ Սխարած չէին իմաստուն Զնքու-
շիննոր, յանորդ օրն իսկ —

«Յունվար թ(2) ...Վաղիլինս ելաք Հա-
պոմանայ... Գ(3) սահմանն եկաք ի վան-
քըն, Մահմէտ աղան հաց կերտւ՝ գնաց ի
Շէնուու»։

Ցատակ է միտքը։ Եկած է վանքը, ինը
մնացած է այնտեղ եւ իր ետեւէն գնացող
Մահմէտ աղան (Օմարի որդին) զացեր է
Զնքուչի իմացներու հայ իշխաններուն թէ ի-
րենց Առաջնորդը վերադարձ է Վանքը։

«Յունվար գ(3) ...Եւ Շէնքայ ի վան-
քըն եկին աղաշանօք եւ բարում ուլիտիւք,
շահէյին զմեն ու գնացաք ի Շէնքուչ»։

Բացատրութեան չ'կարօտիր այս հատ-
ածը։ Առաջնորդը կ'երթայ Զնքուչ. ծր-
նինդեան տօնի հանդիսութեանց կը նախա-
գուէ։ Սական մի զանի օրէն կը վերար-
ծարծուի Վարդապետի զատին խնդիրը։

«Յունվար թ(9) ...Եւ Արեգան նեղա-
ցուց մեղ»։

«Յունվար ժ(10) ...Քետ հային Մահ-

մէտ աղան, յետու ֆաղիին» (Եկան)։ Շա-
րաթ մը ետք.

«Յունվար մէ(17) ... Ֆաղիին եկաւ՝
ասու նստաք, զատին մեղ բարեւ (զրկեր
էր), մեք նորա հաւ եւ մոմ (զրկեցաք)։

«Յունվար ժր(18) ...Յւտ ժամուն Ա-
րևայիդ զատուստան եւ զրոյցք անօգուտ»։

«Յունվար ժթ(19) ...Նազրըն(12) առ
սոցեալ էր թէ Վարդապետին մօտ դնամ։
Մէկնէտ աղան ինձողով առ մեղ»։

Ի՞նչ էր պատահուծ։ Ինչո՞ւ Արեգան Կր
նեղացնէ Առաջնորդը, զատաւորին օդնու-
կանը կու զայ իրեն հետ խորհրդակցեւու
զատաւորին (զատի) բարեւովր, ինչո՞ւ Ա-
րեղանները (վանքին միաբանները) կը հա-
մարձակին իրենց մհծաւորը մեղադրել
(«Պատաստան») եւ «զրոյցք անօգուտ» ընել
եւ, վերջապէս, ինչո՞ւ գատարանի վերա-
կացուն կը յորդորէ հայոց Առաջնորդը՝ եր-
թայու Վարդան Վարդապետին մօտ։

Պատահածն այս էր, որ Վարդապետին
գատը մտած էր հայոց աննպաստ նոր փուլի
մը մէջ։ Զարյացեր էին ո՛չ միայն Վարդան
Վարդապետն ու իր ընկեր միաբանները,
այլև բովանդակ Զնքուցինները։

«Յունվար իա(21) ...Եւ (վասն) Վար-
դան Արեգին սկսան ժողովք անել ի Շէն-
քուց։ Եւ թուրքերն երթեւեկ առ մեղ»։

Զնքուչի մէջ հայ իշխանները ժողով կ'ս-
նեն, իսկ թուրքերը (կ'երեւի այնքան մեծ
թիւով, որ անուն այ չ'տար) կ'երթան ու-
կու զան Առաջնորդին մօտ։

Դյու թոյորին պատճառն ու հատեւանքը
մէկ հատուածուն կը պարզէ Ամթեցին։

«Յունվար իր(22) ...Եւ Զտպաշուն մե-
ղադրանք ի վոյմուէն զան Արեգի ճէրէ-
մէին(13)։ Եւ մեք ընդ իշխանօք բաղիս
զնացաք։ Սարդին ու Տուտէն վէճ (ուն-
ցան)։

Ուրեմն իրարանցումին պատճառն այն
էր, որ Տիգրանակերտի մէջ Վարդան Արե-
գան առուզանքի (ճէրէմէ) հնթարկուած էր.
Հայերը ժողով րրած էին եւ թուրքերը Ա-

(11) Հապոմանը Զնքուչին յա-20 մզան ինուու.
Ժէ բարում շնչ հայագիւզ մզթ էր։

(12) Նազրըն հստարամի վերակացաւ։

(13) Ճէրէմէ՝ տուզան։

ռաջնորդին մօտ երթալով թեյաղբած էին իրեն, որ համոզէ հայերը՝ սեւէ անխոհեմ քայլ չառնելու, որով ժողովը բաւականացր էր հայ քաղաքապետին (զուլուտ) թուրք կառավարութեան հեղինակաւոր սուտիկանապետին (զուլուտի) մեղաղրանքի որոշումով: (Այս որոշումը կը գրսեւորէ Ժի. գարու նախնիներու իմաստութիւնը, իսկ բաղնիքին մէջ երկու իշխաններուն (Սարդիս եւ Տուռէ) գէճ ունենալը կը բացայատէ, թէ ժողովին մէջ անոնք իրարու տարակարծիք էին: Նոյն օրը Ամբեղին երգիէ:

«Եւ Ֆայլին առ մեղ»: Դատաստորի օդնականն եկած էր, անկանակ դատաստորին եւ իր գոռունակութիւնն յայսնելու պայթուցիկ խնդրոյ մը այսպիսով վերջ գտնելուն համար:

Յաջորդ օրը Ամբեղին դրած է հետեւ եալ յատկանշական հաստածը.

«Յունվար իդ(23) Ամբեղին գիշերու

Վարդան Արեղենց՝ իմել ընդ արեղին, զիշան ազին չի ողորդիր ասացեալ ենք:

Այսաեղ կը վերջանայ թուրքի մը վրայ Վարդապետին դանակ քաշելու զէպէին պատմութիւնը: Հայերը կը բաւականանան մեղաղրելով գրավաշին, իսկ կորիճ երէցները կ'երթան քաջ Վարդան Վարդապետեց, անոր հետ խմիչքի մէջ խղղելու իրենց զայրոյթը, «զի շահ արին չի ողորդիր» (շահ պուր ։ ամակուրի): Այս ասացուածքը նիշնեւ Մէծ եղան ֆնքուչի մէջ էր գործածուէր՝ թուրքը բնորոշելու համար:

Առ ի դուացում ընթերցողի հետաքրքրութեան, ատանք նաև գումարը տուգանքին, ինչպէս որ գրած է Ամբեղին երեք շարաթիւնու, մարերուն ափիթով.

«Մարտ թ(2) ։ ։ Մուլազիրի գինուն(14, ձե(85) զրշ., ժե(15) զրշ. զատուն» (Հանրագումար՝ 100 զրշ., ինչ որ իսչոր գումար մըն էր այդ դարուն):

ԴԵՊԲ Բ. ՀԱՅ ԱՂՋԿԱՆ ՄԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ Ի ԽՆԴԻՐ

Նշանակելի է, որ Վարդապետին դատր հազիւ վերջացած, տեղի կ'ունենայ այս դէպքը: Չուկապդիպութի՞ւն: Սակայն երկու տարուան իր Օրագորութեան մէջ Հայ-թուրք բաղինան միայն այս երկու դէպքերն է արձանագրած Ամբեղին Զնքուչի մէջ: Ըսթերցովը երկու դէպքերուն համաժամանակութիւնը ծրագրուած դաւի մը արդիւնք ինեւլում վրայ չ'կրնար շատրակուսիլ, տեղեկունալով այս դէպքին ալ հանգամանքներուն.

«(1685) Յունվար իդ(24), օրն Շարաթ ։ ։ Արեղան զարձեալ լրբեաց, գիտապարի աղջկան զւունքը կիւչիւկ Սէխտն(15) կրտսետեալ էր, տարին մահքէմէն, սապիտ ըրին(16) վերայ նորած:

Բացատրութեան կարօտ է այս հատաւածը: Գասպարը աւազանի անունն է Տուուէ իշխանին, որ վէճ ունեցած էր Սարդիս իշխանին հետ, ինչպէս տեսանք վերեւ: Այս պարագան կը ճշգու՞՝ կարդալով այս օրւան նախորդ եւ յաջորդ օրերու դրւածները: Նախորդ օրը Ամբեղին գրած էր ։ ։ Յունվար իդ(23), օրն Ուրբաթ ։ ։ Տուռէ Գասպարն կապերու մի երեր», իսկ յաջորդ օրը կը գէճ: «Յունվար իդ(25), օրն Կիրակի ։ ։ Տուռէ Գասպարի որդոյն կնուրէ և ժամ».

Պարզ է: Տուուէ Գասպարը Ուրբաթ օրը, ընէ ընտանեօք Վանք է եկեր՝ նուէրով («կապերու մի երեր»), իր նորածին մանչը Առաջնորդին ձեռամբ մկրտելու: Եւ «Արեղան լրբեաց»ը ու «կիւչիւկ Սէխտն» Գասպարի աղջկան «հլումքը կտրատեմ»ը կը պատահէին Շարաթ օրը: Չուկապդիպութիւն կարելի՞ն կ'ոչել այդ օրը «կիւչիւկ Սէխտն» (Թուրք իշխանի որդույն) Վանք դալը եւ

(14) Նահազի դատաւորներուն վերակացու, Քաղաքական կերպարանի համակարգելուն:

(15) Կիւչիւկ՝ պարիկ. Կիւչիւկ Մէծու իշխանի, կամ իշխանի արքի:

(16) Սապիտ ըրին՝ հաստատեցին:

այդ լրութիւնը գործելը, որուն հետեւանքով Առեղան «ըրացեր» է, զոր պէտք է հասկաւ հարսածած և թուրքը Աւելին կայ: Ամթեցիի գդարձեալը խորհմատսէ է, այդ բառը բատոկ կ'ոնծայէ թէ ան կ'ակնարդէ Վարդան Վարդապետին եւ թէ անոր համիկին բայց ուր (թուրքին վրայ դանակ ոաչէր) «ըրութիւն» կը նկատէր Ամթեցին:

Տեսնենք, թէ ինչպէս կը վերջանայ այս դատան այ:

Յունիվար 25ի Կիրակի օրը, «Գասպարի որդոյն կնուք եւ ժամէնին ետք Ամթեցին դրած է: «Յետ հազի բազում զորյաց եւ երեալ մահճէմէն դաշցին վատն Գասպարի աղջիկան»: Կ'անցին ժամեր, Ամթեցին իր Օրագործեան վրայ միհանեաւ նախագահութիւն մ'ալ («Եւ Հայէպ շատ գրեցի») աւելինելի եաք, շատ նամակներ գրելի յետոյ, նոյն օրը կը դրէ: «Գասպարին արզ ըրաւ եւ աղջկովն Յամիթ գնաց ընդ դուսպաշու մարդուն եւ Սէխոն ընդ նոսու»:

Կը սացաւարտուի, թէ «Կիւչիւկ Սէխտախս յանցաւոր բոյան հաստատուերով հանգերծ, դատարանը գոհացում ատամ յէ Հաւ իշխանին, որ բարկացած՝ պահանջած է եւ ոստիկանին մը («զուսպաշու մարդ») ու Սէխոնի (թուրք հշխան) հետ կ'երթար Տիկրանակերա՝ բողոքելու Զնքուշի դատաւորին դէմ:

Ասկայն յաջորդ օրը կը դրէ Ամթեցին.

«Յունիվար իդ(26) ... Զնքուշ որդին գործուցի Յամիթ գնալոյն»:

Առաջնորդը եռ դամբուցեր է ճամբայէն Տոււէ Գանգարը: Խելացութիւն, որովհետեւ ան ամենէն յաւ գիտէր, թէ Զնքուշի հայ աղջեցիկ իշխանը Տիկրանակերտի մէջ

արդարութիւն չէր կրնար դանել; սակայն Զնքուշ նատելով կարող էր իր վրէժը լրտենի թուրք անարդար դատաւորէն: Եւ այդպէս ալ եղած է.

«Յունիվար իթ(29) ... Յամիթայ պույրութիւն(17) եկաւ ի մուպաշիրէն: Մաղութիւն(18) Մահմատ փաշան է տուածաւ:

Մանօթադրութիւն 14-ի մէջ ըսինք, թէ մուպաշիրը՝ կերոնական կառավարութենէ նշանակութիւն կերակացուն էր նահանդի բոլոր դատաւորներուն: Խոկ վիշաշա տիտղոսով կը ճանչցուէին նահանդի կուսականները, որոնք քաղաքային կառավարիչներ էին և քաղաքներու քաղաքավետները կը յարաբերէին անոնք հետո: Ուրիշ ինդրոյ մասթի Ամթեցին յստակ ընծայած է այս պարագան (Օրագործիւն, 1684 նոյ. 10էն 20): Այստեղ կարեւորն այն է, որ Հայ իշխանը հաւանարա հայ քաղաքավետին միջնորդութեամբ, յաջործած է պաշտօնանի ընել տալ Զնքուշի դատաւորը»:

Յամիթ օրը Ամթեցին կը գրէ.

«Յունիվար ի(30) ... Գիւերս եւ դորեկս քած է եւ սաստիկ ձիւն... Կիւլի Ղատին մագոււ՝ յկարաց դնայ ի Զերմուկ, գարծաւեկաւ ի Վանք իջաւ... եւ մեք ելաք Վանուց գնացաք ի Ենքուց»:

Զնքուշի մէջ դրած է Ամթեցին.

«Յունիվար իւ(31)... Ղատին գնացեալ էր ի Վանուցն Զերմուկ»:

Այս գէպքն այ հայոց յաղթանակով կը վերանայ: Մոռնալու չէ, որ ասոր մէջ ալ իր քայլութեամբը կամ ըմբռստութեամբը (Հոգ չէ թէ «ըրութիւն» կոչէ Ամթեցին) աշքի ինկած է Վարդան Վարդապետը թուրք ոստիկանապետին եւ իշխանին աչքին փուշը»:

ԴԵՊ Գ. ԹՈՒԻՆԾԻՈՐՈՒՄ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Վերջին դէպքին վրայ կ'անցնի երեք շարաթ:

«Քետրպար իդ(26)... Վարդան Աբեղան եկաւ, փախուցի զինքը»:

Կ'անցնի տասն օր եւս —

«Մարտ զ(6)... եւ տնտեսն վաղվընեցով չօրպա կերուցեր էր Վարդան Աբեղին

եւ եկաւ թէ հաղորդեցէք կու մեռնի»:

Առաջնորդին տհաճելի դարձած («իմանուցի զինք») Վարդան Վարդապետը թու-

(17) Պույրութիւն՝ երամանագիր:

(18) Մաղութիւն՝ պաշտօնամին թեան երաման մազուցի պաշտօնամի:

նաւորուած էր: Դաւաղը ական ոճի՞ր մը արդեօք, եւ որո՞ւ կողմէ Կասկածիլ Առաջնորդէն: Այդ անկարելի է, Մինաս Ամթեցին իր բոլոր ժամանակակիցներէն ճանչցըլած էր որպէս շատ բարի մարդ մը: Ուրեմն որո՞ւ կողմէն կրնար կաշառուած քրւալ անտեսք: Զուպաշի՞ն, սիխի՞ն, եթէ իրապէս դաւաղը թեան մը զոհն էր ժեղարու այս քաջը: Ամէն պարագայի իր ժամանակին, իր օրին խնդիր եղած չէ այդ ժամանին, Ամթեցին նոյն օրն իսկ գրած է: «Ճէ՛ք Վարդանին որբութիւն տուաք յեկեղեցին»: Կը նշանակէ, թէ տարաբախս Վարդապետը տակաւին ոտքի գրայ էր: Իսկ յանորդ օրը:

«Մարտ է(7)... Ղատին ի Վանքս ե(5) մարդով գիշերս: Լորս ժամու ժամանակն աւանդեաց զնոդին, որոյ Քրիստոս ողորմեցի: Ղատուն թուղթ առաք վեցցնելոց թ(9) պաղտամափ տուաք, եւ այսօր չթաղեցաք զինքն»:

Ուրեմն, նախորդ իրիկուընէ իմաց էր արուած դատաւորին, որ 5 մարդով (քրն-

նիշներով) եկուծ էր Վանքը գիշերով, Վարդապետը յմեռած, եւ ուղղակի անող բերեէն ստուգուած էր թունաւորման ոճիր մը ըըլլալը կամ ոնէէ մէկէն չկասկածիլը եւ երր, առառուան պաշտամունքի ատեն («լոյյո ժամանակի») կը վախճանի, թաղելու («վերցնելոյյոյ») արտօնադիրը կ'առնեն դատողէն:

Այստեղ կը վերջացնենք պատմութիւնը Վարդապետի թունաւորման տիուր զէպին, զանց ընելով անոր թաղման հետ կապւած ծխակատարութիւնը՝ նկարագրուած Օրագրութեան մէջ, թէեւ հետաքրքրական են անոնք, որովհետեւ ներկայիս դադրած են գործադրուելէ...»

Նակայն կայ ու կը մնայ, չօրպայով մը՝ քաջարի Վարդապետին թունաւորման փառաւը, զոր գժուարաւ կարելի է ընդունիլ՝ որպէս անոր նախորդող ոչպաքերէն անջատ գէպը մը, զուգադիպութիմ մը:

Ահա ժի. գարու Զնքուչին մէկ խորհրդաւոր գաղտնիքը:

ԳԱՐԻՆԻԿ ԳԵՐՈԳԵԱՆ

ԼԵԶՈՒԱԲԱՆԱԿԱՆ

ԲԵՐԵԳԵԲՈՒՂ ԵՒ ՄԱԼՈՒԽ ՈՒ ՀԵԹԱՆՈՍ ԲԱՐԵՐԸ Ս. ԳՐՈՅ ՄԵԶ

1960-ին Անթիւխասի Կաթողիկոսարանի «Հասկ» պարբերաթերթին մէջ «Մալուխ և ուղարկում հովանակի չեն» վերնագրով երկարաշունչ յօդուածուս ապացուցած էի թէ՝ մալուխի ուղարկում բարգմանութիւնը բացարձակապէս սխալ էր եւ այդ սխալը ապացուցանելու համար բերած էի երկու խիստ կարեւոր փաստեր։

Առաջինը, Սուև-Առուուղի Ասէրիչ-ինկիւ-Տօյէ Ասուրերէն բառարանին մէջ, ուր բազմաթիւ հայերէն բառեր գտած եմ, զտայ մալախու եւ մալխօւլանու բառերը, որոնց առջեւ հեղինակը դրած էր անդերէն րոր եւ գերմաներէն տհնաւ, որոնք կը նշանակեն պարան (մայութիւ), որուն հումանիչներն են թուլայ եւ կառան։ Հոս «մալուխուին մալուխին հետ պարանի նշանակութեամբ չեն» փաստեր թէ՝ երկուշն ալ հաստ շուան՝ պարան, կառան կը նշանակեն։ նոյնիսկ այս մէկ փաստը բաւական է հոստատելու թէ՝ մալուխը ուղարկուած էր նշանակեր։ Եթր այդ բառարանին մալախու բարին անդի. եւ գերմաներէն չուանի իմաստներէն վերջ արուած երկար բացառութիւնները ուշի ուշով կարդացի, փընուեցի, ասուրերէն ուլսու (ուղար) եւ արաբերէն կոխառեալ կամալու (կէմէլ-ուղար) բառերը եւ բացարձակապէս չդժույ նման բառեր, որովհետու «մալուխու» կը նշանակէր պարան եւ ո՛չ ուղտ։

Երկրորդը, գերմանացի Ֆրանսես Բասովի դասական յունարէնէ-անդէնրէն (գեր-

մաներէնէ թարդմանուած) բառարանը գլուխ է նոյնաւշչիւն երկու քամիլոսներ։ Առաջինը՝ քամիլոս (Կէմուլօս), երկրորդը քամիլոս (Կամիլօս)։ Կը տեսնուի թէ՝ այս երկու բառերը իրարմէ հնչումով բնաւարբերութիւն չունին։ Քանդի առաջինը դրուած է իդայով (հայերէն ն-ի համազօր) եւ կը կարդացուի քամիլոս, երկրորդը դրուած է իդայով (հայերէն ն-ի համազօր) եւ կը կարդացուի առաջինին յարենրաման՝ քամիլոս։ Այս բառարանը առաջին քամիլոսին (իդա) առջեւը դրած է ուղտիսկ երկրորդին առջեւը (իդա) դրած է պարան եւ կ'ըսէ. «Where a rope might seem to us a more prob. image than a camel» («Ուր պարամիթ գաղափարը մեզի աւելի հաւանական կը թուի քան ուղտի գաղափարը») Այս պերճախոս փաստ մը եւս։

Ժամանակին կ. Պոլսոյ մէջ երկու ամերիկացի եւ մէկ հայ պատուելիներ պատրաստած են Ս. Գրոյ աշխարհաբար թարդմանութիւնը, որուն մէջ մտցուցած են ուղտը որդեղրոզ բողոքական Սուրբ Գրքէն ուղար՝ հայերէնի մէջ։ Իթէ դասական յունարէնէ անդիներէն բառարանին երկու նմանաւշչիւն բառերուն ալ փաստը շլլար, Ասուրեստանեան բենագրութեանց մէջ գըտնըւած մալուխու (մալուի՛շաստ յուան, բառը առանձին պիտի բաւէր ջախջախեյու ուղտը։

Մեր երկրորդ բառն է թեհեղդեբուզը և անոր սխալ ուղղագրութիւնը։

Խորհրդական որ իւրաքանչիւր լեզու իրեն

յատուկ լեզուական եւ քերականական կանոնները ունենալիք՝ թերեւս բիեղօքերուդ բառն ալ բնագրէն տարբեր հնչումով առնուած կրնայ ըլլայ, բացի երրայերէնէ անդյերէն եւ երրայերէնէ գերմաներէն բառարանները եւ եռրայերէն Պա՛տլիպուլ (բահատի ճանձեր) բառին դիմացը դուռ, անդյերէն եւ գերմաններէն պէտլիպաւալ, որ հղած է Ասորա-Փինիկեան չաստուածու. Թալյուտին մէջ նայեղայ, ճիշդ եւ ճիշդ երրայերէն բառարաններուն նման Պա՛տլիպուլ: Եւրոպական լեզուներուն մէջ ո. րեմն անբացառ Beelzebul եւ հայերէն՝ Բե՛լզբէրուզ, որուն տառապարձութիւն սիսալ է: Քանզի այրուբեններուն մեծ ժամբին եւ եւրոպական լեզուներուն այրուբեններուն երկրորդ գիրը անբացառ ըլլալով Յ գիրը, անոր տառազըլեալ համազօր հայերէն գիրն ալ հայ այրուբենի՝ «Բ»ն է. օրինակ Ենյամին=Բենիամին, Ենտանիա=Բերիտանիա: Ալդ, ինչո՞ւ Բե՛լզբէրուզ եւ ոչ թէ Բե՛լզբէրուզ, որ աւելի ճիշդ է տառապարձական օրէնքով քան «զ»ով Իդուատառապարձութիւնը, որ չի կրնար «բ»-ի տեղ գալ: «Ղ» գիրը հայերէնի մէջ լծորդ է «՛»-ի, բայց եռբեք «ը»-ի:

Ծ Նոյեմբեր 1966
Ֆրէգիօ, Գալիֆորնիա

Մեր երրորդ գիտողակիւնը. մեր դրա ըար Ս. Գրքին մէջ գրուած է: «Թնացէ՛ք. աշակերտեցէ՛ք եւ զատենայն հերանոս մկրտեցէք»: Բողոքական պատուելիները հաներ են հերանոս բառը, որպէսզի Զիւնասանի, Հնդկասասնի եւ խաւարակուոն Ավրիեէի հերանոսները մկրտելու չերթան ալլ արդէն մկրտուած Խաորերդցին եւ Վանցին մկրտեն, քաղաքական տագնապնութու միջոցին անոնց անօթի եւ անգործ մնայէն պատուելով:

Սոյն երեք կարեւոր խնդիրները յանձնելով Ամենայն Հայոց Հայրապետին՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Վեհափառին, պիտի խնդրէի, որ Ս. Գրոց տշխարհաբարի թաւ դմանութեան ատեն նկատի ունենաւ: Կանոնք անպաման, մալուխը թարգմանելով պարան եւ անոր տակը ծանօթութեամ, մը բաելու թէ՝ մալուխ երեք ուզա չի նրանակեր, ալլ կը նշանակէ պարան եւ բեւեղբերուզ գրել բեւեղբերուբ եւ հեթանոս բառ ապրեցնել իր տեղը, դարձեալ ծանօթութեամբ մը յիշել թէ՝ բողոքական թարգմանութիւններուն մէջ ննջուած է ինքանոս բառը:

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԼՍԵԱՆ.

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

Ա. ՍԱՐԳԻՍ ՎԱՆՔ ՈՒԾՈՅ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆՆ. — Սուրբ Սարգիս Զօրավարի անոնքի շինուած այս Վանքը կը գըտնուէր Ուշի դիպին մէջ, կարրի կիւղաքաղաքին մօտ, Արագած լեռան ստորոտը — Ա. Դաւրիմեցի, Պատմութիւն, Վաղարշապատ, 1896. էջ 351:

ԳԱՏՄԱԿԱՆՆ. — Էստ աւանդութեան այս Վանքը շինած էր Մերոպ Մաշտոց Վարդապետը: Տաննեօթերորդ դարու կիսուն և կեղեցին թէեւ գեռ կանգուն էր, բայց տանիքերը քանդուած էին եւ վանտկան շինութիւնները աւերուած:

Ուկան Վրդ. Երեւանցի, այս Վանքին գանահայրութեան պաշտօնը ստանձնելով, ձեռնարկեց նորոգութիւններու իր կարողութեան յափու: Ան եկեղեցին չորս կողմը պեղեց, շրջապատեց առուր պարիսպով, եւ ասարիսային ներս շինց խոցեր եւ տուներ, յուսարով աւելի լայն նիւթական մէջոցներու, որպէսզի ձեռնարկէ նսեւ եկեղեցոյ տանիքներու նորոգութեան: — Ա. Դաւրիմեցի, էջ 351:

ՄՇԱԿՈՒԹԱՑԻՆ. — Ուշոյ Վանքին նորոգութենէն ետք, ժէ դարու երկրորդ կէսին, մշակութային շափաւոր գործունէութիւն մըն ալ սկսած է այնտեղ, ինչպէս կը միայն հետեւեալ գրչական աշխատութիւնները, որոնք հասած են մեզի:

Ա. — Զաքարիա Դպիր, Գրիչ, օրինակած է մասամբ, Ժողովածու մը, 1651-1661 թր-

ականներուն — Ցուցակ Զեռադրաց երեսնի, թիւ 3071:

Բ. — Ուկան Վրդ. Երեւանցի, Գրիչ, որդի Թորոսի եւ Գոհարաղիղի, եղբայր Օսկանէսի եւ Աւետիսի, աւորտած է Ժողովածու մը, մասամբ բոլորդիր եւ մասամբ նոոր, 1656ին: — Եւո. Ս. Թ. 1211:

Ա. Ի ժամանակ Վանքին միաբաններն էին ծերունի տէր Գետրոս, բանսէր տէր Կարապետ, Մկրտիչ սորկաւագ, Զաքարիա մանուլ, եւայլն: — Զեռ. Ս. Թ. 1211, էջ 2:

Ստորեւ կը ներկայացնենք իր շահեկան յիշատակարանը ամբողջութեամբ:

Պարագայութեամբ ամաց՝ բստ շըջաբերութեան մեծագունույ լուսաւորին եւ իշխողին տունչեան, որոյ եթերաշափութիւն ի թիւ համարոյ արկեալ առ յաճումն կալոնդաց ամ յամէ յաւելեալ մինչեւ աստ առ մեկ բարեճաւ կարգաւորութեամբ, ներուց ամենայն ներդործութիւնք եւ կիրք իրակութեան, եւ գործառնութիւնք արուեստաւորութեան մերոյ, շարալրացեալ յասրտս ժամանեն, սակս ոչ մարթելոյ համանամայն ծայրաւորելոյ, այլ սակաւ սակաւ եւ դոյջն դոյջն յառաջ ածելով ըստ բընութեան կարգի ի կատարս իրի ժամանեալ վերջաւորեմք:

Էստ այսմ սարասի եւ մերս ձեռնարկութիւն իրակութեան հեեւ: Քանիդի սկիզբն արարեալ սմա ներ քաղաքումն նեղուկիում յորջորջեցելում, ուեւ թուարեկութենում

Տեսան Քրիստոսի Յիսուսի Առնջ [—1653] ում, խոկ ընհայկանում ՌձԲ [—1653], համսեսմն օսոստոսի, որոյ էին առուրք ի՞Բ: Բայց վերջ աւարտման սորա եղեւ ներ Մորականոթեան նունոյ Տեսան, հազարողդի յեցարիւրերորդի յիմերորդի յեցերորդի [—1656], յամսեան յոնակորի, որոյ էին առուրք քանորդ յեցերորդ, իսկ ներ հայկականում ամաց բարդութեան, հազարորդի Հարիւրորդի Հիմկերորդի [—1656], յամս-եանն արչ առձայնեցելոյ, որոյ էին առուրք քան, ընդ Հօփանեաւ Սրբոյ Սարգսի Զօրամարի եւ որդույ Նորա Մարտիրոսի, ներկրումս Արարատ վերակոչեցելոյ, իսկ տեղույս անուն Յուշոյ Վանք կամ Յուշոյ Ար. Սարգիս ահճանագրելոյ ներ նահանգումս Ամբերդոյ, որ է լինակողմն կողմամբքն հիւսիսոյ հանդէպ Սրբոյն Էլմիածնի, Գրիգորաչինի եւ Քրիստոսակառի, ձեռամք Տէք Ռոկանի բանի սպասաւորի, եւ Թարմատար գրչի. օժանդակութեամք եւ ի թիւուն հասութեամք Սրբոյ Հողույն, որ յար պաշտպանութեամք խնամեալ տածէ զհուս էակցի իւրոյ Տեսան Յիսուսի Քրիստոսի, յորմէ յանձնեցաւ նմա, ի փառ եւ ի դոլիստ եւ ի պասիւ անուան իւրոյ: Եւ ի տեղակալութեան յանրդութեամք Հայրապետութեան տեսոն Յակոբու, որոյ Տէք Յիսուս գերկարածութիւն աւուրց տացէ եւ զուղղութիւն մտաց եւ վարուց:

Մրգ՝ որք հանդիպիք սմա ընթեռնլով կամ գաղափար դնեսով, յիշեսլիք զվերոյ գրեալ Ռոկան անուամբ եւթ վարդապետ, դշարածող տառիս, նաև զբողութեան շունորչէլ խոսնիճաղանճութեան եւ սղալաւաց գրոյս, զի ի բազմազն օրինակաց եւ ի զանազն տեղիս շարածրեցաւ: Մանաւանդ յայլիւյայլ աեղիս եւ ի շրջադարութեան, Զի մասն ինչ յեւդոկիայ սկիզբն արարեալ դժեզաւ, մասն ինչ Ա՛զրիանուպօղիս, եւ մասն ինչ ի Կոստանդնուպօլիս, եւ մասն ի վանս մեր, որ է Յուշոյ Սուրբ Սարգիս, ընդ Հոյանեաւ սուրբ եկեղեցեաց գերաճուա-կաց, որք են գերամբարձութեամք Երկնա-քան ակչ կառուցեալք:

Նաեւ յիշել ժաեմ զմիաբանութիւն Սըրբոյ Ուխտիս, զծերունի տէր Պետրոսն, եւ զբանաէր տէր Կարապետն, եւ զհողարձու Կարապետն, եւ զաւագ սարկաւադ Մկրտիչն, եւ զդեռաբողբոջ ժանկունս դԶա-քարիայն եւ զԴաւիթն, եւ զայլս բաղումա: Եւ, որք յիշեք՝ իշեալ լիիթք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ, որ է օրէնքալ յուխտեանս, ամէն:

Այս յիշատակարանը կր գտնուի Հա-տորիս սկիզբը, նոր իշագրութեամք էջ 1-2, բայց երկրորդ էջին ստորոտը կր տես-նէրի իջ պրակահամարը, որմէ կր Հաս-կրցուի թէ ձեռագրիս սկիզբէն կր պակսի ամեաղոյի մասոր քանի որ ներկայ պրակա-համարը իջ-կ թիւերը միտայն կր կրէ: Հա-տորը իր այժմու կազմին մէջ կր պարու-նակէ Ըստեւեալ գրութիւնները:

Ա.— էջ 3ա, բոլորգիր— Նորին Սրբոյ նարզի նպիսկովոսի եւ Ապօղիմարի Հեր-ձուածողի, տեսութիւն ի մարմնաւորու-թիւն Փրկչին:

Բ.— էջ 19ա, բոլորգիր— Աշխարհա-ցոյց Մօսէսի Խորենացոյց— Կը տեսնուին բազմաթիւ լուսանցագրութիւններ նոոր դր-որց:

Գ.— էջ 51բ, բոլորգիր եւ նոտարագիր— Լուծմունք հոգելից բանից Սրբոյն Գրի-զորի նարեկացւուց— Կը վերջանայ էջ 215, ո- գիւնաթիւն եւ փառք Տեսան իմոյ Յիսուսի օծելոյց բառերու:

Գ.— Կարտապետ Վլդ. Ադրիանուպոլս ցի, Գրիչ, աշակերտ եւ ապա գործակից Ռո-կան Վարդապետի, օրինակած է մէկ Սադ-կապէ Աստուծարամականիք Պրոկղի, 1658 ին— Յուցակ Զեռ. Երեւանի, թիւ 1832:

Դ.— Մկրտիչ Աշտարակցի, Գրիչ, օրի-նակած է մէկ ժողովածու, 1658-1662ի— Յուցակ Զեռ. Երեւանի, թիւ 2274:

Ն. ԵՊՍ. ՍՈՎԱԿԱՆ

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

Կիլիկիան ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 12-
13 ԴԱՐԵՐՈՒՆ: Գրեց Լ. Ռ. Ազարեան:
Ուրածալ, լարակազմ, ռռաւմնախրա-
կան մասը 150 էլ և 15 գումարը, 134
սնումներմակ բորբդշամ պատկիրնե-
րով: Երևան, 1964:

Ցանկութեամբ լիցում բուշոր ձեռնարկ չը է
տակի, խորացէն և սկիզբ հեղու էջերն զատե-
րով: Հեղինակը հայ կը հաստատէ որ այս ռռաւմ-
նախրանթեան ձեռնարկած է ի իրա ռռաւմնախրակ
Նիթերով: Խճի խէ կը գրէ: «Առաւմնախրանթեան
գիտառը աղբիւրը հանդիացել է ներեւանի Մոտե-
նադրանք ձեռնարկը Հարուստ Հաւաքածոն» (Էջ
6): Կիրիկան մանրանկարչութեան կարեւոյն էն
և խաղոյք հաւաքածոները Ս. Ղազարը (Վեհանիք)
և Ռ. Ցահորի (Երաւաղչէ) մասնաւարաններուն
մէջ են, առանց որոնց որեւէ համապարփակ ձեռ-
նարկ կիրիկոյ մանրանկարչութեան մասին կարեւի
չէ որ յաջողութեամբ պատկուի: Ներեւանի Մատե-
նադրանք զորք է, օրինակ համար, թորոս թու-
յինք մանրանկարչունքն: Առան ներ նկատուով որ
ինք հեղինակը և ի գործու յաւակնաթիւն չունի
սուսակ յուծուն տառու առաջ զայտած ինդիքսնե-
րին» (Անդ): Տարակոյ չայ որ իր յիշած աղբիւ-
րենք միայն Գարեգին Սրբազն Յովուժեանի և
Օրինր Սիրաբի Տէր ներսէսանի զործերը կարեւի
չէ նէ սոյ ունենայ լրջութեամբ՝ կիրիկան ման-
րանկարչութեան 12-13 դիրերուն պատութեան հա-
մար: Դուսնոյց, Սվերին, Դամբրեան անձամբ
պրագուսներ չեն հասարած Ս. Ղազարի և Ռ. Ցա-
հորի մանրանկարչութեամբ հաւաքածոներուն մէջ: Մակ-
յուր ոչ հայկական մանրանկարչութեան եւ ոչ այ
Հայկական արուեստի մասագոյն ծրա էր: Ման-
րանք որոյն թեմբք՝ արևեստի միւս ճեւցուուն պէտ
հերութեամբ կարեւի չէ զգել, եւ ոչ այ հա-
րեւի չ արևեստի գորոշի, շրմանի, ամրացութեան
մասին գրել՝ մուրացածոյ, այսինքն երկրորդական
ժիշտորութիւններով: Կարեւոր է և իրա կարեւ-
որ արևեստի մասին գործին համար՝ իր ռռաւմ-
նախրան նիթին գտնէ ինք-անդարք մանա-
նաքարին և անո մանրանկարչութեամբ մասին, որի
լուսունկանքն կամ ձեռքի տակ ունենալով Հ.
Ալարիսանին կողմէ պատրաստուած մանրանկարուն
շուշակգորութեամբ՝ պարզապէս իր գլուխ գոր-
ծուք իր ուրեւ, գարեւարէ ըլլալու հաւաքական-
թեան ներարկուուով:

Առողջ նկատք առնելով հանգերձ ձեռք կը զար-
նեմ ուշի ուշով այս գործին ընթերցման, զայ ու-
սանց նախապարան ներկայացնելու ընթերցող-
ներուն:

Հեղինակը իրսոն համառու և հարեւանցի կը
յանու ներկայացնել կիրիկան հայկական պատու-
թիւր իր նախարանին մէջ: Դժբախտարար չէ հրցե
նարախացնել Հայակիւնին կազմութիւնը իր սկի-
րով և զարգացուով, ըլլայ զարգացման, ըլլայ
ընկերային, ըլլայ անհականա, ըլլայ կրօնական և
ժամանակայի կերպով: Հեղինակը կը գրէ: Անու-
րիսնա իշխանները, որնք, յենուելով լենայնի
կիրիկոյ Հայ բնակչութեան մայս, ներկանդայի,
Ուշունինների և անակիւրեալ զէմ մզա-
յանա պայտառում, ոչ միայն մասնակ անձին, այ-
լիս զայշիրոյն ամրապնդեցին իրենց զարգարական
գէւքնը (Էջ 7): Ասիկա կարգաւով ընթերցողը
կրու խորհի որ Խորենանները և կիրիկոյ Հայ
բնակչութիւնը Հիւզանդանին, Անդ նկաներուն և իս-
լաշիւրեալ մանրանկան, միւսաւուու գործին դէմ
սովորուեան պայտարչի և Խորենանք կամ կի-
րիկոյ Հայ Բարգարութիւնը բարեկամական, խո-
րաց կապեր և պաշեր չունեցաւ Բիւզանդունի, Ան-
դունիններուն և իսլաշիւրեալ հետո մասնակ է որ
այսպէս ներկայացնուած ուրուսովի մը իրսոն ան-
րաւորութ է: Հեղինակը պէտք էր ուր եւ որ բուժելի
յատկութեամբ ներկայացներ իր նախարանին նիւ-
թիք, որպէսզի կարենար հաստատուած հիմքու վայա-
կառացնել իր մատղրած կիրիկեայ մանրանկար-
յամբ պատութիւնը:

Մեր ստապանն ներ խործելու որ Հեղինակը
առնա ափան կերպով չի տիրապես նախարանին
նիւթիք, երբ կը գրէ: Հենաբերքի է, որ իրենց
զիւելիններու հարստացնելու նպասակով Հայուստա-
նից կիրիկոյ էնին պայման Հայ կուլտուրայի ախվանի
մակներ, ինչպիսիք էնին Միսիրաք Գոլը, Ստեփանոս
Օրբելյանը, Վարդան Վարդապետը, Ցովհանես հր-
ցիւնակցն եւ ուրիշներ (Էջ 10): Ո՞ր Վարդան
Վարդապետը կամ վարդապետները, ո՞ր Ցովհանես
Երշիկացնին: Օրինակի համար ցանք մը Ցովհանես
Երշիկացներ կամ: Ենույ, որո՞ւ ներ իրենց հա-
րուստացնաց գիտելինները:

Այսահանգ ալ բաւականամասն նախարանին ան-
րաւորութեան մասին:

Էջ 15ով Հեղինակը մեզի կը սկսի առ Շիրիկ-
նա Մանրանկարչութեան Ակնանկերուու մասին իր
տեսութիւնը: Արդարեա հայ այ կ'իրեւի ճիբ մը՝
վճական շշեցու մը ըսկելու համար անձն, որու
Հեղինակը չէ ապացուած և որոնք պարապ կը Հը-
շնէ: Հեղինակը բաշարար կը գրէ: «Կամայականօրէն
(առար Հեղինակներէ) շափազանցուել է այդ (առար)
փոխառութեանների գերը, որը և հանգեցրէ Կ
Հայկական մանրանկարչութեան մասին եղած ոչ
ճիշճ պահերացման: Բանն այն է, որ յանի հայ-
կան մանրանկարչութիւնը զիսուել է որպէս բիւ-
զանդականի կամ սիրականի գլուխ գործուք:

առուելք տակ են թողնուել այս գծերը, որնք հայկական մահրանկարչութեան տալիս են թիվուրով դէմք (էջ 15): Մնաք շատ հետաքրքիր ենք դիմաւու համար թէ, ըստ Հեղինակին, որո՞նք են շատուեր տակ թողնուած այս գծերը, որոնք հայկական մահրանկարչութեան տալիս են թիվուրով դէմք: Դիմախոտարար, Հակոբակ Հեղինակին հաւատումին, կարդ մը մարզանենք ընկել զերջ թէ զպարզ են դառնում Հայկական մահրանկարչութեան... ազգային առանձնայատկութիւններու, զարեալ ան մեզի ջրուր թէ որո՞նք են այդ առանձնայատկութիւնները: Հսու երեսութիւններ ինք առանձնայակութիւններ կը նկատ (էջ 19-23) օրինակ մահրանկարչութեան (առևտութիւններու): Բաղդադա շրջանակները, նույն եւ խաղողի գծանեւերը, որնք տակայի շատ հինչ կը գործածուին բիւզանդական եւ ուորփական արուեստներուն մէջ: Աստուրիոյ ասոնք չեն Հայկական մահրանկարչութեան եւ առանձնայական արուեստի հաղորդական առանձնայատկիւնները: Աւա այս ին պատճառով (էջ 22) ու պարտասակածութիւն կը հանեմ Պուռևոլոյ տեսութեան եւ թութափուն կուղէ կապ մը տեսնէ: Հայկական եւ Հելլենական երկու արուեստների կողո՞ւ սկսուած ամենաշին ժամանակներից: Ուրեմն այնու ուշը մեաց Հեղինակին Հայրենալուն զինոր՝ ստարեներուն տուսած վայսայական... ոչ նկատ հերացուըք եւ Հայկական մահրանկարչութեան... ինքնառուըք զէմքը (էջ 15):

Հեղինակը տանց որեւէ փառարկութեան եւ ապացոյակ Մատենադարանի թիւ 7737 անթւական գրչագիրը ժմ: զարու տասին կէսի գործ կը նկատ, մերժելով Պուռևոլոյի նշանական ժմ: զարու երկրորդ կէօս: Խոր ալ տեսան եմ գրչագիր եւ կոն որոշ տակաները որոնք Պուռևոլոյի նշանական ժմ: զարու երկրորդ կէօս ուշիք բնաւուելիք կ'ընէ: Հսու իս, աւելի հաւանական է ժմ: զարու տասին քառորդ դորու նշանակել:

Հեղինակին՝ պրտառահանեան գրչագիրները ահմամք տեսան եւ ուսումնակրած յրլլաւուն մէջ կարգառուած արդիւնք է Ս. Զազարի թիւ 887ը (Ադրբանուպուր Աւետարունը 2007 թիւստու որ թուականէն) բիւզանդական պղդէցութեան դորու նկատերը, ուղար լոկ անոր համար որ մահրանկարչունքն ունաց մրց կամ յունաբէն մահապութիւնները: Իրականութիւնը այս է որ այդ յունաբէն մահապութիւններուն ոչ թէ մահրանկարչունք, այս վերը ուրիշ անձն մը տեսլուած նն: Գարով մէրւանդական արուեստ որոշ մեւերը որոնք Հեղինակը կը կարծէ տեսան ըլլու այս գրչագիր մէջ, իրապէս գրյուրին չունենք: Ս. Զազարի թիւ 887-ին նուրիած մէր գնի անդրդ աշխատութեան մէջ որոշ կերպով ցոյց կու տանք որ մահրանկարչը Հայ եւ առուեստն այ ոչ բիւզանդական այլ Հայկական էր (Մեր այդ արխատութիւնը գրքախոտարար երկու տարի է որ անտրդ կը մայ): Հոս զրախօսականի մը նեղ միջոցները թոյլ չեն տար որ մենք լուել Հեղինակին թէ Կարսի (Երևանացէմ) եւ թէ Տրապեզոնի (Ս.

Զազար) Աւետարաններուն մանրանկարչութեանց մասին ունեցած սխալ տեղեկութիւնները եւ կարծիքները: Այս երկու գրչագիրներուն ոլ մասին նոյնպէս մեր աշխատութիւնը կը մնայ անորիզ: Հոս միայն անցողակի ըսնքը որ Տրապեզոնի Աւետարանների մահրանկարչունքը չեն պատկանիր այդ Շահապահն (Հայանարար ժ. գոր) գրչութեան եւ մասն են աւելի յատոյ: Կը ցամինք որ Հեղինակը մահամասնու եղիքը է այս գրչագիրներուն արուեստին մասին աւել ու բաղադրաներով, եւ իր անսութեան համար Հեղինակը գոյութեան իսկ չունինք: Այս տուանմերուն ներուի մեղի եթէ թահրանանք գրուանեներուն մասին, գոնէ միջնէւ էջ 43, երբ Հեղինակը կը սկսի տայ Անրիկին և Մահրանկարչութեան Գլխաւոր Դարպանները:

Հեղինակը կը յիշէ Գառեդին Կաթողիկոս Սովորչինի իրաւացի տեսութիւնը՝ որ Կիլիկիոյ մէջ եղած են մշակութային երեք գրչագրական կեղործներ, այսինքն Դրազարկ, Հոլովկոյն եւ Սկիռուն, եւ աւելու գրչութեան (մահրանկարչութիւններ) իմթօւրային պարզունի չեն եղած: Արդարեւ ասիմին անօնութիւն մը է որ Հայկական մահրանկարչութեան հին արուեստին բայանուած մէկի, որպիսն էր Յովուէկին Կաթողիկոս, անվերապահօրէն պէտք էր եղուացնէր: Հակոբակ ասոր, Ազգարեան կը պնդէ որ իր այս աշխատութեան մէջ ինչ ցառադաշտ անդամ փորձ է առու կիլիկիան ձեռագրերը իմթօւրալու նրանց մէջ եղած աղաքէն, այնպէս էլ Հայկական մահրանկարչութեան մէջ ընդհարապէսէ (էջ 44): Առիկո կու տայ այս ապաւորութիւնը թէ Ազգարեանի հատորը կարգայի վերջ կարելի պիտի ըլլայ գրչութեան մը մահրանկարչունք նայելով կամ ուսումնակրելով, անոնց որ պարզից պատճենին որոշեւ: Ծորունակիլով մեր միթեցումը, կը մատանիւթեաց վրաթութեանց՝ Հեղինակին անորու եթէ ոչ անքան բնակացներէն, որոնց վրայ աւելցուցած է բուրուզին միթք պպուրող հնուկրեան, մօնուիսան, էտապաց եւ նման խարաբանութիւններ, որոնց վրայ աւելցուցած է բուրուզին միթք պպուրող հնուկրեան, մօնուիսան անդ կարծէ եւ կիօնք զամազան սրբոց հարցան (Արքագէտ զամազին սրբոց հարցան: Յ. Ք.): Խոկ Գանձակեցիք կը բերէ Հկարգաւորց զնչաշական ուղարք, որ Դրազարկ կուշի (Արքագէտ հկարգաւորաց աւելացած...): Յ. Ք.): Հոս գրքախոտարար Դիւրը Սկզբին համար որեւէ բան չըսուիր որ Հեղինակը համար գրչութեան կազմակերպէն գործուած խորց գեր է կատարէ (էջ 47): Տրուած պատցացներով հոս այս Հեղինակները հանել ընական է մէլու չ: Խոկ Հեղինակին նաևոթ են երկու գրչու-

զիրներ, երկու Աւետարան, 1113 թուականին իրը թէ Դրազարկ գուստած: Արդարեւ մին Եղեռակի Մատենագարանին թիւ 6763ը է, ուր մանրանկարներ չընկան, այլ միաշնչան խաչեր, ևս միայն գրիչը կը յիշաւի՝ Դէորդ, իսկ խաչերը ծաղկողը յայտնի չէ: Դրազարկ գուստած կը նկատէ նաև Տիւրքիանի թիւ 13 Աւետարանի, նույնու 1113ին: Սկսաբն իրականաւթիւնը այս է որ Տիւրքիանի այս Աւետարանը յիշասակարան չունի այժմ, ևս անոր վերաբրուած յիշասակարանը կամ իշխանական իշխանակարները գրապահը Տիւրքիանի Համարարանին վաճառող գրապահան էն-Փրանքանի խմբագրութիւնը կամ օրինակութիւնը կամ նն և ձեռադրին հնու որեւէ կապ չունի: Ուրագար Դրազարկ գուստած 1113 թուականին միայն մէջ ձեռադրի ծառի թիւ 6763ը, որ չունի մանրանկարներ, այլ՝ միաշնչան ժաղկանականիքը: Գայով Տիւրքիանի Աւետարանի գուստածն էւ մանրանկարչութեան ժամանակին, մնչը այսուր ունինք մանրաման բռիչիք: Հոս միայն չիտանին որ գրչութիւնը 12րդ դարու վերի կամ 13րդ դարի սկիզբից դոր է իր Աւետարաններուն նախանձեած այս աւետարաբնինքը շատ աւելի գրեթե գործեր են: Մատացածին ևն նաև մանրանկարիչ Դրիգորը և դրիչ Մկրտիչը Տիւրքիանի գրապարին համար:

Հեղինակէ 12րդ դարի առաջին կէսերուն Դրազարկ գուստած և մանրանկարուած գործ կը նկատէ երեսանին Մատենագարանին թիւ 7737ը: Անյիշասակարներն այս գրչութիւնը չէնին Հայկական մանրանկարչութիւն մեծածառաւ, պատկերաբերը մէջ (Երևան, 1952) Հառմելուիք գործ Հայկակուած է: Հեղինակը իր խօսուած պէղպատով Տիւրքիանի Աւետարանին խորանը և թիւ 7737ը իրարու հնու հաշտեցնելով, թիւ 7737ն աւ Դրազարկի գործ նշանական է 12րդ դարու առաջին կէսին: Տեսաւը որ բրոլորովն կը սեալիք Տիւրքիանի Աւետարանին մասին և այլ որոշութիւններուն բլլատով՝ կը իսկ սիրածական էր:

Այսու ուրեմն, պարզ է որ 12րդ դարու առաջին կէսին Դրազարկ մանրանկարեալ գրչագիր ԾՂՆՕԹ Զի մէղի և առաջին հեղինակը զարմանայիք պատճառաբնութեամբ և, նիւթին մասին կատարեալ անդամանաւեամբ կը գտէ: Ենթափառական թանգարանի մանրանկարները կամ իր առաջին հեղինակը զարմանաւեալ գործը Տիւրքիանի մասին համար անդամանաւեամբ կը գտէ: Առաջին մասին մանրանկարների ոճը իր ընդուռ ընդուռ լաւ չէ և առաջրուու շատ այլ է առաջրուու թիւ: Դարբի առաջին կէսին Դրազարկ մանրանկարուած ձեռագրերից (էջ 40): Բնական է հոս մնիք սոխաւած ենք աւելի շերկարեւ Դրազարկի մասին հեղինակին միւս մարզանքերուն մասին, բոլորն ալ յոզենցուիք եւ ապարդին: Ուրեմն անդինք Ակեւայի գրաբոցին: 12րդ դարին Ակեւայի կը յիշունք անդամանին և Դրիգորին: 12րդ դարին Ակեւայի կը յիշունք Ակեւաբնին:

Իւսուիք միայն իրը զրիչ եւ յայտնի չէ թէ գրալան է մանրանկարչութեամբ: Կոստանդնուպոլիս հեղինակը կը յիշէ Շնուանանիիք աշխատանքներից մեզ յայտնի է միայն մէկը (էջ 55): Իր յիշան մէկը Վենետիկի վանքը թիւ 1035 Աւետարանը է 1103ին (Սարդինիան շուանակին թիւ 1035): Սակայն Կոստանդնուպոլիս հաստ է մէկի նույն Նոր-Ջուզայի Հաւաքաման թիւ 27 Աւետարանը 1195 թուականին, որուն մանրանկարները ուրագործ մնութ մը կորած հանած է: Արագիտ հեղինակը կը սիրալիք երը կը զրէ: Ալմանախ հաւանականութեամբ այս մնուպիքը (Վենետիկի թիւ 1035ը) երս վերին գործերից է, ասին որ 1193 թուականից յայոյ այլին չենք հանգիպուն Կոստանդնուպոլիսի անաւան (էջ 55): Արդէն տեսանքը որ 1103ին գոն կը իւսուիք Կոստանդնուպոլիս: Ասէի զատ Նորմանի Լամբրոնացիի Յաղոմաս Ալենանի թիւնին թիւնին (Կրիչը՝ Սամուէլ), թէւն վանատ ձեռքեր կորուծ հանած էն ծաղկութեամբ: Ուրեմն իրապէս միայն Վենետիկի թիւ 1035ը մասամբ զնու կը պահէ Կոստանդնուպոլիսի մանրանկարները: Այս տառեամբունք կործեած ծիծագելիք պիտի ըլլայ Սկեւույի բնեմուրոյն արդեսատ մանրանկարչական գորոցիք մասին խօսի:

Նկատելով որ կամքէս անկախ կ'երկարի գրապահանս, ուրեմն ստիպուած պիտի հաղեցի անցնիմ հաս ոին մեծագոյն մասին վրայէն, ուր գեն լիւ ցում և վերիններուն նման սոտուգումներու, ճըշուաններու կարթը ունեցող կէտեր, անհմատա ասուաթիւնները, կամայական հաւանականութիւնները, և ընդհանրապէս արուեստի խօսքը թրմանման պակասութիւնները: Վերը մէր կասարած գիտազութեաններ թիւնին ցոյցի կու տան հեղինակին և իր աշխատայիկ անհրաժի պահասութիւնները: Ցաւալի է որ բան մը ըստ ըլլայու տարապարման եւ առնդ խուճեսնենքն աւելի քաջութեամբ կատարած է, որ որեւէ կերպով կապ չունի հայկական մանրանկարչութեամբ նորունք արուեստին ուսումնաւորութեամբ հետու: Ցաւալի է որ առաջ Տրափիդի Աւետարանը տեսանք ըլլայու (Վենետիկի, թիւ 1400): Կը խօսի այս մասին, ինպէս սիրայացան կը խօսի Տիւրքիանին համարաբնին թիւ 13 Աւետարանին մասին: Ցաւալի է որ իր տեսանթիւնները այդպիսի մակոյ և մատացածիք հմէերու վրայ զացուր զենեղերէ է, փոխանակ հարկ եղածին պէս ուսումնաբնիւններուն հետու: Ցաւալի է ուսամուս բլլատով Ցաւալի է որ նախական ենախութեամբ թիւ կըցեր մնութ բեռք բերէ զիրէ և հրատարակենք առաջ, ինչպէս օրինակ որ Նոր-Ջուզայի թիւ 55 Աւետարանը, վերին գործը Դրիգոր Մկրտիչը է ուրուովին կողոպուած է իր մանրանկարներներն եւ նազկումներներն, մնու չընելով ոչ մէկ մույզ գիտեալու համար թէ Դրիգոր ինքը կըցաւ նազկէլ այս Աւետարանին որեւէ մէկ մտութ իր մաւչէն առաջ:

Մենք շահ բան ունինք ըսելիք Յովհաննես Արքայիդար, Սարգիս Գիծակի և կիլիկեան ուրիշ գրիշներու և ժամանակարիներու ժաման, որոնք կը կերա զանենց ուրիշ առիթի:

Էլ 107ով հեղինակը կը կոչի տալ Թորոս Ռոստինի ժաման ինչ որ կրօպէ է հաւաքի, առանց որևէ նորութեան: Թէ ինչո՞ւ համար հեղինակը ձեռք է տուեր Թորոս Ռոստինի կանքնին ու դործին գտնաւոր ու արդ աշխատութեան, երբ ժամանակ իր ձեռքին առաջ էլ եղած ոչ խի հաս մը վաւերական թուովնեան ժամանակար՝ բնիք համար կը ժամայ հանելուկ: Արդեօք կարելի՞ է արուեստ ժաման գրել հեղինակաւոր կերպով, առանց անհապակ մեսան ըլլալու գոնէ մէկ երկու օրինակ բռնեքրէն: Որքան որ այ անկարելի նկատուի նման բան մը, հեղինակը անխուճութիւնը ունեցած է այդ ժակու:

Էլ 150ով կ'աւարտի այսուհետեւ ուսումնասիրութեանը, որմէ վերջ կու զայ 134 նկարերու ուն ու մերժակ արտապարփեար: Վերջապէս մատնացնեկ եւ յատուկ անուանաց ցանեկեր: Կը արուել նաև բանիք մը նկատուած վրիպակներ, մինչ հասորին մէջ բազմաթիւ եւ մէրժերութեար սիրակ ընթրիցումներ, որոնք չեն ծղուած վրիպակներու շարքին:

Տորոսիոյ չիայ որ դործ ժամանաց հրատարակաթեամբ մը եղած է իր գունաւոր ևս պարզ պատեհեներով: Նոյն առնեն, առակոյոյ չիայ որ հրատարակուած զործը չ'սրբարացեր կատարուած եալիքը: Հեղինակը վատահարու ցանենաթիւն եւ եռանելու ունի ժամանակարութեան ժաման գրելու, բան մը՝ որ անտարակոյոյ ջալաւերէ է: Նսկած գրածը իմաստ մը ունենալու է: Դժբախտարք այդ եմասոր բառերու շեղակոյսուոտ մը չի կրնոր ուրբակի ընթրցութիւն, երբ ժամանակ ան կը կարդայ Հայ ժամանակարութեան նման անձնակ և անծան բանցած անիթ: մը: Բառերու շեղակոյսուոտ կատարեալու ամիսան կ'ըլլայ երբ հազի 25 առաջերու մէջ կը հանդիպինք առպէս անիմասութեանց: Հկանեական սիմեաները, «թեմանի ժամանակարիների», «գիւեամիկ», «գիւուններ», «ժիւաթիւն»:

պղղիցիաներ», «անփառ», «պրոֆիլ», «պլատինա», «սիթի», «ասիսուս»: Ընթերցողը կը նայ այն ապաւութիւնը ստունալ որ հեղինակը զինք ծուփի վարագոյնով մը կ'ուտէ խնդդեյ, պարզապէս որովհետեւ հեղինակը մէ ըսած զիտէ եւ ոչ աչ կարող է բացատրել թիականարար: Նոյն էջ 41էն եւ յաջորդ էջ 42էն տանեք նմայշներ հեղինակին բանձներէն: Օրինակ: Անկաշկնեն վերաբերումը է ցուցաբերում պատկերաբական սիմեաների նկատմամբ, առանախական թեմաները յաճախ իւրօպի է մեկնաբանում, այլ եւ պատ է կատարողական տեխնիկայի, դունիքի համարակ գործածման բատակառում...»: Առաջի մըն այ: «Պատկերագրական կանոնիկ ձեւերի նկատմամբ ունեցած պահպանուական վերաբերումների համ մէկտեղ, հիմք հանդիսացաւ հետազոյ անկան ըլլանի...»: Որոշ է որ հեղինակը կը նայ, եւ անհամեշտութիւն մըն է ասիկա, իր բացատրել ուզած ըսել ամենէն յատի եւ պարզ բառով ու նախալսութիւններով:

Բնիք ամենինի է թէ ինչո՞ւ նրեւանի հարուստ Մատենադարանի եւ Թանգարանին դեռ չլուսունական առաջնարարակ, հոգ, շատուած անմատչելի, ձեռքի տակ զանուած նոյն ու հարուստ նիւթերը մացուած են եւ ամրոջնեւթեամբ արտապահան զանուած Թորոս Ռոստինի գործերով զրազու չ'հեղինակը, կամ կիլիկան ժամանակարչական զպրոցով՝ որուն նիւթերու կենսական ու մեծ բաժնես զարձեալ արաւանամատ կը զանուի: Արգենք հեղինակին համար նուատացուցիչ բան է գրել Վասպուրականի գրարդիներուն ժաման կամ զպրոցներուն որոնց նիւթերուն առինքի բաժնե հոգ, նրեւան ձեռք տակ մէջ լոց մը զիսնեց առոր ժաման: պէս է առասաւնակ հանդիպին եւ իրենց նիւթեր բան առգիւրէն իւնն, եթէ չեն ուզեր ծիծաղելի ըլլալու շափ անըլըլը նման դործեր հրատարակի: Վերջապէս վաւերական ժամաց այս հասորին արդէն նաևան էր եւ կարիք լումէր սիմեաստ ընդլայնումի:

Յ. ՔիիրԾելլ,

Տիգրանի մահական

Հ Ա Ն Գ Ի Ս

ԵԳԻՊՏԱՀԱՅՑ ԳԱՂՈՒԹԻ ԱՐԱՋՆՈՐԴ

ԳԵՐԵ. Տ. ՄԱՍԻՐԻ ԱՐՔԵՊԻԿՈՊՈՍ ՍԻՐՈՒՆԵԱՆԻ

(1891 — 1966)

Եպաքաթ, 8 Հոկտեմբեր 1966, առաւտեան ժամը 8.30-ին Գահիրէի իր բնակարանին մէջ վախճանեցաւ Եղիպտահայոց բազմաժեայ առաջնորդ Գերշ. Տ. Մասիրէ Արքեպօս. Սիրունեան, 75 տարեկան հասակին:

Հոգելոյն Սրբազնել ծնած էր Կարին 1891-ին եւ աւաղանի անունն էր Արշամ: Նախնական կրթութիւնը ստացած էր տեղուոյն Արծնեան Վարժարանին մէջ եւ մանուկ հասակէն ցուցաբերած մասնաւոր սէր ու հակում եկեղեց ցիրի եւ եկեղեցական արարողութեանց նկատմամբ:

1910-ին կ'անցնի Արմաշի Դպրեվանք, Կարնոյ Առաջնորդ Գերշ. Տ. Մարտա Եպօս. Սաստէթեանի միջնորդութեամբ. Դպրեվանքի Տեսուչ էր Միարոպ Վրդ. Նարոյեան: Ալազ Սորկաւադի անտիճանին կը բարձրանայ 1913-ի Դեկտեմբերին, սակայն տեղահանութիւնը վրայ հասնելով՝ Միարանութեան հետ կ'աջորուի իսկիշէհիր, ուրիշ սակայն ծպտեալ կը փախչի եւ Կ. Պոլիս հասնելով կ'ապաստանի Հայոց Պատրիարքարան, Երշնկ. Տ. Զաւէն Պատրիարքի մօտ:

1916 Յուլիս 17-ին կուսակրօն քահանայ կը ձեռնադրուի Պոլսոյ Մայր Եկեղեցին մէջ, Գերշ. Տ. Մեսրոպ Եպօս. Նարոյեանին: Նոյն տարւոյ Օգոստոս 11-ին, ուրիշներու հետ կ'աքսորուի Երուսաղէմ, ուր կը մնայ Սորոց Յակոբեանց Վանքը, Երշնկ. Տ. Տ. Սահակ Կաթողիկոսի մօտ: Շուտով Տեսուչ կը նշանակուի Ժառանգաւորաց Վարժարանին, իսկ այս վերջնին փակումով՝ կրօնի եւ հայերէնի դասեր կը ստանձնէ տեղուոյն վարժարանին ներս:

1918 Յուլիս 12-ին, Եղիպտասոի Առաջնորդ Երշնկ. Տ. Թորգոմ Եպօս. Գուշակեանի Կարգադրութեամբ կը մեկնի Գահիրէ, իրրեւ Առաջնորդական Փոխանորդ:

Նոյն տարւոյ Դեկտեմբերին կը մեկնի Փոք-Սայիտի զաղթակայանը, կրօնական միիթարութիւն ջամբելու մօտ տաներեք հազար տարածքիներուու: Կը նշանակուի Հ. Բ. Լ. Միութեան զաղթակայանի տեսուչ եւ կը վարէ այլ պաշտօններ: Յաջորդ ապրի, 1919-ի Դեկտեմբերին, որբերուն եւ գաղթականներուն հետ կը վերադառնայ Մերսին (Կիլիկիա) եւ սակայն Կիլիկիոյ պարպումին կը պարտադրուի հեռանալ եւ 650 որբերով ապաստանիլ Լիբա-

նան, նաին Զմբառի ժօտ Ալխուս գիւղը, ապա՝ Պէլրութ :

1923-ի Փետրուարին կը հրաժարի որրանոցի տեսուչի իր պաշտօնէն և Յունիսին կը մեկի Աղեքսանդրիա, իրեւ Առաջնորդական Փոխանորդ :

Եղիպատահայոց Առաջնորդ Տ. Թորդով նուու . Գուշակեանի 1931-ին երուսաղէմի Պատրիարք ընարուելով, Մամբրէ Մ. Վարդապէտ կը կոչուի Եղիպատահ Առաջնորդական Փոխանորդի պաշտօնին : Տարի մը եաք կը մեկնէ Հայաստան, մասնակցելու կաթողիկոսական ընտրութեան : 1933-ին կ'եպիս-



կոպուսանայ ձեռամբ Երինկ . Տ. Տ. Խորէն Մուրատբէկեան Կաթողիկոսի, իսկ 1936-ին, եկեղեցիին եւ ազգին ժատուցած իր ծառայութիւններուն համար իւրին կը շնորհուի Ս. Գր. Լուսաւորչի շքանշանը :

1937-ին կը նշանակուի նաեւ Թեմակալ Առաջնորդ Եթովովիոյ և Սուտանի, և այս գայլքերու Հայ գաղութներուն կեանքով ու բարօրութեամբ միւս ալ մօտէն կը հստաքքրբուի :

1945 Մարտ 3-ին է որ Եղիպատահայ Համբագումարը զինք Միամայնութեամբ Եղիպատոսի թեմի Առաջնորդ կ'ընտրէ, նոյն տարւոյ Մայիսին կը մասնակցի Ս+ Էջմիածնի Ազգային Ժողովին, կաթողիկոսի ընտրութեան համար գումարուած։ 1951-1954 կը վարէ նոեւ Յանահայոյ թեմի առաջնորդութիւնը, ոոմէ կամովին կը հրաժարի։

1955-ին դարձեալ կը մեկնի Հայաստան, մասնակցելու Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օժման։ 1963-ին, ի ներկայութեան Վեհափառ Կաթողիկոսին, Հանդիսաւորապէս կը նշուի իր կրօնական, աղջային և կրթական գործունէութեան քառասնամեակր։ Խոկ 1966-ի Յուլիս 17-ին Գահէրէի Առաջնորդարանին մէջ տեղի կ'ունենայ Հոգերոյ Առաջնորդին կուսակրօն քահանայ օծման յիսնամեակր։

Անկար այս ամփոփ Թուումէն, Հոգերոյ Մամբրէ Արքեպիսկոպոս Սիրունեան իր ետին կը ճէէ հարուստ վաստակ, մը Եղիպատոսի, Եթոսիպոյ եւ Սուստանի Հայ գաղութներու կեանքի կրօնական, աղջային, կրթական և շինարարական ժարգերէն ներս։

Յուղարկաւորութեան տիտուր արարողութիւնը կատարուեցաւ Կիրակի,
16 Հոկտեմբեր 1966-ին, Գահէրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին մէջ,
որ կը յորդէր սգակիր խուռն բազմութեամբ։

Օրուան պատարագին էր Աղեքսանդրիոյ Առաջնորդական Փախանորդ
Գերշ. Տ. Զաւէն Եպու. Զինյնեան. արարողութեան կը նախագահէր Ն. Ս. Օ.
Տ. Տ. Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետի անձնական ներկայացուցիչ՝ Ս. Ա-
թոռոյս Դիւնանապետ Գերշ. Տ. Զաւէն Եպու. Անձմեան Ներկայ էին պատուկան
իշխանութիւններու եւ օտար պետութեանց ներկայացուցիչներ եւ քոյր Հա-
մայնքներու Հոգեւորականներ։

Հոգերոյ Առաջնորդ Սրբազնան Հօր Վերջին օծումը կատարեց Գերշ. Տ.
Զաւէն Եպիսկոպոս, որ միաժամանակ խօսեցաւ կուռ դամբանական մը։ Նա-
խապահ Սրբազնը ի միջի այլոց ըստ։

«Մահը մեզմէ բաժնեց սիրուած ուսուցիչ մը, խնամակալ մը եւ Հոգե-
ւոր Հայր մը։

Գերշ. Տ. Մամբրէ Արքեպաս. Սիրունեան իր կեանքի տեւողութեան
ուխցաւ իրեն յատուկ պարզութեամբ մը միմիթարեն որբերը, դաստիարակել
ուսումնատենչներու եւ Հովուել իր հաւատացեալ հօտը։

Այսօր մեզի տիտուր պարտականութիւնը կը տրամի թաղելու մեծ լըս-
րոցի մը՝ Արքայի վերջին բարձրաստիճան եկեղեցականը։ Իր թաղումով կար-
ծէք մեր առջեւ անդամ մը եւս կը յառնեն այլ նոյն դպրոցին կոթողային
դէմքերը՝ եղջէշ Արքեպաս. Դուրեան, Թորդոմ Արքեպաս. Գուշակեան, Գարե-
գին Արքեպաս։ Խաչատրւուն եւ ուրիշներ։

Մեր այդ մեծ եկեղեցականները երկու հիմնական նշանախօսք ունեն-
ցան, որոնց հետեւեցաւ նաեւ Հոգեւոյս Մամբրէ Արքեպիսկոպոն։ Անոնք ի-
րենց հողիին լոյսը առին Հայրենասիրութենէն եւ Արարատի կատարէն ու ի-
րենց հաւատցին ճրապի վառեցն Սուրբ Էջմիածնին, իրենց հօտք առաջնոր-
դելով հայրենասիրութեան և էջմիածնասիրութեան զոյք գրօններուն ներքես։

Մեր եկեղեցւոյ լուսաւոր դէմքերուն նման, Մամբրէ Արքեպիսկոպոս հաւատաց թէ մեր ժողովուրդի միութիւնը կարելի է ստեղծել միայն Արարատի շտորջի և եկեղեցւոյ ուժը՝ միայն Ս. Էջմիածնի շուրջ:

Թող անոր յիշատակր միշտ ապրի մեր զգացումներուն եւ մեր եկեղեցին մէջ :

Յանուն Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Հայրապետի եւ Երուսալէմի Պատրիարքութեան ու Միարանութեան կը մասնակցինք խորունկ այս սուզին եւ կր մաղթենք որ Տէրը անփորձ պահէ մեր ժողովուրդը եւ մեր նուիրապետական աթոռները» :

Ակա գամբանտկաններ խօսուեցան արարերէն, Փրանուերէն եւ անգլերէն լեզուներով :

Պատարագէն ետք կազմուեցաւ յուզարկաւորութեան թափօրը, եւ Կոպէլոյն Սրբազն Հօր դուզադը փոխադրուեցաւ Հելիոպոլսոյ Ամենայն Սըր-լոց գերեզմանատունը, ուր զամբանականներ խօսեցան Աղեքսանդրիոյ Առաջնորդական Փոխանորդ Գերշ. Տ. Զաւէն Եպս. Զինչինեան, Գահիրէի Քաղաքական ժողովի Ասենապետ Տիար Ա. Պըլքանեան եւ մամուլի ու մշակութային կազմակերպութիւններու ներկայացուցիչներ :

Երկար եւ բազմավաստակ կեանքի մը վերջին հանգստավայրը դարձաւ Հելիոպոլսոյ Հայոց գերեզմանատունը, ուր կը ծրագրուի յատուկ դամբանի մը մէջ ամփոփէր աճիւնները հոգելոյս Առաջնորդին :

Երկնային հանգիստ իր խոնջ ոսկորն' բռւն :

«Եիշատակն արդարոց օրհնութեամբ հղիցի» :

«ՀԱՅ ՀԱՆԱՏԻՊ ԳՐՔԻ ՄԱՏԵՆԱԳԻՒԹԻՒՆ»

Հայաստանի հանրապետական գրադարանի Հայ գրքի մատենագիւղութեան բաժինը ապագրութեան է պատրաստում «Հայ Հնատիպ Գրքի Մատենագիւղութիւն» ը, որն ընդգրկելու է աշխարհում 1512-1800 թուականներին լոյս տեսած հայերէն գրքերը, որոնք կոչում են հնատիպ գրքեր:

Հայ հնատիպ գրքի մատենագիւղութեան մէջ բացի գրքերից, մտնելու են նաև հայերէն ապագիր հարտկներ, հետայիներ, կոնդակներ, ինչպէս նաև օտար լեզուի ապագրուած այն բոլոր գրքերը, որտեղ կան հայերէն լեզուի ապագրուած քեկու մէկ քառ, կամ նախադասութիւն:

Հնատիպ գրքի մատենագիւղութեան հրատարակութիւնը հետապնդում է մի քանի նպատակներ: Բացի այն, որ մատենագիւղութիւնը կ'օգնի եւ կը հեշտացնի Հայ եւ օտարադգի գիտնականների աշխատանքը, որոնք կը ցանկան զրադուել Հայ մշակոյթի պատմութեան ուսումնասիրութեամբ, այն ցոյց կը առաջ բոլորին, թէ որքա՞ն հին է ու հարուստ մեր նախնիների մշակոյթը, թէ զրանցից որքա՞նն է փրկուել Հայերին քածին ընկած անցեալի ճահատագրի փոթորիկներից եւ որտե՞ղ են գրանք գտնւում այժմ: Ահա այդ դժուարին, բայց հայրենասիրական նպատակն իրագործելու համար արդէն չորս տարուց աւելի է, որ բաժինը աշխատում է զանազան միջոցներով հարցարացնել Հայ գրքի մատենագիւղութեան մէջ նշուած հնատիպ գրքերի թիւը: Մենք արդէն վերջացնել ենք մեր երկրի տարրեր բազաֆների խոշոր դըլադարանների եւ անհատ գրասէրների գրքերի ստուգումը: Բայց չէ որ Հայ գիրքն էլ իր ժողովրդի նման թափառել է աշխարհով մէկ, ուստի նրանց մասին լրիւ տեղեկութիւն ունենալու համար անհրաժեշտ է դիմել մեր հեռաւոր Հայրենակիցների օգնութեանը:

«Հայ Հնատիպ Գրքի Մատենագիւղութիւն»ը հրատարակուելու է 1967 թուականի Մայիսին: Մենք յոյս ունենք, մինչ այդ, ինչը մեր հեռաւոր բարեկամներին՝ նրանք չկանան իրենց բաժինների զնուումը: Բայց չէ որ Հայ գիրքն էլ իր ժողովրդի նման թափառել է աշխարհով մէկ, ուստի նրանց մասին լրիւ տեղեկութիւն ունենալու համար անհրաժեշտ է դիմել մեր հեռաւոր Հայրենակիցների օգնութեանը:

Արդ դիմելով սփիւռքի Հայ գրասէրներին, խնդրում ենք կազմել իրենց քաղաքի խոշոր գրադարաններում եւ անհատ գրասէրների մօտ եղած հնատիպ գրքերի ցացակը, որտեղ պէտք է նշուի գրքի հեղինակը, վերնազիրը, տպագրութեան վայրը, տպարանը, էջերի հնանակը եւ թէ ո՞ւմ մօտ կամ որտե՞ղ է գտնեաւ տուեալ գիրքը: Կարող է պատահել, որ մեր ունեցած հնատիպ գրքերը մէկից կամ երկուսից աւելի շինեն: Հոյ չէ, որովհետեւ մեզ համար մեծ ուրախութիւն է մատենագրութիւնը թեկուղ մէկ նր անոննով հարցարացները: Խոկ եթէ կը լինեն ամապիսի գրադարաններ՝ որտեղ հայերէն հնատիպ գրքերը այնքան շատ կը լինեն, որ զմուար կը զառնայ ցուցակ կաղմւել, խնդրում նոք գրել մեզ, եւ մենք կ'ուղարկենք մեր կազմած հնատիպ

դրբերի ցուցակը, որը կը համեմատէք ձեր գրքերի հետ և դիմացը կը նշէք թէ այդ գրքերից ունէ՞ք թէ ոչ:

Եթէ ձեզ յայտնի են այլ անձինք, որոնք կարող են հնատիպ դրքեր ու- նենալ, ինդրում ենք դրէք մեզ նրանց հասցեները, որպէսզի մենք նոյն խընդ- րով դիմենք նաեւ նրանց օգնութեան:

Մենք անշուշտ դիտակցում ենք, որ այդ բաւական ժամանակ եւ ջան- քեր պահանջող գործ է, սակայն յուսով ենք որ կը դանուեն իսկական հայրե- նասէր անձինք որոնք կ'օգնեն մեզ, քանի որ գրա նպաստակը սուրբ է եւ այն ոչ թէ մէկ կամ մի քանի հոգու պատուի գործ է, այլ՝ մի ամբողջ ժողովրդի:

Ինդրում ենք ցուցակի վերջում գրէք ցուցակը կազմողի անունը, ագ- դանունը եւ պաշտօնը, որովհետեւ մեր ժատենագիտութեան յառաջաբանում, ինչպէս եւ առանձին յօդուածով, մենք պէտք է մեր երախտագիտութեան խօսքը յայտնենք այս գործի բոլոր մօտիկ եւ հեռաւոր օգնականներին, որոնք ջանք չեն ինայել մեզ օգնելու համար:

Անհամբեր սպասում ենք ձեր նամակներին:

Մեր հասցէն՝ Երեւան, Տէրեան 72, Միասնիկեանի անուան Հանրապե- տական գրադարանի Հայ գրքի մատենագիտութեան բաժին:

Տնօրէնութիւն

ՅԵՌԱԳԻՐՆԵՐ



Ն. Ս. Օ. Տ. Տ. Վաղին Ա. Վեհափառ Հաշրապետիք գահակալութեան տասնմէկերրդ տարեկարգին տոթիւ, Ն. Ամենապատութեան Պատրիարք Մ. Հօր կողմէ զրկուած է հնաեւեալ հնապիցը.

14 Հոկտ. 1966

Արքայական Պալատ,
Ամման.

Ն. Ս. Օ. Տ. Տ.
Վաղին Առաջին,
Կարողիկոս Ամենայն Հայոց,
Մ. Էջմիածին.

1 Հոկտ. 1966:

Նորին Ամենապատութիւն
Տ. Եղիշէ Ս. Արքեպոս. Տէրուեան,
Պատրիարք Հայ Երուսաղեմի.

Հերդ Վեհափառութեան գահակալութեան տասնմէկերրդ տարեդարձի բարեթասնիկ առիթով, մեր կողմէ, ինչպէս նաև յանուն մեր Միարանութեան եւ համայնքին կը ներկայացնենք յարգալից շնորհաւորութիւններ, Զերդ Ս. Օծուրեան ցան կալով երկար եւ երջանիկ կամակ:

Եղիշէ Արքեպոս. Տէրտէրեան
ՊԱՏԻՒԱՐՔ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

Դ. Գեհարհառութիւն Հիւսէյն Թագաւորք ծննդեան տարեդարձին տոթիւ, Արքայական Պալատը և Պատրիարքարանին միջն փոխանակուած են հնաեւեալ հնապիցները.

14 Նոյ. 1966

Ն. Վեհափառութիւն
Հիւսէյն Թագաւոր,
Ամման.

Զերդ Վեհափառութեան ծննդեան տարեդարձին ուրախ առիթով, Զ Վեհափառութեան կը փոխանցեն մեր, ինչպէս նաև յորոսագէմի Հայ Պատրիարքութեան, Ս. Յակոբեանց Միարանութեան եւ Յարդանանի Հայ համայնքին անունով յօնարհարար կը ներկայացնենք. Մեր ամենէն ամենով շնորհաւորութիւնները, եւ Ն. Արքայական Մեծուրեան կը մաղեսներ հաջողարդիմ. Զերդ Վեհափառութեան հովանին ներեն:

Եղիշէ Արքեպոս. Տէրտէրեան
ՊԱՏԻՒԱՐՔ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

Եղիշէ Արքեպոս. Տէրտէրեան
ՊԱՏԻՒԱՐՔ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

19 Նոյ. 1966

Արքայսկան Պալատ,
Ամերիկան.

Արքական Զարթօնքի տօնին առթիւ, Ն. ԱՄԵ-
ԿԱՊԱՏՈՒԹԻՒՆ Պատրիարք Ս. Հօր Կողմէ յդուան
է Հետեւեալ Հեռագիրը.

22 Նոյ. 1966

Նորին Ամենապատութիւն
§. Եղիշէ Ս. Արքեպոս. Տէրուեան,
Պատրիարք Հայ Երաւանդէմի.

Ն. Վեհափառութիւն
Հիւսէյն Թագաւոր,
Ամերիկան.

Մեծապէս շնորհակալ ենք այն շնոր-
հաւարութիւններուն համար, զորս հեռագ-
րավ յայտնած էիք մեր ծննդեան տարեդար-
ձին առիքավ: Զերդ Ամենապատութեան
կը մաղթենք յաջողութիւն և խաջողքու-
թիւն:

Արքական Զարթօնքի տօնին առթիւն,
պատիւն ունինք մեր, Երաւանդէմի Հայ
Պատրիարքութեան և Յորդանանի Հայ Խա-
մայնէին կողմէ շնորհաւորել Զերդ Վեհա-
փառութիւնը, ցանկալ յարանեւ յաջողու-
թիւն և յաղթանակ, և մեր սիրելի Յոր-
դանանին՝ բարօրութիւն և ուռնացում:

ՀԻՒՍէՅՆ

ԵԼԻՇ ԱՐԳԵՊՍ. ՏԵՐՏԵՐԵԱՆ
ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ



Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

Խ Կ Ե Ղ Ե Ց Ա Կ Ա Ն Ք - Բ Ե Մ Ա Կ Ա Ն Ք

● Եր. 3 Սեպտ.— ի. օր Վերափխման: Ս. Գատարացը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Աստուածածնամանի խորսին վրայ՝ ժամարարն էր Արք. Տ. Կարապետի Քեջ. Աղքատահան:

● Կիր. 4 Սեպտ.— Ը. օր Վերափխման: Ս. Գատարացը մատուցուեցաւ ի. Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցին մէջ: Ժամարարն էր Հոգև. Տ. Վազգրդ Վրդ. Խաչառարաբեն:

● Բլ. 6 Սեպտ.— Նախատանակին ի. Ս. Յակոբ Նախատանեց Գերշ. Տ. Սուրբն Արքեպիսկոպոս:

● Դշ. 6 Սեպտ.— Ս. Յավակինայ և Անձայի, ծնազաց Ս. Աստուածածնի և կամացն իւլյարից, Աստուածութիւնամբ մամունոց Հոգու: Տ. Յավակի Վրդ. Մամուրի, Միարան Հայրեր Գերածինի մոր եկեղեցներ, ուր Ս. Աստուածածնի Տաճարին մէջ, Հայր Յովսէփի գերզմանին վրայ Ս. Գատարացը մատուց, զսու ավորութեան, Տաճարին Տեսուոց Հոգու: Տ. Արշէն Արդ. Այլազնեան:

● Եր. 10 Սեպտ.— Նախատանակին ի. Ս. Յակոբ Նախատանեց Լուսաւորաբետ Գերշ. Տ. Հայրէն Արք. Աղքատահան:

● Կիր. 11 Սեպտ.— Գիւտ Գուույ Ս. Աստուածածնի: Ս. Գատարացը մատուցուեցաւ իշխանամանի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերզմանին վրայ՝ ժամարարն էր Հոգև. Տ. Սամանէն Արդ. Աղյուսին: Երթուղարձի թափօներուն նախատանեց Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

● Կիր. 13 Սեպտ.— Թարեկենիան Ս. Խոյի պահոց: Ս. Գատարացը մատուցուեցաւ ի. Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցին մէջ: Ժամարարն էր Հոգև. Տ. Արշէն Արդ. Այլազնեան:

● Դշ. 20 Սեպտ.— Ս. Կոյսի ծննդեան հանդիպուոց նախատանակին ի. Ս. Յակոբ Նախատանեց Լուսաւորապետ Գերշ. Տ. Հայրէն Արքեպիսկոպոս:

● Դշ. 21 Սեպտ.— Նամանի Ս. Աստուածածնի: Աստուածնայ ժամը 8/6, Լուսաւորապետ Գերշ. Տ. Հայրէն Արքեպիսկոպոսի գլխաւորութեամբ, Միարան Հայրերէնամանի մորը և Հարավապատճը մուտք գործեցն Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերզմանին վրայ օրուան հանդիպաւոր Ս. Գատարացը մատուց Գերշ. Լուսաւորապետ Արքազնեան:

● Եր. 24 Սեպտ.— Խաչվերցից մէծանանէս նախատանակին ի. Ս. Յակոբ Նախատանեց Լուսաւորապետ Գերշ. Տ. Հայրէն Արքեպիսկոպոս, որ պատ Ս. Խաչամատին մատուցն Ս. Գիւտորի մատուցնէն Հանդիպաւոր Աստուածածնին Հոգու: Տ. Կարապետի Աղքատահան:

— Իրբանցին, Մայր Տաճարին մէջ պատրացան «Ծրացէցին» և Հակման կարգեր: Հանդիպաւումն էր Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

● Կիր. 25 Սեպտ.— 80/4 Կ.Մ.Ա.Ց.Ա. Ս. ԽԱ-

Յ Ա Ն : Օրուան հանդիսաւոր Ս. Գատարացը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատուց և տօնի խորհուրդներ շուրջ գարողից Լուսաւորապետն Գերշ. Տ. Հայրէն Արքեպիսկոպոս, մատուց ունենալուով «Ալլ իմ քա լիցի պարծիկ՝ բայց միայն ի խախ ծեան մերց Ծիստափ Քրիստոնից» (Փաստ. Զ. 14): Ս. Գատարացին մաս մը և գարողը մատափուռնեցաւ Երաւանցից Հաշիմակա ուստիկայիններ: Ս. Գատարացին հարց, ինչը Տ. Սուրբն Արքեպիսկոպոսի նախաւութեամբ կատարեւացաւ Հոգեւանատան հոգին պաշտօն Ս. Արքուոյ և աղքին արքերը Մելքոնեան կարարց Հոգիներուն համար:

— Ինչոք եսք, Մայր Տաճարին մէջ չքն Հանդիպաւորութեամբ կատարեւացաւ Խաչվերցի մեն Անդատանանց, նախագահաւութեամբ Հուսարապակեան Գերշ. Տ. Հայրէն Արքեպիսկոպոսի:

● Բլ. 20 Սեպտ.— Ծիչասակ մեռելոց: Ս. Գատարացը մատուցուեցաւ Մայր Տաճարի Գիւտադրի մատուցն մէջ, ժամարարն էր Արք. Տ. Կարապետ Ա. Քեջ. Աղքատահան: Ս. Գատարացին ետք կատարեւացաւ Հոգեւունատան կարգեր, նախ Մայր Տաճարին մէջ, ապա եկեղեցույոց պահիքից Երաւանչորդ Տ. Կիւրեղ Պատրիարքից շիրմին վրայ, նախաւութեամբ ինչը, Տ. Սուրբն Արքեպիսկոպոսի մատուցներ, ուր պահօրակա քանչցողմ՝ Զամ-Թաղի Հասարակաց գերզմանավայրը, զմաւորութեամբ Հոգ. Տ. Գիորք Վարագապետի:

● Եր. 1 Հոկտ.— Տօն Խաչի: Ս. Գատարացը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Նշան վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգև. Տ. Սամանէն Արդ. Այլազնեան:

● Կիր. 1 Հոկտ.— Բարեկեննամա Վարպացյ Ս. Խաչի Պահոց և մԱ. Տարեկար Օծման Տ. Տ. Վազգէն Ա. Վեհ. Հայրավետին Ամենայն Հայոց: Ս. Գատարացը մատուցուեցաւ Ս. Յարութիւն Տաճարի Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցին մէջ: Ժամարարն էր Հոգև. Տ. Արշէն Արդ. Այլազնեան:

● Ուր. 7 Հոկտ.— Նախատանակին պաշտուեցաւ Հոգու: Ս. Գիւրեղ եկեղեցիին մէջ: Հանդիպաւուն էր Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

● Ծր. 1 Հոկտ.— Ս. Գիւրաց օքավալիի Աստուածնայ ժամերգութենէն ետք, Գերշ. Տ. Սուրբն Արքեպիսկոպութեամբ, Միարան վեհաւութեամբ մէկնեցաւ Հոգու: Ս. Գիւրեղը վանքը, ուր մատուցուեցաւ Ս. Գատարացը: Ժամարարն էր Հոգև. Տ. Զարեհ Արդ. Թօվաբետն: Քարոզց Հոգ. Տ. Դահիէլ Վրդ. Շամելան, ներկայացներով օրուան տանիք ուորերուն կենան ու քիսատեսներուն դատին մատուցած մէծ ծառայութիւնը: Ս. Գատարացին ետք Միարան վեհաւութեամբ պատասխանուեցաւ Արգ. ուոց Կանքի Հոգ. Տեսէն:

— Ինչոք ետք ժամը 2:30-ին, Լուսաւորապետ Գերշ. Տ. Հայրէն Արքեպիսկոպութեամբ, Միարան վեհաւութեամբ չշրացաւածով մուտք գործեց Ս. Յարութիւն Տաճար, ուր պաշտուեցաւ Երեկան ժամերգութենն ու նախատանակին Ս. Լուսաւորիչ եկեղեցին մէջ: Ապա կատարուեցաւ ան-

րիսական պրատեղեադ այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարին և էքսուս Թափօրապեան էք Հոգէ: Տ. Ներքեն Վրդ. Բապտիսման:

❷ Կիր. 9 Հոկտ.—Տօն Վարպագյ Ս. Խաչին: Գրիգորյին և առաւոսեան Ժամերգութիւնները պաշտուեան Ս. Յարութեան Տաճարի Ս. Լուսուուրի էկեղեցին մէջ: Ապա, Գերը. Տ. Շահէ Եպօ. Ամէնան մատուց օրուն հանդիսաւոր Ս. Պատարագ Քրիստոնի Ս. Գերզմանինի վրոց և քարոզեց բարան ունենալով ժամէ ք եղից մեզ պաշտաման: Խոս թէ մէր ժիւոր այսօր և այս տօնին խորհուրդին ընդմէջէն կ'էրթայ երեք գլխաւոր պրավաբերաւ: Ս. Գերզմանինի օրուն անջէ ուուր և անջան պատարագը կը մատուցանէնք: Վարպագյ վանին՝ որուն ծօմեր երեւոս Ս. Խաչին նշանին տօնի է որ իր տօնան և Ս. Էջմիածնին՝ որուն Գաւակաբին՝ Ն. Ս. Օծութին Տ. Տ. Վաղէն Ա. Կարողիկոսի օժման մէլ: ասքիդարձին տոթի Հայրապետական Պաղմանը պիտի կատարած Ու Համառուս Խոսեցաւ յիշեաւ սրբայրքին իւրաքանչիւրին թիւտորեին գլաւառակերպ մասին, ցաւ յատնելով որ Վարպագյ վանը կէ դարէ ի վեր կը իր մաս ամայի ու տէքրակ, ու կոչ ընթիւլ ներկաներուն որ Ս. Էջմիածնին փառած մտն, անոնց վաս պահելու համար Հայրենակութեան հուրը ստարգիր Հայութիւնուց ստարեան մէջ: Քարոզն նետ Գերը. Տ. Սուրբն Արքեպօսի գլխաւորութեամբ կատարեցաւ: Հայրապետական Պաղմանը, որուն ընթացքի Տունարին էջական զանկերը ստորին կը դողմանէին:

❸ Եր. 13 Հոկտ.— Երեկոյաց Ս. Յարութեան Տաճարին ներ կատարեցաւ մասունական պրատեղեաց այցելութեան բացանիկ և Հանդիսաւոր թափօր, Ամէնիկայէն Ժամանան Հայ ուխտաւորներուն համար: Թափօրը գլխաւոր կ'էրթ. Տ. Շահէ Եպօ. Ամէնին և որ իւրաքանչիւր Հանդրուանին բացատրիւթիւններ տուու ուխտաւոր հաստատեանենիւրուն: Խոկ Հորը. Տ. Ներսէ Արդ. Սամուելն Արդարանին խօսերու թագմանէց անդէրէին:

❹ Եր. 15 Հոկտ.— Ս. Յարութեան Արքական Քրիստոնի: Ս. Յարութեան Պատուցուեցաւ Մայր Տաճարը ներքին դաւթիր Ս. Գերդոյ սեղանին իր վրա: Ժամանակը մասունական պատարագը մասունական էք Հոգէ: Տ. Արքէն Արդ. Սամուելն Արդ:

❺ Կիր. 16 Հոկտ.— Ս. Պատարագը մատուցւեան իւ Ս. Յակոբ: Ժամանակը էք Հոգէ: Տ. Ներսէ Վրդ. Բապտիսման: Եմէր Ողոմեանչէն ստամ, Գերը. Լուսարարասին Տ. Հայրին Արքեպօս: Համառուի ներկայացւուց նդիպասին նորու վախճանեալ բազմահայ Առաջնորդ Գերը. Տ. Մամրէն Արքեպօս: Արդուունանին կենանք ու բազմական գործունութիւններ, եւ Ս. Պատարագէն ետք նախարար անոր հոգւոյն համար կատարած հոգեհանգստան հանդիսուուրութեանի:

❻ Ուր. 21 Հոկտ.— Թարգմանչաց Հանդիսաւոր Նախատօնանին ի Ս. Բակոր, Նախարարաց Խօսաւուութեան Գերը. Տ. Հայրին Արքեպօս:

❼ Եր. 22 Հոկտ.— Ս. Բարգմանաց Վարպա- տեանց մերց (Տօն պազմին և նկեղեցական):

Մայր Տաճարի Աւագ Սկզբանին վրայ Ս. Պատարագը մատուցյ, ցաւ սովորութեան, կիրլպէնկեան Մատե- նապարանի Տեսուլը՝ Հոգէ. Տ. Ղեւոնդ Արդ. Մա- տուրեան: Ս. Պատարագէն ետք, ընկածաւ սովո- րութեան համաձայն, կատարուեցաւ հոգեհան- գստան հանդիսաւոր պայտամունք՝ Ս. Աթոռու և ազդի հանդուցեալ մեծանուն բարերար Վահե- Գալուստ կիրլպէնկեանի, ինչպէս նաև իր ծննդաց և միինչ հոգիներան համար:

❶ Կիր. 23 Հոկտ.— Ս. Պատարագը մատուց- ւեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ էկեղեցին մէջ: Ժամանակը էք Հոգէ: Տ. Ղեւոնդ Արդ. Մա- տուրեան:

❷ Եր. 29 Հոկտ.— Ս. Զարից Ա. Խատարամազն: Այսուուն Ս. Պատարագը, որ կը մատուցուէր Ս. Յարութիւն Տաճարին Գաւթին վրայ բացուու Ս. Յովհ. Աւելարամէլի մատար մէջ, մատուցուեցաւ ի Ս. Գևոստիր, Ս. Յարութեան Տաճարի բակը լցու- ած ըլլալով նորոգութեան չխանիքի թերութիւն ժամանակը: Վարէտ Արդ. Տերէցնան:

❸ Կիր. 30 Հոկտ.— Ս. Պատարագը մատուց- ւեցաւ ի Ս. Յակոբ: Ժամանակը մատուց- ւեցաւ Տ. Վակոր: Ժամանակը էք Հոգէ: Տ. Տա- թիւ Վրդ. Դարիկան:

❹ Ել. 31 Հոկտ.— Ս. Ցովսէփիայ Աստուածա- հօրն: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Աստու- ածանայ Տաճարին մէջ, Հայր Ցովսէփի գերզմանին կամք: Ժամանակը էր, ցաւ սովորութեան, Տաճա- րին Ցովսէփ Հոգէ: Տ. Արչէն Արդ. Այլազնան:

❺ Եր. 5 Նոյմ.— Վաղուան Գիւլ Խաչ տօնին ատիթով, կիսորդ ետք, Ամէն: Պատրիարք Ս. Հօր գլաւառութեամբ, Միաբանութիւնը ՀՀրաշափառ- ով մուտք զորեց Ս. Յարութեան Տաճար: Պատա- րանալոյն, Ս. Գերեզմանի և Գիւլ Խաչ այրի ուի- տերէն իւր, վերնոյն կից Ս. Լուսաւորիչ էկե- ղեցին մէջ պաշտուեցաւ երեկոյան Ժամերգու- թիւն ու նախատօնակը: Ապա կատարուեցաւ տօ- րինական սրբանեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարին ներս: Թափօրապեան էք Հոգէ: Տ. Ցովսէփ Վրդ. Անուց:

❻ Կիր. 6 Նոյմ.— Գիւլ Խաչ տօնին ատիթով առաջանաւ կապուայի հետու առաւոսեան Ժամերգութիւնները պաշտուեցան եւ Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Լուսաւորիչ Ժամանակը էք Հոգէ: Տ. Ղեւոնդ Արդ. Թօվալինան: Ս. Պատարագէն ետք կապմուեցաւ մեծանուն բարերար Ամէն: Պատրիարք Ս. Հայրը, որ, ամէնուանիք ներքեւ, Ս. Խաչափայի մատուցով կ'օրէնքը հաւասար կարգին ետք, Ս. Գերեզ- մանի ատեանին մէջ երգուեցաւ մեսչ քո, Քրիս- տուուր: Թափօրը ալարեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորի- էկեղեցին մէջ, Ն. Ամէնապատութեան «Պահպա- հիւսով» ու օքնութեամբ:

❼ Կիր. 13 Նոյմ.— Ս. Պատարագը մատուցուե- ցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ էկեղեցին

մէջ, ժամարարն էր Արք. Տ. Կարապետ Ա. Քնչյ Անդրէսան:

● Արք. 18 նոյմ.-ս. Հրեշտակապետաց նախառանիկը պաշտուեցաւ համաստ եկեղեցին մէջ, Հանգստանեան էր Գերձ. Տ. Նորար Եպս.:

● Եր. 19 նոյմ.-ս. Հրեշտակապետաց Գարդիրն եւ Միհայէլի: Առաւտան ժամերգութեար Պատարգէն եաց համարուեցաւ Հոգինանստան պաշտօն ազգային բարերարութիւն Աղանի Ժմահէրնեանի եւ պարագաներու Հոգինանստան համար, նախապահեամբ Գերձ. Տ. Նորէն Աղքակա: Քէմ-Հանձնանի: Ազա Միհայէլի Բիւնը պատարացրուեցաւ վայուանայրած Տնօւու Հոգը. Տ. Դանիէլ, Վրդ. Համելեանի կողմէ:

● Կեր. 20 նոյմ.-ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յակով: Պատարագէն եւ բարոզէց Ա. Արքու ժամանակ նոր Կամոցիկոսանի Պատուիքակ եւ Առարախու Հոգին Գերձ. Տարգետն եղաւ. Պատարանեան, ընարա ունենալով գաղտնիքն նոր առա մէջ զի սիմելիք զմինեան (Խով. ժ. 34): Ա. Պատարագէն մաս մը եւ բարոզը մահապատուեցաւ Յորդանանի Հայինկան սահիկայէն:

● Կեր. 21 նոյմ.-ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յակով, Ա. Յովիկ, Ա. Յովիկ Բորգի ժամանակը բարերարութեամբ, Միհայն Հայրէր ինք համարեալիք մէկնեան Գլխանեանի մորը եւ Շարաշուալով մատ գործեցին Ա. Պատարանանունացանան, ուր Տիրու Ա. Գերեզմանին վրոյ օրուաւ հանդիսաւոր Ա. Պատարագը մատոյց Գերձ.

● Եր. 23 Դեկտ.-ս. Հեծայման Հանդիսաւոր նախառանիկը պաշտուեցաւ ի Ա. Յակով: Հանդիսապետն էր Լուսարարապետ Գերձ. Տ. Հայրէկ Արքէսպի ջապօս:

● Կեր. 4 Դեկտ.-ս. Հեծայման Ա. և ուսուածին, եւ Բարիկի դամ Յիւլիակի Պատու, Առաւուուն, Գերձ. Լուսարարապետ Տ. Հայրէկ Արքէսպի դիմաւոր Միհայն, Միհայն Հայրէր ինքնաշբերով եկեղեցն Գեմենամիք մորը ու Հարաշափառով մուտք գործեցին Ա. Կատուածանայ տաճար, ուր Տիրու Ա. Գերեզմանին վրայ օրուաւ հանդիսաւոր Ա. Պատարագը մատոյց եւ թիւնայման խորհրդի, չորսից բարոզէց Հոգը. Տ. Յովիկ Վրդ. Մատու, նախկնառանին խոյր ի գումի Ա. Պատարագէն եաց, ըստ ստարութեան, կատարուեցաւ Հոգինանստան պաշտօն՝ Ա. Աթուոյս, ազգին եւ մատարարած Ա. Առաւածանան տաճարի բարերար՝ Կիւլազի Կիւլէնեանին եւ Կիւլպէնկնեան գերդան մին Համարն անջեցեց Հոգիներու ն Համար, նախապահեամբ Գերձ. Լուսարարապետ Մըրազանի:

● Կեր. 11 Դեկտ.-ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յակովիք Բիւն, Ա. Լուսաւորէք եկեղեցինիք մէջ: Ժամարարն էր Հոգը. Տ. Վաղարշը Վաղարշանի Գերձ. Տ. Նորէն Արքէսպի կողմու:

● Եր. 17 Դեկտ.-ս. Առաջնորդ եւ առաջին

լուսաւորչացն մերօց Թադէսի և Յարրադիմէսի, Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Յակովին Սամարի Ա. Գլխադիք մատրած մէջ: Ժամարարն է: Հոգը. Տ. Սամուէլ Արզ. Աղոյինան:

● Կեր. 18 Դեկտ.-ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յակովիք Ա. Լուսաւորէք եկեղեցինիք մէջ: Ժամարարն էր Հոգը. Տ. Արէնէն Արզ. Այլդիման:

● Եր. 19 Դեկտ.-ս. Նախառանիկն ի Ա. Յակով նախապահէ Գերձ. Տ. Նորար Եպսանու:

● Եր. 20 Դեկտ.-ս. Հօրդ Ա. Հարցն Սիլվանացը, Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Յակովաց մատրած մէջ: Ժամարարն էր Արք. Տ. Կարապետ Ա. Քնչյ. Անդրէսան:

● Եր. 21 Դեկտ.-ս. Յովիք Ա. Յակով նախառանիկն ի Ա. Յակով համարանի Լուսաւորաց առաջին Գերձ. Տ. Հայրէ Արքէսպիսուու:

● Եր. 22 Դեկտ.-ս. Յովիք Ա. Աստուածածինի: Առաւուուն, Գերձ. Լուսարապետ Ա. Առաւուուն, Գերձ. Հայրէկ Արքէսպի դիմաւոր Միհայն Հայրէր ինք համարեալիք մէկնեան Գլխանեանի մորը եւ Շարաշուալով մատ գործեցին Ա. Պատարանանունացանան, ուր Տիրու Ա. Գերեզմանին վրոյ օրուաւ հանդիսաւոր Ա. Պատարագը մատոյց Գերձ. Լուսարապետ Մըրազանի:

● Եր. 24 Դեկտ.-ս. Նիկոլայոսի սէմանիացազը Հայրապետին: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գիւտադիրի: Ժամարարն էր Հոգը. Տ. Վաղարշը Վաղարշանի Բիւն Արքէսպի կատարութեամբ, Միհայն Հայրէր ինք համարեալիք մէկնեան Գլխանեանի մորը եւ Շարաշուալով մատ գործեցին Ա. Պատարանանունացանան նորանին վրայէն:

● Եր. 25 Դեկտ.-ս. Բարեհինեան Ա. Յակովայի պահոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Հրեշտակապետ Ժամարարն էր Հոգը. Տ. Արէնէն Արզ. Արդէսպի:

● Եր. 30 Դեկտ.-ս. Նախառանիկն ի Ա. Յակով նախապահէ Գերձ. Տ. Հայրէկ Արքէսպի:

● Եր. 31 Դեկտ.-ս. Յակով Նժրան Հայրէր Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գիւտադիրի: Ժամարարն էր Հոգը. Տ. Ներսէն Վրդ. Վաղարշը ճենան:

● Եր. 32 Դեկտ.-ս. Կիւլազի Կիւլէնեան Ա. Յակով նախապահէ Գերձ. Տ. Հայրէկ Արքէսպի:

ՊԱՇՕՆԱԿԱՂԻՔ

● Դւ. 2 Սեպտ.-ս. Կիւլէնեան Կաթողիկոսութեան Դիոքսինու Տնօւու Գերձ. Տ. Վաղարշէն նպաստանի Արքէսպին նպա: Սարգսին ժամանակն է Աթուոյս մէկնեան եւ մէկնեան երկու օրեւ եաց:

● Եր. 9 Սեպտ.-ս. Աթուոյս երիտասարդ միաբաններն Հոգը. Տ. Ֆառէ Արզ. Անդրէսին Հիւսիսային Ամերիկային Ա. Աթուոյս մատանին ի մէկնեան եւ մէկնեան երկու օրեւ եաց:

● Եր. 16 Սեպտ.-ս. Աթուոյս Պատարագը Ա. Հայրէ, ի գումի Միհայն Առաջին, բայումը կատարեար մատու, Վաղարշը Վաղարշանի 1960-67 դրորցական առքէրջանին:

❶ Բ.՝ 19 Ամսուր - Ս. Թարգմանչաց Խրիզ Վարժարանին Տեսուչ Հոգչ. Տ. Կիրկի Վրդ. Թարիկան մեկնեցաւ Հարաւային Ամբերիկա, շարժմակայու համար Ս. Թարութեան Ցանարք Խորդութեան հանգանակիթիւնը:

❷ Ե.՝ 22 Ամսուր - Ս. Աթոսի Երիտասարդ Ժմանաներէն Հոգչ. Տ. Արփ Վրդ. Ենիքանեան Ֆախանային Ժմանանեան Ս. Աթու և վերտարձաւ չորս օրեր ետք:

❸ Ուր. 23 Անպատ- Ժամը 6ին, Սէուս. Խրարիոյ աղոյային տօնին առիթով, Լուսուրապատ Գերշ. Տ. Հայրիկ Արքակիսուու, Ծնկերակցութեամբ Աւազ-Թարզըն Հոգչ. Տ. Գերպ Վրդապատիկ և Տիրո Կ. Հինգեանի, ներկայ գանուեցաւ Ախուտական Արքարիոյ ընդհ. Հրապանուին կողմէ Աւճը Ասքը պահունչի մէջ տրուած ընդունլութեան:

❹ Դ.՝ 2 Հոկտ.- Ս. Աթոսի Երիտասարդ Ժմանաներէն Հոգչ. Տ. Վահագիան աղոյա գովով մեկնեցաւ Ֆրանսան, ստանձենու համար Հովուութեան Ախնթ-էմինին Հոյ զարութին:

❺ Ե.՝ 20 Հոկտ.- Ս. Աթոսի Միարան և Կալիսթայի Հոգեւոր Հովին Հոգչ. Տ. Գեղաս Վրդ. Զարգարան ժմանանեան Ս. Աթու և վերտարձաւ չարութ:

❻ Բ.՝ 24 Հոկտ.- Միացաւ Ազգաց Կազմակրութեան հրմանակութեան Ալրդ առեղարձին առիթով, Գալանտայի ՄԱԱ-ն Արքանուից Վարժարանին հանդիսանեան և ցուցանախէին Պատրիարքանին հրմէ ներկայ գանուեցաւ Ախուտապատ Գերը. Տ. Հայրիկ Արքակու, Հոգչ. Տ. Գերպ Վրդ. և Տիրո Կ. Հինգեան:

❼ Եր. 29 Հոկտ.- Երեկոյեան Ժամը 6ին, Թրքական Հանրապատութեան Հաստատման 43րդ տուրքարձին առիթով, Թիրքիոյ Ըստ. Հրեապատիկ կողմէ Հրապանարանին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գանուեցաւ Լուսուրապատ Գերը. Տ. Հայրիկ Արքակու, Հոգչ. Տ. Գերպ Վրդ. և Տիրո Կ. Հինգեան:

— Նոյն օրը, Ս. Աթու ժամանակ Փարիզի Հոգչ. Տ. Գիտ Վրդ. Հագուշեան և մեկնեցաւ երկու ու ետք:

❽ Դ.՝ 2 Նոյմ.- Պաֆորի յայտարարութեան առեղարձին տրուած առիթով, Ասեւարական Գրուսեակի մէջ կատարուած բողոքի արտայատութեան հաւաքիթին ներկայ գանուեցաւ Հոգչ. Տ. Ներսէ Վրդ. Բաւանեան:

❾ Ե.՝ 8 Նոյմ.- Ս. Աթոսի Երիտասարդ միարաներէն Հոգչ. Տ. Տաթիսի Գրիթի հոր տօնին Գրն. Արքինչի Փորսիք Մատուցութեամբ, Աստանան աղոյին գովով մեկնեցաւ Արքանթին, ստանձենու համար Հովուութիւնը Գորուպայի Հոյ զարութին:

— Նոյն օր Երեկոյեան, Գրիթի համարըին նոր տօնին Գրն. Արքինչի Փորսիք ի պատի. Գրիթի; Գալունչը Մատուցութեամբ լինքին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գանուեցաւ Լուսուրապատ պատ Գերը. Տ. Հայրիկ Արքակու, Հոգչ. Տ. Գերպ Վրդ. և Տիրո Կ. Հինգեան:

❿ Բ.՝ 14 Նոյմ.- Ն. Վե. Հիւսէյ Թագաւորի միանցաւ Յլրդ առեղարձին առիթով, Ամէն. Պատ-

րաւութ Ա. Կարու ընդհաւորական հեռագիր մը լրեա Ամերիկա Առարկներէ:

— Փա խոսնէն նախագահ Առամձեւու իւու և Խանի երու տոչէ արդիւր թեան առիթով, Հարամ Շերիթ դևաւորութեան դացիք լուսաւառապական Գերը. Տ. Հայրիկ Արքակու, Հոգչ. Տ. Գերու Վրդ և Տիրո Կ. Հինգեան:

— Կատարին, Խթրդունթիւնների պատուիքի մէջ; Փակատանի նախագահն ի պատի Երաստուկի Վահե. Կատարակցին կողմէ տրուած ճաշկերյթին ներկայ գանուեցաւ Դրւանապատ Գերը. Տ. Շունչ Վարչ. Հոգչ. Տ. Գերու Վրդ և Տիրո Կ. Հինգեան:

❻ Ուր. 18 Նոյմ.- Կէսարէ Խոց Ժամը 12.45ին, Ս. Աթու ժմանանեան նորապասկ Գերը. Տ. Գարեգի Սպա. Գալունչեան, զալով Ս. Էջմանձնէն, ուր Վախովուու մեւագրուած էր և Վէճ. Հայրապետէն Կանանչուած Կաթողիկոսական Գատուրիակ Մայրու գոյն Արքեւուիք և Աստայիլի Խայրու Հայրը. Տ. Հայրը Ս. Խակրտեանց Ցանարի արտաքի գանուեցաւ Վահեան զարութ:

Վահեանուուու, Հերազդուուց անու ուղարկներէն Ամերիկայի հայու Հայրը. Հայրը կապատառապատ անու արտաքի գանուեցաւ Վահեան կապատառապատ Գերը. Տ. Հայրիկ Արքակու, Հոգչ. Տ. Գերու Վրդ և Տիրո Կ. Հինգեան:

— Երեկոյեան Ժամը 6ին, Գերը. Արքական Զարթօնքի տօնին առիթի, Հարամ Շերիթի լրջափակին մէջ, իրան Հիւսէյ Գէն Ալիք զարաքանին մօս կասու ուած Հանդիսութեանց և ապս տրուած Թէյսուսպանին ներկայ գանուեցաւ Լուսուրապատ Գերը. Տ. Հայրիկ Արքակու, Հոգչ. Տ. Գերու Վրդ և Տիրո Կ. Հինգեան:

— Երեկոյեան Ժամը 6ին, Գերը. Արքական Հարթօնքը ներկայ գանուեցաւ Լիրանանեան Հիւստառապատ, Լիրանանի անկախութեան 23ու տարեղարձին առիթի տրուած ընդունելուութեան:

❻ Բ.՝ 28 Դեկտ.- Եւրոպացուց Ս. Մնջեան առիթով, Վակու առաջ առաջ ժամը 10.ին, Ամէն. Պատ ըրաբ Ս. Հայրը. Ծնկերակցութեամբ Գերը. Տ. Արքապատութեան Հոգչ. Հայրապատ Ասպա. և Վահեան կապատառապատ Գերը. Տ. Շատրւ Ասպա. և Տիրո Կ. Հինգեան:

— Խան Հոգչ. Տ. Ներսէ Վրդ. Բաւանեան, ընկերակցութեամբ Հոգչ. Հայրերու, այսէնէ Յոյ կաթոլիկներու և Մարտիրոսիթ Համացած Եպիսկոպոսներուն, Հայ-Կաթոլիկ Սեծաւորին և Լուսուրիական ու Արքա-Լուսուրիական Երեցերուն:

ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՆՈՒԷՐՆԵՐ

Հնարհակալութեամբ և օրինութեամբ կ'արձանագրեալ 1965 տարւոյ ընթացքին Ս. Յակոբեանց Մայր Տաճա-
րին և այլ Սրբաւայրերու տրաւած հետեւալ բարեպաշտական Ծուելքներ:

1.— Հաւէպարնակ, բնիկ Մարտացի, Տէկն. Լուսին Երկանեան կը նուիրէ սեղանի ինքնածեռագործ եռկու եղերածածկոցներ.

2.— Պոլսարնակ բնիկ Թօքատցի Օննիկ Միքայէլօսիու կը նուիրէ կարմիր գունով քորփուրա մը թանթելայով եղերուած:

3.— Պոլսարնակ, բնիկ Սունգուրլուց Տէկն. Մարի Հաճիբակորեան կը նուիրէ Ս. Աստուածածնայ Գերեզմանին ձեռագործ սեղանի ծածկոց մը:

4.— Տէկն. Սիրանուշ Մնակեան, բնիկ Կւսարտցի, Պոլսարնակ, կը նուիրէ Ս. Գլուխագորի քորփուրա մը ինքնածեռագործ. Իօրմէն յիշատակ մուացած:

5.— Տէկն. Լուսիա Կարապետ Նաճարեան, բնիկ Տիգրանակերտցի, Մուսուլարնակ, կը նուիրէ ինքնածեռագործ քորփուրա մը:

6.— Տէկն. Աղաւնի Մատթէոսեան, Գում Գափոււարնակ, կ. Պոլսեցի, կը նու-
իրէ սեղանի ինքնագործ ծածկոց մը:

7.— Օրու. Հերմինէ Քերեսթէնեան կը նուիրէ սկիհի ծածկոց մը ինքնածեռագործ. Կանաչ յատակով ոսկեդոն գործուածներով:

8.— Օրու. Զուութ Վարդանեան, Վա-
նեցի, կը նուիրէ երկու քորփուրա Ս. Յա-
կոբայ Տաճարին:

9.— Տէկն. Ժօղէքին Գայաեան, Տիգ-
րանակերտցի, Պաղտասարնակ, կը նուիրէ ինքնածեռագործ յարագոյք մը:

10.— Տէկն. Աղինեւ Կույտիսսրբին, Վա-

նեցի, կը նուիրէ կապոյտի վրայ ինքնա-
գործ ծածկոց մը:

11.— Տէկն. Աղաւնի Բաղրմէնան, բնիկ Կիսարացի, Հալէպարնակ, կը նուիրէ պասմա քորփուրա մը:

12.— Տէկն. Աղնիւ Բարունակեան, Գըրգ-
խանեցի, Հալէպարնակ, կը նուիրէ եւրո-
պական փոքր դորգ մը:

13.— Օրդ. Արուսեակ Գասապեան, Պէ, րութարնակ, կը նուիրէ ինքնածեռագործ Կարմիր յատակի վրայ քորփուրա մը:

14.— Տէկն. Քրիստինէ Փարիսեան, Կ. Պոլսեցի, կը նուիրէ իւղաներկ գեղեցիկ սկիհի ծածկոց մը Ս. Յակոբայ Տաճարին:

15.— Տէկն. Մարիամ Կիւլիղեան, Ասլան-
պէկցի, Պէյրութարնակ, կը նուիրէ պղինձ-
եայ աշտանակ մը:

16.— Տիար Գառնիկ Խանծողեան, բնիկ Եղեսիացի, Հալէպարնակ, կը նուիրէ Ս. Աստուածածնայ պատկերին ոսկեայ խաչ մը շղթայով:

17.— Տէկն. Աղնիւ Զալըգեան, բնիկ Ա-
տարապարցի, Պոլսարնակ, կը նուիրէ կա-
նաչ եւ զանազան տեսակի փուլերով բըռ-
նըռած քորփուրա մը:

18.— Տիար Ակեքսան Քէօչէքրեան, բնիկ Այնթապցի, Հալէպարնակ, կը նուիրէ Ս. Յակոբայ Մայր Տաճարին փղուկը եւ սըր-
ճագոյն բանուած թեւերով իսչէլութեան պատկերով խաչ մը:

19.— Տէկն. Նուրի Քէօչէքեան, բնիկ Աղ-
չէհիբցի, Գահիբէարնակ, կը նուիրէ ձե-
ռագործ Աւետարանի բոնիչ մը:

20.— Տիար Մանուէլ Քէշիչեան, բնիկ կեսարացի, Պէլյութաքնակ, կը նուիրէ Ս. Աստուածամօր պատկերին փոքրիկ դոկիու սիրտ մը:

21.— Տէն էլիզա Խուազէսէրեան, 1908' Յունիս 15, գործած խաչելութեան գեղեցիկ քորիուրա մը կը նուիրէ Ս. Յակովայ Յառարին կ. Պոլսոյ Կրօնական ժողովի միջուցաւ:

22.— Պէլյութաքնակ Տէն. Նուարու Ստամպոյեան, կը նուիրէ Ս. Յակովայ մէկ պղնձեայ լապտեր եւ քորիական:

23.— Պալտաստաքնակ բնիկ Մուրատյացի Օրդ. Շուշանիկ Պօյաճեան կը նուիրէ Ս. Աստուածամօնայ Գերեզմանին պատուածկոց մը, երկու ուրար եւ Այնթապի գործ ծածկոց մը, սկիզի ծածկոց մը կարմիր թաւիչով Ս. Գերեզմանին համար:

24.— Տէն. Անժէլ Մարգարեան, բնիկ Հասանիկյալցի, Հալէպարնակ, կը նուիրէ Ս. Աստուածամօնայ պատկերին կապոյտ առվ սուկի մատանի մը:

25.— Ե. Պոլսեցի Տէն. Աղաւենի Յարութիւնեան, Ամերիկաբնակ, կը նուիրէ Ս. Աստուածամօնայ իւղաներկ պատկեր մը Ս. Յակովայ Տաճարին:

26.— Տէն. Արուսեակ Աւետեան, բնիկ Քիլիցի, Հալէպարնակ, կը նուիրէ երկու միւրֆեծ եւ միւսը՝ փոքր, ինքնաձեռագործ քորիուրաներ:

27.— Տէն. Մարիամ Անտոնեան, բնիկ Մարացի, Հալէպարնակ, կը նուիրէ Ս. Աստուածամօնայ պատկերին Անդլիական սուկի մը:

28.— Տէն. Տիրուհի Զիլինկիրեան, Երուսաղէմացի, Պէլյութաքնակ, իր ուխտեալ զաւկին՝ Յակոբ Զիլինկիրեանին համար, կը նուիրէ Ս. Գլխադրի խորանին կոպուտ ծածկոց մը:

29.— Տիար Ներսէս Գողանձեան կը նուիրէ ձեռագործ ծածկոցի եղերք մը:

ՀԱՅՐԻԿ ԱՐՔԵՊՈՂՈՍԿՈՂՈՍ
Լուսարարապետ Ս. Արքոն:



Ս Ի Ո Ն

ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒ 1966 ՏԱՐԵՐՁԱՆԻ

Բ Ա Ն Ա Ս Ի Ռ Ա Կ Ա Ն.—

Լ. Դ. ՄԻՆԱՍՅԱՆ. Զեռազիր Մի Տապարան Յ. Թիկուրանցու Եւ Մ. Նազարի Տագերազ
16

Նոր-Զուղայում 1641 Թուին Տըպագրուած «Խորհրդատեսոր»ը

357

ԿԱՐԱՊԵՏ ԳԱԲԻԿԵԱՆ. Բանասիրական Մաճրուկ

24

ԶՈՀԱՊ ՍԻԿ. ՇԱՄԼԵԱՆ. Հայ երաժիշտ Վարդապետներ

31, 202

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ. Ասկանի Աստուածաշառչին Փայտափորագրեալ Պատկերները

105

Հայերէն Յիշատակարանով ձենապակեալ Աթօթներ

215

Փայտափորագրութեան Արուեստը Հայոց Մէջ

415, 462, 531

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. Ասկանեան Աստածաշունչը Ս. Գրոց Կանոնի Հայեցակետներ

70

Դազար Փարափեցի-Նորագիւտ Հատուած Հայերէն Հնագոյն Զեռազիրներ

200

302

ՇԱՀԵ ԵՊԻՍԿՈՊՈՒ. Ասկանեան Աստածաշունչի Կանոնը

72, 205, 413

ԴԱՆԻԵԼ ՎՐԴ. ՇԱՄԼԵԱՆ. Ս. Գրոց Կանոնական Եւ Երկրադականութիւնները

80

Հին Եւ Նոր Կուակարաններու Թարգմանութեանց Մէջ Տարբերութիւններ

304

Ա. Գ. (Հրատ.) Յիշատակարաններ 147

ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ. Մի Անյայտ Տապարան 255, 307, 359, 421, 468, 520

ՄԻՀՐԴԱՏ ԹԻՐԵԱՔԵԱՆ. Յիշատակարանի Մը Հայատառ Պարսկերէն Առանաւորը

356

ԲԱՐԳԵՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԱՆ. Պղինձէ Մագաղքմերու Գիւտը

527

Բ Ա Ն Ա Ս Ե Ղ Ծ Ա Կ Ա Ն.—

ՄԱԼԻ ԱԹՄԱՆՁԵԱՆ. Փարոսները 0', Կեանքն Արդէն...

Գրիգոր Նախեկացիին

460

ՑՈՎՍԻՓ ԹԸԳԲՐԵԱՆ. Հայրենապաշտ Քերոսոյ Շիրազին

9

ՄՐՍԻՆ ԵՐԿԱԹ. Տպագրիչ Աւետարամի ներշնչում

518

ԱԲՐԱՀԱՄ ԱՀԻՔԵԱՆ. Գեղօն Ու Տապ Ի Պատիւ Հայ Մատենադարամի

121

Մ. ՄԱՆՈՒԿԻՒՆ. Քառեակներ Բանաստեղծութիւններ

412

Կու Գաս Յանախ Դում Ինծի

516

ՀՄԱՅԵԱՆ ԴՐԱՆՆԵԱՆ. Միքաշող Երկիր «Ի Մէջ Տամարին...»

301

Երէ...

410

Երսաղէմ...

519

ԵՂԻՎԱՐԴ. Երեւանին	300	Ուրախառիք Համգրաւան Մը	181
Կարգապահութիւն		Կարգապահութիւն	233
ԵՂԻՎԱՐԴ. ԳՈՒՐԵԱՆ. «Հայր Մեր»ը	351	Սուրբ Յարութեան Տաճարի Նարա- գութիւնները	389
ԳԻՐՔԵՐՈՒԻՆ ՀԵՏ—		Մեր Դարեվական մեջերը	441
ԱՐԱՅ ԳԱԼԱՅՃԵԱՆ. «Գիրք Լիմելու- ր եան» (Վ. Խեչումեան)	432	Հայ Մշակոյթը	493
ԳՐԱԿՈՍԱԿԱՆ.—		Ե. Հ. Բ. Բ. Միաւրեան Վարչուամ- եակը	287
Յ. ՔԻՒՐՑԵԱՆ. «Յուցակ Զերպաց		Ե. Քիստաննէական Եկեղեցիները Եւ «Համաշխարհայնութիւնը»	343
Մաշտոցի Անուան Մատենադարանի»	325	ԿՐՈՆԱԿԱՆ.—	
«Արարական Ազրիւթները Հայու- տանի Եւ Հարեւան Երկիրների Մա- սին»		ՍԵՐՈՎԱՅ ԱՐՔԵՐՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ. Մա- կարայեցոց Գիրքները	58
«Հարք Խնուս»	329	ԳՐԻԳՈՐ Ա. ՄԱՐԱՖԵԱՆ. Աստուածա- շունչի Աշխարհաքար Թարգմանու- թեան Համար Երեք Տեսակներ	
«Մկրտիչ Նապաշ»	330	Համար Քիստոնեան	233
«Կանոնագիրք Հայոց»	364	ՆԵՐՍԵՀ ՎՐԴ. ԲԱՊՈՒՃԵԱՆ. Յափ- տենական Մատեանը	
«Սասնայ Ազգագրութիւնը»	365	550	78
«Կիլիկեան Մանրանկարչութիւն»	367	ԱՐԵՒՆ ԱԲԴ. ԱՅՎԱՋԵԱՆ. Յարութեան Յազքանակը	
ԵՂԻՎԱՐԴ. «Օրեր Եւ Գելքներ»	362	Տիպար Մայրը	401
ԳՐԱԿԱՆ.—			
ԱՐԱՅ ԳԱԼԱՅՃԵԱՆ. Տիգրան Կամա- րական	19	ԲԱԲԳԵՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԱՆ. Ս. Ներսէն Ա. Պարքեւ Հայրապետ	192, 241
ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ. Հայկական Գե- ղեցկարիւթներ	14	Ս. Մարիամ Աստուածին	397
ԵՐԱԺԾՏԱԿԱՆ.—		Խաչվերաց	445
ԱՐԵՒՆ ԱԲԴ. ԱՅՎԱՋԵԱՆ. Մակար Եկ- մալիսն	219	Ինչո՞ւ Զարը	506
ՏՈՎՀԵՆ ՊԱՊ. ՊԱՎԱՋԵԱՆ. Մակար Եկ- մալիսն	546		
1. Ի Զ Ո Ւ Ա Բ Ա Ն Ա Կ Ա Ն.—		ԴԱՆԻԵԼ ՎՐԴ. ՇԱՄԼԵԱՆ. Յովհաննու Յուսունութեան Գիրքը	348
ՏՈՎՀԵՆ ՊԱՊ. ՊԱՎԱՋԵԱՆ. Բնեղող- բառ Եւ Մարմար Աւ Հերամու Բառերը		Հաւատով	456
Ս. Գրոց Մէջ		Սուրբ Գեղարդ	499
Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն.—			
Ա. Գ. Աստուածաշութչը Եւ Ռոկան Ե- րեւանցի	53	ՄԱՐԿՍ ԻՇԽԱՆ. Եկեղեցիներու Միու- թագմ. Մ. Ա. Օ. Լիքան Խնդիրին Վրայ Տեսութիւններ	402, 449, 513
Կ Ա Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն.—		Կանոն Վերացման Սրբոյ Խաչին	442
Ա. ԱԲԵԼԵԱՆ ԵՒ Գ. ՑԱԿՈՒՅԵԱՆ. «Յիսուս Որդի»		Մ. ԱԲԵԼԵԱՆ ԵՒ Գ. ՑԱԿՈՒՅԵԱՆ.	
		«Յիսուս Որդի»	508

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔ ԵՐ.—

Ն. ԵՊՍ. ՇՈՎԱԿԱՆ. Ս. Սարգիս Վաճեֆ
Ռւշյ 648

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ.—

Վ. ՑԱՐՈՒԹԻՒԽՆԵԱՆ. Աղեքսանդր Թա-
մանեան 261

ՊԱՏՄԱԿԱՆ.—

ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ. Անտիկ Մի Տաղ 34
Հայ Առաջին Վաստակաւոք Տպագ-
րիչները (ԺԶ.-ԺԷ. Դար) 116

ԱՐԱՄ ԳԱԼԱՑՃԵԱՆ. Ոսկան Երեւանցի.
Հայ Տպագրութեան Մեծ Երախտաւոքը 89

ԲԱՐԳԻՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԱՆ. Աստուա-
ծաշունչի Հայերէն Առաջին Տպագ-
րութիւնը 112

Սարական Տիրապետութեան Վեր-
ջին Շրջանը Հայաստանի Մէջ Եւ Բազ-
րասունեաց Հարստութեան Հիմնադ-
րութիւնը 311

Լ. Գ. ՄԻՒՆԱՍԵԱՆ. Ոսկան Երեւանցի Եւ
Դրա Տպագրական Գործը 132

ԳԱՄԻՆԻԿ ԳԵՂՐԳՃԵԱՆ. Թրքական Տիրա-
պետութիւնը Հայոց Վրայ ԺԶ.-ԺԹ.
Դարերուն Եւ Զեխուշը 212

Խաչատուր Ատիշցին (Կառ Զեխուշ-
ցին) Եւ Ալայանեանի Սխալները Անոր
Մասին 269

Մինաս Վարդապետ Եւ Զեխուշի Հա-
յոց Հուաւորութեան Գործը 423

Ախալներ Զեխուշի ԺԹ. Դարու Վա-
նահայր-Ալայանորդներու Մասին 489

ԺԷ. Դարու Զեխուշի Մէկ Խորհր-
դաւոք Գաղտնիքը 540

ՎԱՀՐԱՄ ԿԵՕՓՃԵԱՆ. Հայ Ամերիկացին 273

Ն. ԵՊՍ. ՇՈՎԱԿԱՆ. Անքեցի Յովհան-
նէս Կաբոդիկոսի Թիշատակարամները 474
Մինայական Արձանագրութիւն Մը 538

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՒՆ.—

Յունուար	Ալեսօրեայ	Լուրեր	44
Ապրիլ	>	>	223
Մայիս	>	>	280
Յունիս	>	>	331
Յուլիս	>	>	383
Օգոստոս	>	>	437
Սեպտ.	>	>	490
Հոկտ.-նոյ.-Դեկտ.	>	>	562

Տ Խ Ը Ո Ւ Խ Ե Ւ .—

Հանգիստ Գրիգոր Ա. Սարաֆեանի	49
Հանգիստ Միհրան Գրիգոր Սա- նոսեանի	386
Հանդիստ Հայկանուշ Մայրապետ Երամեանի	491
Հանգիստ Սարգիս Հազարապետ- եանի	491
Հանգիստ Եղիպատիայ Գաղութի Առաջնորդ Գերշ. Տ. Մամրէէ Արքապա. Սիրումեանի	554

Ա Յ Լ Ե Խ Ա Յ Լ Ք .—

Շնորհաւորական Նամակ Ամենայն Հայոց Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Վեհափառէն	40
Կոնդակ' Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետէն, Հ. Բ. Ը. Միութեան 60-ամեակին Ապիքով	285
Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Վեհա- փառ Հույրապետի Կոնդակ' Եկեղե- ցիներու Միութեան Հարցին Առնչու- թեամբ	337
Շնորհաւորական Նամակ ՄԵծի Տաճն Կիլիկիյաց Հայրապետ Ն. Ս. Օ: Տ. Տ. Խորէն Ա. Վեհափառէն	41
Շնորհաւորական Հեռագիր Ն. Ս. Պողոս Զ. Պապէն	42
Շնորհաւորական Նամակ Հ. Բ. Ը. Միութեան Կախագակ Տիար Ալեքս Մանուկանէն	41

Հնարհաւարական նամակ Համայն Անգլիայ Արքեպիսկոպոս Միքայէլ	գիր Խոգովաշխան-Կիւլպէնկեան Վար- ժարանի	374
Ռեմզին	42	
Հետորհաւարական Հեռագիրներ	43	
Ամենապատի Պատրիարք Ս. Հօր Խնմդեսն Պատգամը Բերգեհեմի Ս. Արքէն	1	
Անկիլիքան Եկեղեցոյ Պետ Գերշ. Մ. Ռեմզի Արքեպոս-ի Այցելութիւնը	134	
Եթափախ Ն. Կ. Միջուրիմ Հայոէ Մելասիէի Այցելութիւնը Երաւագէն	497	
ՍեկլՄԱ ԼԱԿԵՐՈՒԹ. «Կայսեր Տեսիլք» + Թրգմ. Ա. Գ.		
ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ. Ինքնակենսագրու- թրգմ. Արշէն Արդ. Այլագեան ըրբին	127	
ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ. Տապ Ասկանայ Վարդապետի Ասացեալ	138	
ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ (Թրգմ.) «Գիրք Ա- գօրից. Մտածուրիմք Մաղքողա- կանք» (Հատուած)	139	
ՅՈՒՀԱՆՆԵՍ ՂՈՒԿԱՍԵԱՆ. «Շնկան Ե- րեւանցի» Վէպ. (Հատուած)	141	
Ռուսաւար Բարեպաշտի Թագաւորին Հերմոյ	171	
ՇԱՀԷ ՔՀՆՑ. ՍէՄԵՐՃԵԱՆ. Համգուց- եալ Փրօֆ. Գրիգոր Ա. Մարաֆեանի Անանին Ու Գործունէութիւնը	217	
ԱՐԱՑ ԳԱԼԱՅՃԵԱՆ. Հայկական Բարե- զորական Ընդհանուր Միուրիւնը	292	
Կարծիքներ Եւ Գնահատականներ Հ. Բ. Բ. Միուրեան Մասին	293	
Կ. Վ. Գ. Առողք Յարութեան Տաճարի Վերաշինութիւնը	392	
ՆԵՐՍԵՀ Վ.Ր. ԲԱՐՈՒՃԵԱՆ. Տեղեկա- գիր Ժառանգաւորաց Վարժարանի Եւ Ընծայարանի	388	
Կիրիլիկ Վ.Ր. ԴԱՐԻԿԵԱՆ. Տեղեկագիր Սրբոց Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի	371	
ՏԿՆ. ԱՆԱՀԻՏ ՈՍԿԵՐԻՉԵԱՆ. Տեղեկա-		
գիր Խոգովաշխան-Կիւլպէնկեան Վար- ժարանի	382	
Ս. Ֆակորի Երեկոյ	48	
Կազմունիի Համդէս	48	
Մեր Հիւրերը	43	
Ցորելինական Հանդիսութիւն Աս- տուածաշունչի Հայերէն Տպագրու- թեան Երբորդ Դարադարձն Առիրով	177	
Ս. Զատկի Ուխտաւորութիւն	225	
Բոսկինի Նուիքուած Երեկոյը	226	
Ապրիլիս Յուշատօն	226	
Հ. Բ. Բ. Միուրիւն — Համալսա- րանական Կրթարաշակի Յայտարա- րութիւն	227	
Հ. Բ. Բ. Միուրիւն — Հրահիքա- գիր Ընդհանուր Ժողովի	489	
Զեկոյց Գալուստ Կիւլպէնկեան Հիմ- նարկութեան. 1966-67 Տարեշրջանի Համալսարանի Կրթարաշակներ	229	
Դրական Երեկոյ	283	
Մրտասանական Երեկոյ	332	
Քահանայական Եւ Մարկարագական Ջենադրութիւն	333	
Ալմավերջի Համդէս Ժառանգաւորաց Վարժարանի Եւ Ընծայարանի	384	
Տարեկան Հանդիսութիւն Ս. Թարգ- մանչաց Երկրորդական Վարժարանի	385	
«Հայ Հնատիպ Գրքի Մատենագի- տութիւն»	554	
Հեռագիրներ	560	
Բարեպաշտական Նուերներ	566	
Ցանկ Նիւրերաւ 1966 Տարեշրջանի	568	
Ցանկ 1966-ի «Սինճ»ի Նուիքատու- թերու	50	
Ցանկ Խմբագրութեան Եւ Գ. Կիւլ- պէնկեան Մատենագրանին Նուիք- ատութեան Գիրերաւ 231, 335, 387, 439, 572		
Սրբոց Յակոբեանց Տպարանէն		
Լայս Տեսած Գիրերը	574	

«ՄԻՈՆ»Ի ԽՄՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՈՒ ԿԻՒԼՓԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄՔ ՍՏԱՑԱՆ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ



- KOSMAS UND DAMIAN — H. Skrobucha (presented by the author). Germany, 1965, p. 78.
- DIE ARMENISCHE BUCHERSMÄMLUNG DER UNIVERSITATSBIBLIOTHEK ZU HELSINKI — T. E. Eriksson. Helsinki, 1955, p. 84.
- WHY ARMENIANS COMMEMORATE TODAY — Prof. S. B. Minas. Boston, 1965, p. 8.
- TURKEY: AUTHOR OF GENOCIDE — James Tashjian. Boston, 1965, p. 31.
- THE 50th ANNIVERSARY OF THE GENOCIDE PERPETRATED ON THE ARMENIANS — Beirut, 1965, p. 8.
- THE ITALIAN PAINTERS OF THE RENAISSANCE — B. Berenson. Presented by D. Samourian. London, 1959, p. 488.
- ARMENIA Y LA CAUSA ARMENIA — H. Thorossian. B. Aires, 1965, p. 143.
- FACTS AND VISIONS — Rt. Rev. Terenig Poladian (in English and Ethiopian). Addis Ababa, 1963, p. 116.
- THE DOCTRINAL POSITION OF THE MONOPHYSITE CHURCHES — Rt. Rev. Terenig Poladian. Addis Ababa, 1963, p. 15.
- UNRWA AND THE PALESTINE REFUGEES — 1964, p. 20.
- A HUMAN PROBLEM — 1965, p. 24.
- THE ORIGIN OF LIFE — J. Keosian. London, 1964, p. 118.
- EXPEDITION ARCHEOLOGIQUE DANS L'ANTIOCHENE OCCIDENTALE — Jean Mecerian. Beirut, 1964, p. 144 (presented by the C. Gulbenkian Foundation).
- DEUX MERS, UN FILS — A. Takvorian (présenté par lui). 1946, p. 53.
- SAN PATRIE, NI FRONTIERS — Jan Vultin. Paris, 1947, p. 788.
- LA CIVILISATION CAUCASIENNE — A. Byhan. Paris, 1936, p. 257.
- ORIGINE ET STRUCTURE DE LA VIE — Dr. S. Galonier - Gratzinsky. Paris, 1950, p. 409.
- SPIRITUAL OECUMENISM — Presented by F. Harris. 1961, p. 46.
- FACE TO FACE WITH REALITY — Dr. V. Alexandrian (presented by the author). Bagdad, 1965, p. 80.
- L'ARMENIA INCROCI DI TRE MONDI E DUE CONTINENTI — Lauro Mainardi (presented by the author). Milan, 1964, p. 241.
- THE COUNCIL OF CHALCEDON AND THE ARMENIAN CHURCH — Bishop Karekin Sarkissian. Presented by the C. Gulbenkian Foundation. London, 1965, p. 264.
- THE ARMENIAN QUESTION — A. Williams. P. 6.
- POEMES D'ARMENIE — No. 22. Bruxelles, 1965, p. 89.
- EXISTENTIAL PHENOMENOLOGY AND THE SOCIOLOGICAL TRADITION — E. A. Tiraykian (presented by the author).
- Prof. M. Sevag presents:
- THE TURKISH ARMENOCIDE — M. Sevag.
 - FIFTIETH ANNIVERSARY OF THE TURKISH GENOCIDE OF THE ARMENIANS — M. Sevag.

- SOCIAL PSYCHOLOGY — Roger Brown (presented by the author). London, 1965, p. 785.
- The Armenian Catholic Patriarchate (Beirut) presents:
- a) THE ARMENIAN TRAGEDY — I. Peter XVI Batanian. Rome, 1965, p. 40.
 - b) UNE PAGE DE LA TRAGEDIE ARMENIENNE — Author as^t above. CLERICAL CELIBACY AND THE CHURCH — E. Gulbekian (presented by the author). London, p. 11.
- CONVERSATIONAL ARMENIAN — M. H. Harikian. Presented by Mrs. A. Terzian. Fresno, 1965, p. 57.
- THE SEROPIANS — Nectar Davidian (presented by the author). Berkeley, 1965, p. 35.
- FRESNO ARMENIANS — W. D. Wallis. Presented by N. Davidian. Lawrence, Kansas, 1965, p. 80.
- IDA KAR — An exhibition of portraits. Presented by the Director of the Whitechapel Art Gallery.
- ANAHIT AND THERE WAS LIGHT — Francis A. Paelian and Garabed H. Paelian. Presented by A. G. B. U. Los Angeles, 1965, p. 240.
- MARTYRDOM AND REBIRTH — Prepared and presented by the Diocese of the Armenian Church of N. America. New York, 1965, p. 105.
- LE GENOCIDE DU PEUPLE ARMENIEN — Jean Mécérian (presented by the author). Beirut, 1965, p. 125.
- LES MASSACRES EN ARMENIE TURQUE — Faiez el - Ghocein. Beirut, 1965, p. 60.
- LA BIBLE ARRACHEE AUX SABLES — Werner Keller. Presented by Les Presses de la Cité. Paris, 1962, p. 309.
- IN THE MIDST OF PLENTY — Ben H. Bagdikian (presented by the author). Boston, 1964, p. 207.
- FATAL JOURNEY — Vahé Katcha. New York, 1958, p. 126.
- THE EXISTENTIAL IMAGINATION — Ed. by F. R. Karl and Leo Hamalian (presented by L. Hamalian). 1963, p. 288.
- MODERNA ÖSTERLANDSKA BERATTARE — C. E. Svenning (presented by the author). 1958, p. 183.
- CHOIX DE POEMES TRADUIT — Daniel Varoujan. Paris, p. 45.
- THE TRAGIC PILLOW — A. B. Hall. Presented by S. Richards. New York, 1963, p. 184.
- THE MEDICAL DICTIONARY — English - Latin - Turkish. By Pars Tuglaci (presented by the author). Istanbul, 1964, p. 595.
- SIX SECULAR PHILOSOPHERS — L. W. Beck (presented by the author). New York, 1960, p. 126.
- THE FORTY DAYS OF MUSA DAGH — Franz Werfel. New York, 1962, p. 680.
- THE INTERPRETER'S BIBLE — Twelve Volumes. Presented by Toros Madaghjian. New York, 1952 - 1957.
- Fr. Ghevont Samoorian presents:**
- a) CHRISTIAN DOCTRINE — Whale J. S., D. D. Collins. 1963, p. 190.
 - b) THE NEW TESTAMENT IN CURRENT STUDY — Fuller R. H. London, 1963, p. 159.
 - c) THE WORK OF CHRIST — F. P. T. Collins. 1965, p. 191.

ՄՐԲՈՅ ՅԱԿՈԲԵԱՆՑ ՏՊԱՐԱՆԵՆ

ԼՈՅՍ ՏԵՍԱԾ ԳԻՐՔԵՐ

* * * * *

Ն Ա Ր Ե Կ

(Աշխարհաբար)

Թարգմանութիւն

ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ ԳՈՒՇԱԿԵԱՆԻ

Զ. Տպագրութիւն

488 էջ

* * * * *

Ե Ղ Ի Վ Ա Ր Դ

Օ Տ Ա Ր Ա Կ Ա Ն Ը

218 էջ

* * * * *

ԶԱՐՈՒՀԻ ԳԱԼԵՄՔԵԱՐԵԱՆ

ՕՐԵՐ ԵՒ ԴԵՄՔԵՐ

417 էջ

* * * * *

ՎԱՐԴԱՆ ՔՀՆՑ. ՏԻՒԼԿԵՐԵԱՆ

ԿԻՐԱԿԻՆՕՐԵԱՑ ԽՈՅԵՐ

223 էջ

ԳՐԻԳՈՐ Ա. ՍԱՐԱՖԵԱՆ

ԲԵՄԸ ԵՒ ՀԱԽԱՏՔԻ ՑՈԼՔԵՐ

Հանգուցեալ բեղում հեղինակին վերջին երկը,
որ կ'ամփոփէ իր կրօնոկան վերաբերումներու յօդուածները,
ինչպէս նաև կը պարունակէ քարոզախօսաւթեան մասին
լուրջ եւ աշխատուած ուսումնասիրութիւններ :

435 էջ

* * * * *

ԲԱՐԵԳԵՆ Վ.ՐԴ. ԹՕՓՃԵԱՆ

ՔԱՐՈՉՆԵՐ

205 էջ

* * * * *

ՆՈՐԱՅՐ ԵՊՍ. ՊՈՂԱՐԵԱՆ

ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ԶԵՐԱԳՐԱՑ ՄՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ

ՀԱՏՈՐ Ա.

ԺԶ. + 676 էջ

* * * * *

ՄՈՎՍԵՍ Գ. ՑՈՎՍԵՓԵԱՆ

ՀԱՐԻՒՐ ՀՈՉԱԿԱԿԻՈՐ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

256 էջ

* * * * *

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱՌԱՋԵԼԱԿԱՆ Ս. ԱԹՈՈՒԻ

1967-Ի ԳՐՊԱՆԻ ՕՐԱՑՈՅՑ

176 էջ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. Գ.	հի
ԱՐՄԱՆԻ ԱԿԱՆ	493
Հայ Աշակերքը	497
Ն. Կ. ՄԵԾՈՒՔԻՑ Հայէ ՍԵԼՊԱԺԻՑ Այցելութիւնը հյուսաղէն	497
ԿՐՕՆ ԱԿԱՆ	
Առ որ Քեդամոյ	499
Խիշու Զարը	504
«Յիսուս Արդի»	508
Եկեղեցիներուն Միունիք և Սահման	510
Վրայ Տեսուքիններ	510
ՔԱՆԱՍՏԵ ՆԱԿԱՆ	
Հու զա Բանախ Դում Խճճի	513
Խերշում	518
Երուսաղէմ...	519
ՔԱՆԱՍԻ ԲԱԿԱՆ	
Մի Անյայս Տաղաբան	520
Պինձե՛ Մազաքարներու Ֆիւտը	527
Փայտափորապրութեան Արուսար Հայոց Մէջ	531
ՊԱՏԱՍ ԱԿԱՆ	
Միաբական Արանապուր Խմ Մը	534
Ժէ Ֆարու Ջենչի Մէկ Խորիդասուր Գաղտն Եր	539
ԼԵԶՈՒ ԱՐԱԿԱՆԱԿԱՆ	
Բհեղգերու և Մարուխ Աւ Հերաման	
Բաներ Ս. Գրոց Մէց	549
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՔԵՐ	
Ս. Սարգսի Վանք Աւշոյ	549
ԳՐԱԿԱՆ ԱՎԱՆ	
Դիմիկ Մամրամիարշաւ Քիւնք	
Տ Ա Բ Ո Ւ Ւ ի	
Հանգստան Եղիպտական Գաղուրդ	
Գիշը Տ. Արքունիք Արքունիք	554
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՔԵՐ	
Ս. Սարգսի Վանք Աւշոյ	554
ԳՐԱԿԱՆ ԱՎԱՆ	
Դիմիկ Մամրամիարշաւ Քիւնք	
Տ Ա Բ Ո Ւ Ւ ի	
Հանգստան Եղիպտական Գաղուրդ	
Գիշը Տ. Արքունիք Արքունիք	554
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՔԵՐ	
Ս. Սարգսի Վանք Աւշոյ	554
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՔԵՐ	
Ս. Սարգսի Վանք Աւշոյ	554
Տ Ա Բ Ո Ւ Ւ ի	
Եկեղեցական Բեմականք	
Պաշտօնականք	564
Բարեգուստական Խուէքներ	
Տամի Նիշի Իրարու 1000 Տարեցրամի	566
Համի Խմբաքրեան Եւ Գ. Գիւլյէմիկան Մասոնու-	
դարանին Խուիրաւ Գիրերու	568
Ս. ՅԱԿՈՒԹԻ ՆԵՐՍԷՆ	
Եկեղեցական Բեմականք	569
Պաշտօնականք	569
Բարեգուստական Խուէքներ	
Տամի Նիշի Իրարու 1000 Տարեցրամի	570
Համի Խմբաքրեան Եւ Գ. Գիւլյէմիկան Մասոնու-	
դարանին Խուիրաւ Գիրերու	572
Մորո Տակորեանց Տաղամէտն Լոյս Տիսու Դիրքու	
Բովադական թիւն	574
«ՍԻՆՈՆ» Գիրաքրեան ամէն բարակուրին և առավու իատարել հետեւալ հասցէին»	576

MR. ARA KALAYDJIAN. REDACTION OF «ZION»,

P. O. BOX 4001. JERUSALEM - JORDAN.

«ՍԻՆՈՆ» տարեկան բաժնեգիմն է Ամերիկայի համար՝ 5 Տուար

Քոյք այլ երկիրներու համար՝ 1 Արեւելի

Խմբականք առաջնարկում և մասնակիութեան մասին հայութեան պահպան
համար - Երերիկի արդ արքուն մասնակիութեան մասին առաջնարկում և մասնակիութեան
պահպան առաջնարկում և մասնակիութեան մասին հայութեան պահպան
առաջնարկում և մասնակիութեան մասին հայութեան պահպան առաջնարկում և մասնակիութեան

PROF. — HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM. ED. — ARCH. HAJGAZOUN ABRAHAMIAN
NO. 10 - 12 PRINTED BY THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM OCT. — DEC. — 1966